


№16



# ԻՈՒՆ

ՊԱՇՏՏՆԱԹԵՐԹ  
ՍՏՐԻԱՐՔՈՒԹԵՄՆ  
ՀԱՅՈՓ  
ՆՐՈՒՍԱԳԷՄԻ

ԾԸ ՏՄԻԻ

Ժ-ԺԱ-ԺԲ

1984



# ՄԻՈՒՆ

ԱՄԱՍԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿՂԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

ԾԸ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1984

Հոկտեմբեր - Նոյեմբեր - Դեկտեմբեր

Թիւ 10-11-12

1984

October - November - December

No. 10-11-12


# SION

VOL. 58

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY  
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem

2001



4870-869  
1939 ՎԿ  
201-98

St. James Press, Jerusalem

## ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԴԱԿ

Քրիստոս ԱԻԱՆԴ ՍԻՐՈՑ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ԹՈՒՐԿԻՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՈՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍՈՑ, ՎԱՐԳԱՊԵՏԱՑ, ՔՈՂԱՆՍԵՅՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՑԻՆ ՎԱՐՁՈՒԹԵԱՆՑ, ԵՒ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՅԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ:

Գոհութիւն եւ փառք նախախնամող մեր Աստուծոյ, որի կենրաւոր հովանոյն մերոյ, շնորհ յապառու մեր աղօթքի Տեղաւոր Սուրբ Հոգոյ շնորհներն են բաշխում մեր հաւատարմ ժողովրդին ի Հայաստան եւ ի սփիւռք աշխարհի:

Երջանիկ ենք հաստատելու, թէ մեր երջանկայիշատակ եկեղեցական հայրերի հեղինակած ու կարգաւորած պատեմունքային եւ սրբազան պատարագի արարողութիւնները մեր օրերին առաւել քաղցրանում ու ներշնչիչ են դառնում բազմազան ներգաւթնակ երգեցողութիւններով: Սրբազան երաժշտութիւնը առանձին հմայք ու հոգեպարար շունչ է հաղորդում աղօթքի խօսքին: Այդպիսին է մանաւանդ մեծն Կոմիտաս վարդապետի պատարագի երաժշտութիւնը, գնահատած թէ՛ մեր ժողովրդի եւ թէ՛ աղբազգի երաժշտագէտների կողմից իբրեւ բարձրարուեստ ստեղծագործութիւն: Մեր Եկեղեցում սիրուած ու գնահատուած է նաեւ Մակար Եկմալեանի պատարագը՝ քաղցրօրէն հնչող մեր եկեղեցիների կամարների ներքեւ:

Այսօր, Մենք մի բարի լուր ունենք բերելու բոլորիդ, որ մեր Եկեղեցին հարստացու պատարագի նոր յօրինուած մի երգեցողութեամբ, որի հեղինակն է շնորհալի երաժիշտ, երկաթ սարիներից ի վեր Սուրբ Էջմիածնի Մայր Տանարի հմուտ խմբավար Խաչէն Մեխանջեանը:

Երեք տարիների սնանկան աշխատանքի արդիւնք է սոյն գործը, յօրինուած հայ հոգեւոր երաժշտութեան ոգով, ազգային մելոսի զգացողութեամբ եւ հաւատարմ մեր եկեղեցական աւանդներին ու հոգեւոր մթնոլորտին:

Մենք մօտիկից հետեւած լինելով պատարագի սոյն երգեցողութեան ստեղծագործական ընթացքին եւ տեղեկ դառնալով Հայաստանի հեղինակա-

ւոր երաժշտագէտների բարձր գնահատանքին, այսու մեր կոնդակով արժանանում ենք եւ յանձնարարում մեր Եկեղեցու թեմակալ առաջնորդներին ու հոգեւոր հովիտներին, որ սոյն գործը ընդունելի թարգմանակ նկատուի ցարդ նուիրագործուած՝ պատարագի երգեցողութեանց շարքին եւ կատարուի Հայաստանեայց Եկեղեցիներում իբրեւ խորհրդանշան պատարագ:

Մենք շնորհաւորում ենք հեղինակին եւ օրհնում նրա երաժշտական սաղանդի սոյն արգասիքը:

Քող հայոց աղօթքի Տներում յաւերժ ազատ ու լուսաւոր հնչի սուրբ խօսքն ու երգը մեր աննման պատարագի խորհրդի:

“Սաղմոս ասացէ՛ք Աստուծոյ մերում, սաղմոս ասացէ՛ք թագաւորին մերում, սաղմոս ասացէ՛ք: Քագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի Աստուած է, սաղմոս ասացէ՛ք նմա իմաստութեամբ” (Սաղմ. ԽԶ. 7-8): Ա.մ.ն.:



*Արարիկ*

ԿՈՒՐԱՆԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուա կոնդակս ի 20 Հոկտեմբերի  
1984 Փրկչական ամի,  
եւ ի տումարիս Հայոց ՌՆԼԳ  
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի:  
Հմբ. 1982

## ՓՈՒՍԱՆ ԽՄԲԵԳՐԱԿԱՆԻ

### ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅ

Հայրապետական սրբատառ կոնդակը, 1 Օգոստ. 1937 թուակիրը, բարեկարգութեան հարցը կը դնէ պաշտօնական և հանրական գետնի վրայ, առարկայ՝ ընդհանուրին հետաքրքրութեան, նոյն ատեն և ձեռնհասներու հետաքննութեան, ժողովական և հայրապետական վերջնական վաւերացման յանձնուելէ և գործադրման ենթարկուելէ առաջ:

Բոլորովին անակնկալ մը չէր անշուշտ հարցը մեզ համար, նոյնիսկ այս ձևին մէջ. ունէինք ծանօթութիւններ՝ հայրապետական վերջին ընտրութեան ատեն կատարուած ձեռնարկութեանց մասին. ունեցեր էինք ատոր վերաբերեալ անպաշտօն թղթակցութիւններ. նուիրակ Գարեգին Սրբազան ևս հազորդած էր մեզի մանրամասնութիւններ անոր վերաբերմամբ. բայց կոնդակը և իրեն կցորդուած Ձեկուցումը խնդիրը կը դնեն իր ամբողջ լոյսին մէջ:

Ժամանակը և ժողովուրդին ընդհանուր մտայնութիւնը յարմար էին արդեօք սեղանի վրայ հանելու համար այժմ այս հարցը: Ասիկա չէ բնաւ որ պէտք է հետաքրքրէ զմեզ. խնդիրներ կան որոնց առջև իմաստութիւն է խորհիլ. «Էջրաման ի Տեառնէ», և սկսիլ զործի: Եւ յետոյ, ո՞վ պիտի կրնար ըսել թէ աշխարհի այս վիճակին և մեր ժողովուրդի կեանքին այս դրութեան մէջ, ե՞րբ է կամ ե՞րբ պիտի զայ յարմարագոյն ժամանակը. ու դարձեալ, ի՞նչպէս պիտի հնար ըլլար ըսել թէ վաղը կամ ապագան զործին համար աւելի նպաստաւոր մտայնութիւն մը պիտի կարենար պատրաստել:

Բոլորովին ստոյգ կէտեր չեն թերևս ատոնք: Բայց կան երկու կէտեր, որոնց ստուգութիւնը բացարձակ է մեր տեսութեամբ: Ասոնցմէ առաջինը ա՛յն է թէ Բարեկարգութիւնը, զայն մեր նախորդ Խմբագրականին մէջ («Սիոն», 1937, Սեպտեմբեր, էջ 261-263) բացատրած կերպով հասկնալով նոյնիսկ, անհրաժեշտութիւն է թէ՛ իրականութեան և թէ՛ հասարակաց զգացման մէջ: Իսկ երկրորդը՝ սա անարկու ճշմարտութիւնը թէ մեր Եկեղեցւոյ հակառակորդները, ներսէն թէ դուրսէն, մօտէն թէ հեռուէն, իրենց համար ամենէն յարմար ժամանակը նկատած են ներկան՝ վատուած և կարծուած հաստատութեան մը դէմ լարելու համար իրենց հնարքներուն ամբողջ սարուածքը:

Ատոր համար անա անհրաժեշտ է բարեկարգութիւնը. թէ՛ եղած և զգացուած պէտքին զոհացում տալու և թէ՛ դարանամտութեանց դիմագրել կարենալու համար: Իսկ ասո՛ր համար նոյնիսկ՝ պէտք կայ զործելու վերին աստիճանի զգուշութեամբ, զգաստ հպուով և լուրջ միջոցներով:

Նուիրական բայց — չքաշուինք ըսելէ — նոյն ատեն ծանրակշիռ հարց

է որ կը դրուի մեր առջև. հարկ է անոր մօտենալ երկիւլւածութեամբ և իմաստութեամբ միանգամայն:

Հայրապետական Կոնգրակը մեր Եկեղեցիին ողիին կցորդ ամենէն մեծ սկզբունքն է որ կը յայտարարէ, երբ կ'ըսէ թէ «Եկեղեցին նոյն ինքն հաւատացեալներու բազմութիւնն է, որ իր հաւատքին վերաբերեալ պէտքն ու կարիքը ինքնին զիտէ և կը տնօրինէ եկեղեցական ժողովներէ սահմանուած ին համաձայն»: Այս վսեմ սկզբունքը մտածուած և բանաձևուած է այնպիսի ժամանակներու մէջ, երբ մեր ժողովուրդը իր հաւատքին զգացումն ու զիտակցութիւնը ունէր լրիւ. և այս պատճառու իրաւունք կը համարուէր որ ամբողջ ժողովուրդը, այսինքն իր ներկայացուցիչները, հոգևորական և աշխարհական միասին, քննէին և տնօրինէին հաւատքի կարիքները:

Արդար է այդ սկզբունքը, պայմանաւ սակայն որ անոր գործադրիչները չեն միայն իրենց հաւատքին մասին, սիրեն իրենց կրօնքն ու Եկեղեցին, և անոնց հանդէպ տածեն անկեղծ և անվերապահ նախանձախնդրութիւն: Հաւատացեալը միայն կրնայ ճանչնալ իր հաւատքը և տնօրինել անոր պահպանութեան միջոցներն ու պայմանները: Հետևաբար, երբ ժողովուրդով կը հրաւիրուինք բոլորուելու շուրջ սեղանի մը, որուն վրայ դրուած է մեր հաւատքին վերաբերեալ կարգ մը կէտերու նկատառման գործը, պէտք է նորոգենք մեր մէջ հաւատացեալ հայութեան այն կեանքը, որուն պտուղն է մեր Եկեղեցին:

Ստոյգ է թէ հանրային նկատառման ներկայացուած կէտերուն մէջ չկան հաւատոյ էական մասունք, այսինքն դաւանութեան սկզբունքներ, որոնք անփոփոխելի են անշուշտ. բայց ժամակարգութեան, ծէսերու, արարողութեանց, պաշտամունքի, բարեպաշտական կենցաղի, եկեղեցական և ամուսնական կարգ ու կոստիւմի վերաբերեալ այդ կէտերն ալ, որոնք կը կազմեն տարբեր կատարելի բարեկարգութեան, պահպանական եւ հաւատքի կեանքին, և անոնց մասին ևս խորհրդածելու և տնօրինութիւններ կատարելու համար անհրաժեշտ է լրջութիւնը, որ հաւատքէն միայն կը բղխի:

Անցնելով Կոնգրակին յարակից Զեկուցումին, տարակոյս չկայ թէ իսկապէս ծրագրի մը ըլլալէ աւելի, հարցարան մըն է ան, կազմուած՝ Գերագոյն Հոգևոր Խորհուրդին և Յանձնաժողովին կողմէ, նպատակ ունենալով դիւրացնել հանրային կարծիքը և ժողովական տեսութիւնները մշակելու և հաւաքելու գործը: Իբրև ձեռնարկ, նման է անիկա այն աշխատանքին՝ որ Հոգևոր Ծ. Եղիշէ Դուրեան Սրբազանի Կ. Պոլսոյ պատրիարքութեան շրջանին կատարուեցաւ Կեդր. Կրօն. Ժողովոյ կողմէ, 1910ին, բայց պատրիարքական հրաժարումին, Կիլիկեան արհաւիրքին և յետոյ ևս այլապէս շփոթ պարագայից պատճառաւ մնաց անհետանք:

Գերագոյն Հոգևոր Խորհուրդը զնահատելի լայնմտութիւնը ունեցած է այդ հարցարանին մէջ տեղուող հիւսելու զանազաններու կողմէ յայտնուած զազափարներն ալ՝ ինչ ինչ խնդրոց մասին, պարզապէս ցոյց տալու համար թէ ինչ խորհած են և կը խորհին ոմանք կամ շատեր: Այդպէս ընելով, իր նպատակն իրականացնելու համար:

տակը չէ բնաւ, և չի կրնար եղած ըլլալ երբեք, անոնց միջոցաւ հարկադրիչ ազդեցութիւն մը ի գործ դնել միտքերու վրայ, որոնք, ժողովական խորհրդազեղութեամբ կամ անձնական խորհրդածութեամբ, ազատ են միշտ ներկագացելու իրենց տեսութիւնները և կարծիքները, ողջմտութեան, պատշաճութեան և կրօնական ոգւոյ վայելչութեան սահմանին մէջ անշուշտ:

Յանկալի է այս տեսակէտով ամէն հոգածութիւն, որպէսզի գործը ընթանայ իրեն համապատասխան կանոնաւորութեամբ, և տեղի չտայ թեթեւ մտքի և բարբի արտայայտութեանց:

Ըսինք թէ այս Զեկուցումը ծրագիր մը չէ. ծրագիրը ի վերջոյ պիտի կազմուի, հանրային կարծիքը հաւաքուելէ, դասաւորուելէ և կրօնական և եկեղեցական գիտութեանց հմուտ անձերու կողմէ մասնադիտական քննութեան մը եսթարկուելէ ետքը: Գերագոյն Հոգևոր Խորհուրդին և Նուիրապետական Աթոռներու տեսութեանց հետ՝ ներկայացուելու համար Ազգային-եկեղեցական Ժողովին վաւերացման, և հայրապետական հաստատմամբ օրինականանալու համար վերջնականապէս:

Կը տեսնուի, ահաւասիկ, թէ Մայր Աթոռոյ հոգևոր վարչութիւնը ամէն ինչ տնօրինած է իմաստութեամբ և համաձայն մեր Եկեղեցւոյ կանոնական ըմբռնումներուն:

Այս կերպով է որ գործը կրնայ առնուլ օրինական ընթացք և արդիւնաւորուիլ ըստ արժանւոյն:

Շնորհապարտ միայն կրնանք լինիլ Ն. Ս. Օծութեան, Ամենայն Հայոց Սրբազնագոյն Հայրապետին, որ իր այնքան սրտմաշուց հոգերուն մէջ ժամանակ և պատեհութիւն կը գտնէ, օգտուելով կրօնական ազատութեան տեսակէտով հայ հայրենիքի մէջ այժմ գոյութիւն ունեցող օրէնքներէն, ձեռնարկելու իսկապէս կարևոր գործի մը, որուն անհրաժեշտութիւնը շատոնց զգացուած էր և գործադրութիւնը պատեհ ժամանակի յետաձգուած:

Մեզի համար յատկապէս ուրախառիթ է դիտել, որ հոգևորականներու կրթութեան և ժողովուրդի կրօնական դաստիարակութեան տեսակէտը, զոր մեր նախորդ թիւի խմբագրականին մէջ մատնանշած էինք իբրև նախապայման եկեղեցական բարեկարգութեան, միևնոյն կարևորութեամբ նկատի առնուած է այս Զեկուցումին մէջ. ից՛հ թէ հանրային կարծիքը ևս զլսողին ըմբռնէր զայն, ըստ այնմ հետևանք տալու համար:

Ամէն պարագայի մէջ, բախտորոշ է այս հարցին մեզի հարկադրած կացութիւնը: Ամէնուս պարտականութիւնն է ընդունիլ այս ձեռնարկը իբրև ամենէն բարի պատեհութիւնը մեր Սուրբ Եկեղեցիին շուրջը յառաջ բերելու համար ժողովրդական սուրբ ոգևորութիւն մը և աշխատելու վերագարթումին, վերածաղկումին և վերականգնումին այն Հաստատութեան, որ մեր անմահ նախնիքներէն մեզի հրիտակուած ամենէն մեծ և պատուական ժառանգութիւնն է:

(«Սիոն», 1937 Հոկտեմբեր)

ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐԺ

(Շարունակելի՞ 2)

# ՄԵՐՆԱԿԱՆ

## ԿԵՂՇԱԻՈՐՈՒԹԻՒՆ

Մեղքերն ու մոլութիւնները բազմազան են և բազմակիւիւ: Ընդդ հիւանդութիւններուն նման, Չէ՞ որ մեղքը հիւանդութիւնն է հոգիին: Ու քանի որ կը գիտակցինք հոգիին մարմնին վրայ ունեցած գերակայութեան, կ'արժէ որ նոյնքան պզգանքով նայինք մեր հոգիները — մեր լուսադոյն մասը կամ կէսը — բնաւորող — և հիւժող — մեղքերուն, և խորհինք նոյնքան ազգու միջոցներու մասին՝ ձերբազատուելու համար անոնցմէ:

Քրիստոս իր երկրաւոր կեանքի օրերուն ալ, բնականաբար, բազմաթիւ մեղքեր նշմարեց զինք շրջապատող մարդերուն մէջ: Ինչպէս իր կտորակտան ու մկրտիչը՝ ինք ևս յարգորեց բազմութիւնները զղջումի ու ապաշխարութեան: Մարդոց հոգիներուն վրայ մեղքին միանեման ու անարգ տիրակալութիւնը յաճախ ընդվզումի մասնեց զինք: Բայց Ան մեղքի բոլոր տեսակներէն ամենէն աւելի խիստ կերպով խորանեց ու դատապարտեց կեղծաւորութիւնը, որ այդ օրերուն փարիսեցիներու կենցաղին բարեպառուն յատկանիշն էր դարձած: Իր քննադատութեան ամենէն սուր ալաքները ուղղուեցան իրենք զիրենք օրինապահ ու Տիրաւանջ գաւառող հրէութեան այդ դատակարգին:

Արդարեւ, մեր օրերուն ալ, կեղծաւորութիւնը մարդոց մէջ ամենէն աւելի ճարտիւմ, քաղցկեղի նման հաւաքակալութիւնները մոլորեցնող ու թունաւորող մոլութիւնն է: Որքան շատ է թիւը անհատներու, որոնց գործն ու խօսքը իրար կետ համամայն, իրարու լրացուցիչ ըլլալու փոխարէն՝ գիտար կերտող, հակասունակ բեկեռներու վրայ կեցող երեոյթներ կը պարզեն: Որոնց շուրթերը մեղք ու շաքար կը բուրեն, բայց սիրտը հնոց է հեռի ու նախանձի: Որոնք գիտեն իրենց թակարդները ա՛յնքան ճարպիկօրէն լաւ բիւ միամիտ մարդերու անփորձ քայլե-

րուն առջև ու ճերմակ պտտուածանի տակ իրենց հոգիի մերկութիւնը ծածկած՝ կարմիր դաւեր լարել ուրիշներու գլխուն:

Ս. Գրական մեկնիչներ, Քրիստոսի դատալորութեան տեսն զինք շրջապատողներուն նկատմամբ Անոր որդեգրած կեցուածքը, հոգեկան ներքին արժանաւորութիւնը երեակայել փորձելու տանն, սխալած չեն, երբ իր հոգին ամենէն աւելի խոր խոցող սուրը կը կարծեն գտած ըլլալ Պետրոսի ուրացումին մէջ: Օտարէն, անծանօթէն, մեր շրջանակէն հեռու մարդերէն չարիք ու դաւադրութիւն ազնկալմէ՛լ զիբրին է ու ասանելի: Թշուա՛միէ՛ն՝ արդէն իսկ բնական ու ակնունելի: Սակայն աշակերտէ՛ որ մտերմէ՛ մը, մանաւանդ տարիներով հացդ ու բնակարանք բաժնած սիրելիէ՛ մը՝ դժուարակիր է ու անմարտելի:

Արդարեւ, ինչպէ՞ս ի խոր շխոցուէր սիրտը մեր Տիրոջ, երբ հարուածը — բանաւորը յաճախ կը գերազանցէ նիւթականն ու Ֆիդիքականը — կու գտար առաջնական դատուն ամենէն փոյթեալն ու կարկառուն դէմքէն, որ իր հաւատքին չափ զօցէ իր տարիքին թերութեով այդ մարդին մէջ երիցադոյն կը համարուի, և որուն անունը Սիմոն Պետրոսի (= ժայռ) փոխած էր Ան: (Այս ալ պայտօյններէն մին Ատուորայ Որդիութեան, Երկնաւոր Թագաւորի իր հանգամանքին. վասնզի, ինչպէս Հին Ուխտէն գիտենք, Ատուած կամ Թագաւոր մը միայն իշխանութիւն ունէր մարդոց կամ իր հպատակներուն անունները փոխելու — յիշել Աբրահամի, ինչպէս նաև Նորուզողոնստ արքայի և Դանիէլ մարգարէի պարտադրութիւնը):

Կեղծաւորութիւնը սասխօսութեան մէկ երանգը կամ գլխադրուած ձեւ կրնայ համարուիլ: Կեղծաւորը ճշմարտութիւնը ընդոտնող կամ անոր կոնակ դարձնող, սուտին ու պատիւին օգտագործումով իր կեանքը վարող, զայն երջանկացնել թէև առանց աեական եւ դրական արդիւնքի — փորձող անհատն է:

Իր բարեկալաւորութեամբը սոնքացող անհատէն աւելի փորձանոթեր ու անաւնելի անձնաւորութիւն դժուար է երեակայել: Իր կարծեցեալ բարեմատութիւն-

### ԱՊՍԱԾԽԱՐՈՒԹԻՒՆ

«Ապաշխարեցե՛ք, զի մերձեալ է արհայութիւնն Աստուծոյ»  
(ՄԱՏԹ. Գ. 2 եւ Դ. 17)

Այսպէս արտայայտուեցաւ «մարդաբէից գերագոյն» կոչուած մեծ սուրբը, Յորդանանու անապատին մէջ քրիստոնէութեան արշալոյսին: Նո՛յնը պատգամեց նաև Աստուածորդին, իր առաքելութեան սկզբնաւորութեան:

Արդարև, Քրիստոսի Աւետարանը կը բացուի ապաշխարութեան սրտառուչ կոչ-պատգամով:

Ու կը զննէք հարցը: Այնքա՞ն էական է ապաշխարութիւնը, որ կ'արժանանայ Աւետարանի առաջին թելադրանքը ըլլալու իրաւունքին:

Ապաշխարեցե՛ք տարած՝ ու վերացական յղացք մը նկատուած է շատերէն, իբրև ճգնաւորներու և միայնակեացներու վերապահուած ապաշմէ՛ առաքելութիւն մը: Ոմանց համար, ապաշխարութիւնը կը կայանայ չար ունակութենէ մը հրաժարելուն կամ ճաշերէ և կամ քնանալէ առաջ աղօթք մը մրմնջելու սովորութեան կիրարկումին մէջ միայն: Մարդիկ առնէք, հեռու՛ բռտին թելադրած խոր ու ամբողջական իմաստին պարագրկումէն:

Ապաշխարած չեն կրնար համարուիլ նմանապէս յաճախ Տիրոջ Տունը այցելող ու Անոր կենդանարար Մարմինն ու Արիւնը ճաշակող բոլոր անհատները:

Ապաշխարութիւնը իր լայնագոյն առուժով կը նշանակէ ներխի՛ն, հոգեկան փոփոխութիւն կամ նորոգում, որբի՛շ և բարդ բառով մը՝ հոգեփոխութիւն:

Այդպիսի հոգեփոխութիւն մըն էր զոր ունեցան, օրինակ, Պետրոս և Ան-

դրէաս եղբայր առաքեալներն ու Զերեզեան եղբայրները երբ, ընդառաջելով Տիրոջ կոչին, ձգեցին զորք ու ընտանիք, սպասուորները ըլլալու համար Երկնքի Թագաւորութեան: Նոյն վիճակէն անցաւ Ս. Պողոս՝ Դամասկոսի ճամբուն վրայ:

Նոյն շրջափոխութենէն անցան նաև Օ. Օգոստինոս և Ֆրանսիս Ասսիզացին:

Աւետարանական վերոյիշեալ պատգամին հնազանդած ըլլալու համար, մարդ պէտք է ճշդէ իր դիրքն ու յարաբերութիւնը 1) Աստուծոյ, 2) իր ընկեր արարածներուն և 3) նիւթական կամ ֆիզիքական աշխարհին նկատմամբ:

1) Աստուծոյ հետ յարաբերութեան մէջ ըլլալ — միջոցը աղօթքն է — էական պայման է քրիստոնէին: Եթէ իր կապը, հաղորդակցութիւնը իր երկրային հօրը հետ իրողը անհատը իրաւամբ ապերախ կը նկատուի, որքա՞ն ապերախ է այն անձը, որ կարիքը չի զգար իր շնորհակալութիւնը հանապաղ յայտնելու ճարտեսաց Պարգևատուանին:

2) Մեր ընկեր արարածներուն հետ մեր յարաբերութիւնէն է որ կախում ունի մեր ընտանեկան, ընկերային ու, աւելի մեծ չափերու վրայ, համայնքային կեանքի խաղաղութիւնն ու գործոց բարեք ընթացքը: Զուր տեղը չէ որ զԱստուած սիրելու պատգամէն անմիջապէս ետք մեղի տրուած է մեր ընկերը — այսինքն բոլոր մարդերը — մեր անձին պէս սիրելու պատգամը:

3) Այս կէտին ներքև առաւելաբար կ'իմացուին մեր մարմինն ու մամոնան: Առաջինը — «Կենդանի Տոճար Աստուծոյ» նկատուած և անոր պղծումը ծանրօրէն խարանդած Հիթանոսներու Առաքեալին կողմէ — զղջախոհութենէ հեռու պահելու, ուրիշ խօսքով՝ բարոյապէս մաքոր ապրելու, իսկ երկրորդը, Աւետարանի անիրաւ Տնտեսին նման, մեր հոգևոր փրկութեան ծառայեցնելու իմաստութիւնը երբեք պէտք չէ որ հեռանայ մեզմէ:

Պարապ տեղը չէ որ վերևի բնաբանին մէջ յիշուած է Երկնքի Արքայութիւնը: Վստնալի ապաշխարութեան ճամբով է միայն որ կրնանք ժառանգել զայն:

ԿԵՈՐԿ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ

ները ուռեցնելու, անպայման հրապարակելու փութեան անձը երբեք չի՛ մտածեր թէ իր այդ արարքով հասած եղաւ սահմանը գոռոզութեան ու մեծամտութեան, այսինքն՝ հպարտութեան, այսինքն՝ մարդուն կողմէ գործուած առաջին — կամ առաջին մարդուն կողմէ գործուած — ծանրակշիռ ու մահացու մեղքին:



3), այսինքն մկրտութեամբ ձկունք չ'ըլլէ լտր, ցորչակի չկայ ժարմեական ծնունդը։  
 Ուրիշներ վաւեր համարեցին զայն, ըստ սա գրուածքին թէ շոր ի նմայն ծննալն էջ (Մատթ. Ա. 20), խորհելով թէ առկաւին արգանդին մէջ եղածն ալ ծննալ կ'ըսուէ, և եթէ ծննալ կ'ըսուէ, աւրեմն և կրնայ վերստին ծնիլ։ Խնդիր յազգաւորներ եղած են նաև թէ հնար է մկրտել մանուկը ժորը որովայնին վրայ Զուրբ հեղելով (Տաթևացի, էջ 592) և առհասարակ անվաւեր նկատեցին։ Բայց այսպիսի կարծիքներ չունին լրջութեան արժէք և հոս զանոնք յիշեցինք իբրև նմոյշներ ուժայէս խնդիրներու։

378. ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԺԱՆԻՔ ԵՆԱԳԱՆԱՅ ԵՒ ՊԵՏԻՈՑ ԶՆՋՈՒՄՆ Է։  
 — Անցնինք հիմա խօսի մկրտութեան արգասեաց մասին, զորս կարելի է արտահել երեքի։ Անսխտէ առաջինը ամէն յանցանքի և պատճառի շնջումն է։ Յանցանքն է սկզբնականը, Ադամէն ժառանգըւած, և ներգործականը՝ իւրաքանչիւր անձի գործերէն պատճառուած։ Իսկ պատճեններն են երանութենէ զրկուած սկզբնականին համար, և դժոխաց տանջանքը՝ կեանքին մէջ գործածներուն համար։ Արդ, մկրտութիւնը կը շնջէ և կը սրբէ միանգամայն այն ամէնը, այնպէս որ եթէ պատահեր որ մկրտութիւնը ընդունած պահուն իսկ մէկը մեռնէր, այլևս ոչ մէկ կերպով մեղաւոր չէր ըլլար ան, և ամէն կերպով արդար կ'ըլլար Աստուծոյ առջև։ Այս ըսուածներուն ճշմարտութիւնը կը քաղենք Պօղոսի խօսքերէն։ Եզր որ միանգամ մկրտեցաք ի Քրիստոս Յիսուս, ի մահ անդր նորա մկրտեցաք . . . նոյնպէս և մեք ի նորագունն կենաց շրջանացուք . . . որ մեռանին արդարացեալ է ի մեղաց անտի . . . այսուհետև մահ կ'մտառէ տերն, զի որ մեռաւ, մեղացն մի անգամ մեռաւ, և որ կենդանին է, կենդանի է Աստուծոյ։ Նոյնպէս և զուք համարեցիք զանձինս մեռելաւ մեղացն և կենդանիս Աստուծոյ ի Քրիստոս Յիսուս ի Տէրն մեղք (Հռոմ. Զ. 3-11), ուր թէպէտև յարութեան կ'ակնարկուի, այլ յարութիւնն ալ ցուցարած է իբրև արդարու-

թեան ստացուած. այսինքն, ինչպէս յարութիւն ետքիներու՝ ետքիներու մահէն, Այս միտքով է որ Սր Հայրկըրը կ'իմանայ մարգարէին խօսքերը։ Ե՛ւ ցանցից ի վերայ ևեր Զուր սուրբ և սրբաշիջ յամենայն պղծութեանց ևերոց» (Եզեկ. ԼԶ. 25), զոր թերևս կարելի չէ մկրտութեան նախադասականութիւն նկատել, բայց զոնէ պէտք է համարենք այդ խօսքին այն կարծիքը, զոր եկեղեցական աւանդութիւնը առաքելական քարտուսութենէն սուրած է կազմել մկրտութեան արգասեաց մասին։

379. ԵՐԿՐՈՒԿ ԱՐԳԱՍԻՔՆ Է ՍՐԱՍՐԱԲ ԵՆՈՐՉԻՔ ԵՒ ԵՈ ԼՐԴԱԿԱՆ ԵՆՈՐՉԻՔ. — Մկրտութեան ուրիշ մէկ արգասիքն է սրբաբար և խորհրդական շնորհքը։ Սըրբաբարը մարդուն կու տայ արգարտութեան և սրբութեան ձիրք, իսկ երկրորդը անոր կ'ընձեռնէ օգնութիւն, կացութեան կամ հանգամանքներուն պարագաները կատարելու համար։ Այդ արգասիքները հասարակ են բոլոր Խորհուրդներուն համար։ Հոս տեղը չէ այդ մասին երկարելու։ Եթէ մկրտութիւնը շնորհաց լրուած կու տայ բոլոր մեղքերուն և պատճեններուն բարձուածը, ապա ուրեմն կու տայ հակ այն շնորհը, որ մարդուն կ'օգնէ արգարտութեան գործեր կատարելու համար։ Իսկ մկրտութեան մէջ խորհրդական շնորհք ըսուած ուրիշ բան չէ եթէ ոչ քրիստոնէութեան կեանքը պիտելու պայմանները, որովհետև անկէ վերջ է որ իսկպէս կը համարուինք քրիստոնեայ։

Իրժով է, որ իրաւունք կ'ունենանք ընդունակութեան և ընդունելութեան ուրիշ Խորհուրդներու, որոնք քառանց մկրտութեան ընդունանք պիտի ըլլային։ Իրժով է, որ արժանի կ'ըլլանք անդամակցութեան Քրիստոսի հետ, որ գլուխն է Եկեղեցոյ ամբողջ մարմնին։ Իրժով է, որ կարող կ'ըլլանք հաղորդակցելու սուրբութեան, որ է մասնակցիլ Եկեղեցոյ աւանդուած արդիւնքներուն և բարեքնիքունն, քն վերջպէս, իրժով է որ կ'ողնենանք ժառանգակցութիւն երկնից արքայութեան, որուն մուտքը, ըստ քրիստոնէական պատգամին, փակուած է անոնց

առջև, որոնք չեն վերածնած Հոգիէ և ջուրէ: Ու այսպէս, մկրտութենէն վերջ, Էնոյնինքն Հոգին վկայէ հոգւոյս մերում եթէ եմք որդիք Աստուծոյ, և եթէ որդիք՝ ապա և ժառանգք Աստուծոյ և ժառանգակիցք Բրիսառոսի» (Հառմ. Ը. 16-17):

380. ԵՐԲՐՈՒԹԻՒՅԱՆ ԵՐ ՈՐԻ ՍԻԳԱՍԻՒՐՆ Զ ԿՆԻԲԸ, ԻՆՆԵ Է ԱՆ. — Մկրտութեան երբորդ արգասիքը կը կոչուի կնիք, որ է՝ ըսել նշան մը՝ անջնջելի կերպով կրօնմուտ մկրտելոյն վրայ, որ այդ իսկ պատճառաւ կը կոչուի կնքեալ, ու մկրտութեան արշաւութիւնն ալ կնքուին և մկրտութիւնը ինքնին՝ կնիք, որմէ կը ծագի նաև հասարակ խօսուածքի մէջ գործածուած կնուիք բառը: Անշուշտ անկարգին է կարծել, թէ նիւթական նշան մը կը նշանակուի աննիւթական հոգիին վրայ, և այլարտօնօրէն պէտք է իմանանք՝ երբ կ'ըսենք թէ բոլոր մկրտուածներուն վրայ մկրտութեան հանգամանքը անշինջ և անկոտմանելի կը մնայ ամէն դէպքի և կարգադրի մէջ: Եւ արդիեան անջնջելի կը մնայ ստացուածը, պէտք է ըլլար զայն վերտան կրկնել երբ արդէն իրապէս կայ: Այս պատճառաւ, եթէ պատահի որ մկրտուած մը ուրացութեան մէջ իյնայ և ընդունի ճիշտ նշանական կրօնքը, ասոր համար իր մէջ չ'եղծանի որ մկրտութեան օրհնութիւնը կամ կնիքը. այլ կը մնայ անոր մէջ, այնպէս որ եթէ վերտան քրիստոնէութեան նշանն է, պէտք է ըլլար մկրտութեան վրայ նորէն կրկնելու: Այս է ան կնիք բառին իմաստը Խորհուրդներուն մէջ: Բացի մկրտութենէն, նոյն բանը պիտի ըսենք՝ զբողոքին և կարգին համար և, որոնք ևս կնիք տալ կ'ըսուին, մինչդեռ միւս Խորհուրդները ունին ժամանակաւոր արդիւնքներ, որոնք կրնան դադարիլ: Ու երբ արուածը կը դադարի, ի հարկէ վերտանն ալ կարկ կ'ըլլայ նոյն Խորհուրդը, սակայն տարապարտ կերպով կրկնած ըլլալու երկիւղի:

381. ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ԿՆԻՔԻՆ ՀԱՐՑԸ ԱՆԿԱՆՈՒՄ՝ ՎԵՃԻՆ ՄԵՋ. — Մկրտութեան կնիքին խնդիրը սաստիկորոյն կերպով յուզուեցաւ Գ. դարուն, անկեղծ համար

եղած վէճերուն առթիւ, Դեկտեմբերի հաւածանքներէն յետոյ: Այն ատեն չուզուեցաւ աչ ծիսայն այն խնդիրը, թէ պէ՞տք է վաւեր հանչնալ անկեղծ պաշտօնէին արուած մկրտութիւնը, այլ և թէ հարկ է կրկնել մկրտութիւնը անկեղծներուն վրայ, երբ աննք ևս առաջի դարձային: Կիպրիանոս Արքեպիսկոպոս Կարգեղոսացի, ի զլուսի Ափրիկեաց Փիլիպիանոս Արքեպիսկոպոս Կապոպոզիացի, ի զլուսի Ասորոց, սւգնութեամբ կը կրկնէին կրկնութեան պէտքին մասին և Ստեփանոս Հասի Զայրապետը հակառակ կարծիք ունէր, մինչ Դիոնեսիոս Աղեքսանդրոսի Հայրապետը կ'ուզէր հայտարար համանշանութեամբ վերջնական վէճը: Բայց խնդիրը երկարացաւ մինչև Նիկիոյ ժողովը, ուր մերժուեցաւ կրկնութիւնը և մկրտութեան կնիքին վարդապետութիւնը իր հաստատութիւնը ունեցաւ: Եկեղեցւոյ աւանդութեամբ և իշխանութեամբ: Իսկ անկից առաջ եղած կարծեաց տարանշանութիւնը վարդապետական օտոմաններէ ազատ ըլն էր. այս պատճառաւ, Կիպրիանոս և Ստեփանոս երկուքն ալ թերեւ հաստատուն մնացած էին իրենց կարծիքին մէջ և հաստատի համար նահատակուած, ու սկիզբէն ի վեր տօնելի են նաև մեր մէջ:

382. ԱՌՈՒԹԻՒԱԿԱՆ ՎԱՅՈՒԹԻՒՆՔ ՎԱՄՆ ԿՆԻՔԻՆ ՄԿՐՏՈՒԹԻՒՆ. — Ապացուցանելու համար Մկրտութեան Խորհուրդին մէջ կնիքին դոյնութիւնը, յառաջ կը բերուին առաքելական խօսքերը: ճիշտ կաւաստեցաւ կնքեցայք Հոգւոյն Սորոյ աւետեաց, որ է աւաւատչեաց ժառանգութեան մերոյ: Եւ դարձաւ շօք՝ որոմեցուցանէք զՀոգին Սուրբ Աստուծոյ, որով կնքեցարուք յաւուր փրկութեան (Եփես. Ա. 14 և Գ. 30), և դարձաւ: ճՏալ ետու կնիք տանն Ստեփանեայ, զայլ աչ ք գիտեմ ամենեկին թէ մկրտեցի» (Ա. Կորն., Ա. 15):

Արդ, այս խօսքերուն մէջ կնիք բառը մկրտութեան հետ նմանութեամբ գործածուելէն կը հասկցուի թէ մկրտութեան մէջ կայ հաստատուն, յայտարար, և անջնջելի ու անկրկնելի բան մը, զոր կնիք կը կոչէ Սուրբ Գիրքը, և նոյն անունով

կը կոչէ նաև Եկեղեցիին և կնիքին բոլոր պայտանները կը պատշաճեցնէ անոր: Աստուծոյ մէջ իբրև հիմնական պէտք է նկատուի բացարձակ անկրկնելիութիւնը, զոր յայտնապէս կը վարդապետէ նաև մեր Տաթևացիին (էջ 580) և իր փաստերուն մէջ իբրև չորրորդ կը յիշէ զայս. «զի մկերտութիւնն է անքակտելի կնիք ի հոգին, որպէս կարգն և գրոշմն, վասն որոյ ոչ կրկնես որք յանուն Սուրբ Երրորդութեանն մկրտեցան»:

383. ՆՕԹ ՄԸ. — Հոս կը վերջանան մկրտութեան վերաբերեալ վարդապետական հարցերը և կը սկսին մանր խնդիրներ, ծիսականները, իրաւականները, բարոյականները և պաշտօնականները, զորս կարելի չէ ամբողջապէս յառաջ բերել, որովհետև ծանօթ են անոնք շատերուն, որոնք վարժուած են կրօնական սկզբունքներու և եկեղեցական իրաւունքներու մէջ: Այս պատճառաւ, գոնէ շատէն քիչը յառաջ բերենք, որովհետև, ինչպէս կանխեցինք ըսել, կ'ուզենք Խորհուրդներու գլուխներուն մէջ լսել վարդապետական խնդրոց մէջ չամփոփել, այլ քաղուածօրէն յառաջ բերել նաև անոնց մէջ ամէն ինչ որ կարեւոր կը գտնուի անոնց նկատմամբ:

384. ԿԱՐԳ ԵՐԵՒԱՅԵՍԻ ԸՍՏ ԱՅԺՄԵԱՆ ՍՈՎՈՐՈՒԹԵԱՆ. — Մկրտութեան պաշտամունքին ծիսական կարգը, ինչպէս որ կ'աւանդուի մեր Եկեղեցւոյ Մաշտոց գրքին մէջ, կը սկսի սաղմոսներով և աղօթքնե-

րով, որոնք կը կազմեն երեսայութեան օրհնութեան կարգը, ինչպէս որ կը կատարուէր հին ատեն, և ուր կը մտային ժամանակ մը, մինչև որ մկրտութեան ընդունելութեան պատրաստուէին, ինչպէս ըսինք վերև: Այս կարգը կը կատարուի տակաւին, իբրև նախադուռն Խորհուրդին ընդունելութեան, թէև ընծայեալը կ'անցնի անընդմիջաբար երեսայութեան մկրտութիւն, Երեսային օրհնութեան կարգը կը կատարուի եկեղեցիին դուռը, որովհետև օրհնութեանէն առաջ եկեղեցիին չէր կրնար մտնել: Հիմա կը կատարեն մկրտութեան դուռը, իսկ ուր որ մկրտութեան դուռ չկայ, կամ կը պակօտին տեղին յարմարութիւնները, կը կատարուին աւազանէն քիչ մը հեռու:

385. ԱՆՆՐԱԹԻՆՏՏՈՒԹԻՒՆ ԿՆՔԱՀՕՐ ՊԱՇՏՕՆԻՆ. — Մաշտոցը երեսային քովը կը նշանակէ կնքանայրը, որ մանկիկը գիրկը առած՝ անոր կողմէ կ'արտասանէ անոր յայտարարութիւնները: Սակայն այս փոխանորդութիւնը չէ կնքանօր բուն պաշտօնը, այլ ընծայեալին մասին վկայութիւնը, երաշխաւորութիւնը և խնամակալութիւնը: Այս պատճառաւ, անհրաժեշտ է կնքանօր պաշտօնը, եթէ նոյնիսկ երեսան չափառաւ ըլլայ: Երեսային և կնքանօր միջև այս անձուկ կապը երեսային անձը փոխանակելու ձևը առաւ, երբ անտիական մանուկ մըն էր երեսան, անբաւական իր կացութեան պահանջները կատարելու:

(Շարունակելի՝ 39)

ՄԱՂԱԲԻԱ ԱՐԳԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ



## ՉԱՅԼՏ ԿԱՐՈՒՄՈՒ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

### XCII

Կ'ուզէր ամէն ինչ ըլլար կամ ոչինչ,  
 Ձէր կրնար սպասել դամբանին հարթոյ.  
 Կայտի բախտին պէս՝ ունէր ան ամս փչ,  
 Որ ընէին իր փառածն ամրակոխ.  
 Այսպէս յայտ կամար կը կերէ յաղթողն՝  
 Որ արդիւնն է իսկ արցունքի, արեան,  
 Տ'եզրակոն հեղ'դին աշխարհն ողորդ  
 Առանց խեղճ մարդուն զարու իսկ ճապան:  
 Յորանմաններն զիրար կը նըրեն, ուլ'սէր, ցուցբը. Միաժամ:

### XCIII

Ի՞նչ կրնանք հընձել ամուլ անձէն այս:  
 Զգայարանն մեր նեղ, դասումնիս ճիւղեղձ,  
 Կեանք՝ կարն, հիւսն՝ գոհար՝ սիրող խորն անհաս.  
 Ամէն ինչ չափուած կը լինուի կեղծ,  
 Կարծիքն ամենակալ — որ փողով իր մեծ.  
 Կը ծածկէ երկիրն իր մութովն անյոյս.  
 Ճիւս, սուս՝ պատահար. մարդիկ գունազերծ՝  
 Վախէն, որ դասումնին է լուսաւոր յոյժ,  
 'ւ ազատ խոնք՝ ոնիր, 'ւ երկիրն ունի չափազանց լոյս:

### XCIV

Ու կը սնին մէջն յոյ թուառութեան,  
 Նեխելով հայրեր, որդիք՝ դարէ-դար,  
 Հպարտ ոսն'կոյս իրենց վիճակէն, մահուան  
 Կ'երթան, թողլով ոխը ժառանգաբար  
 Նոր սերնդին ըստուկ, որ մղեն պայքար՝  
 Շղթաներու դէմ, մարդերն այդ սակայն  
 Մրամարտիկներու պէս՝ կ'արիւնին յար.  
 Կը տեսնեն թ' ինչպէս բեմին վրայ կ'իյնան  
 Իրենց ընկերներն՝ ծառէն վար թափուող սերեւի նման:

### XCV

Մարդոց հաւասփի մասին չէ խօսն իմ,  
 — Աս'ծոյ ու մարդուն միջեւ է լոկ այդ —

Այլ ա՛յն բաներուն, որ ամէն ժամին՝  
 Մեր փոքն են ներկայ, ընդունուած, հասած,  
 Բրոնակալութեան կրկնակ լուծն է այդ,  
 Երկրի սէրերուն, որ բարձրացած են —  
 Կապիկներն՝ անոր որ երբեմն հրպարս  
 Մարդիկ խոնարհեցուց, ու ցընցեց գահէն  
 Գահակալներն: Շատ են իր հզօր բազկի փառքի գործն ամէն:

## XCVI

Բրոնաւոր գիրար նրաճեղ կրնան,  
 Իսկ Ազատութիւն, ախոյեան անպարս  
 Պիտի չունենա՛յ՝ Գոլումպիայի նման,  
 Որ ծընաւ Պալլաս՝ զինուած Նանարաս.  
 Թէ՛ սչ կը բուծուին՝ առոնք անապասն,  
 Յանձան ամայի, աղմուկին դիմաց  
 Ջրվէժներուն՝ ուր բընութիւնն անգայթ  
 Ժրպեցեցաւ մանուկ Վաշինկոյրնին: Բայց  
 Միթէ՛ երկիրն, կամ Եւրոպ՝ ծոցն իր այդ սերմէն չէ պահած

## XCVII

Ճրանսա խմեց արիւն՝ ոճիր վըռսելու.,  
 Մահաբեր եղան թօնն իր Սասունեան՝  
 Վասն Ազատութեան՝ բոյոր դարերու  
 Եւ վայրերու մէջ. զ՛օրերն մեզ՝ եղան  
 Մահագոյծ, ըստր փառքի տենչն ունայն,  
 Ադամանդ պաս՝ մէջ մարդուն ՚իւր յայտուն,  
 Հստո՛րին ցոյցերը բեմադրութեան;  
 Անած գերդ պասնառ գերութեան անհուն,  
 Քամող հիւթն կենաց ծառին կործանող մարդն — երկրորդ անկումն:

## XCVIII

Բայց Ազատութիւն, դեռ դրօշդ կառուած  
 Կը թըռչի, ծածան՝ շանթող հովին դէմ,  
 Թէ՛ եւ ձայնն փողիդ մեռնող ու բեկուած,  
 Դեռ է՛ն հզօրն է, որ կը մնայ մորրիկէն.  
 Մառդ մերկացած է իր ծաղիկներէն,  
 Կեղտն իր ֆերթուած՝ կաց՛նէն, արժէգիրկ,  
 Հիւթն իր կը մընայ բայց — սերմերն ցանուեր են  
 Հիւսիսի երկրի մ՛խտունն հողին գիրկն,  
 Ուրեմն լաւ գարուն մը պիտի տայ մեզ՝ նըւազ դառըն միդ:

## XCIX

Հինէն՝ այն սեղ կայ մի խիստ աւատակ,  
Տոկուն զերդ ամրոց՝ պարիսպով ֆարի,  
Որ կրնայ կեցնել մի շրջոթ բանակ:  
Գեռ ունին կէտը՝ պատերն կատարի  
Բաղեղ, որ աճած է երկհազար տարի,  
Յաւերժապրակ սաղարդով ծածան  
Վրայ ժամանակէն հոն ինկածների:  
Ի՞նչ ոյժ է ամրոցն այս: Իր խորքը կան  
Որքան՝ զանձեր կրդպանքին տակ — կնռջ մը դամբան:

## C

Ո՞վ էր սակայն այդ սիկիւր մահուան՝  
Թաղուած պալատն այդ. անբիծ, աղուոր է՞ր  
Քազ՝ուրի մ'արժան, աւելի եւս՝ արժան  
Հոռմացւոյ մ' բարձին: Ծընա՞ւ դիւցազներ,  
Թողո՞ւց գեղանի դուստր ժառանգներ.  
Ինչպէ՞ս ապրեցաւ, սիրեց ու մեռաւ,  
Թէ՛ յարգի չըլլար, անուտս հոն սեղ չունէր  
Ուր ստոր անիւնք պէտք չէր փսէին բրնաւ.  
Ուրեմն Գերյարգ մահկանացուի՞ մ'ունէր համբաւ:

## CI

Է՞ր անոնցմէ, որ տէրն իրենց կ'սիրեն,  
Թ' ոչ էր այլոց տէրն սիրողներուն նման,  
Ինչպէս լսած ենք Հոռմի հին պատմումներէն:  
Գորնելիոյ մը պէս արդեօք զգօ՞ն էր ան,  
Թէ՛ թեթեւ զերդ պերն դրեխոն եզիպտեան,  
Հանոյամա՞լ էր թէ ընդհակառակն ...  
Թո՞յլ էր ան արդեօք՝ լըսող սրբին ձայնն,  
Թէ անդրդուելի, խոհեմ, սիրքը փակ  
Սիրոյ դէմ, եւ իր ցաւին մէջ. — այլոց ցաւն կ'ըզգաւ միակ:

## CII

Գուցէ դեռահաս մեռաւ — թերեւս, ա՞ն  
Ցաւեր ծանրաբեռն՝ ֆան ծանր դամբան՝  
Որ կ'ընտելին իր ազնիւ փոռու վրայ,  
Կ'ամպէին գեղն իր, եւ մութն զխրութեան  
Իր սել աչիւն, էր աները մահուան

Որ երկինք կու այլ ընհրածներուն իր  
 Որպէս դիւթիչ փայլ մը մայրամեհան,  
 Մահուան իրիկնաստեղի մաւոդ լոյսն էր՝ ցիր  
 Իր դէմքին վրայ՝ զերդ աւեային սերել կարմիր:

## CIII

Գուգէ մեռաւ ան՝ սարիքը առած,  
 — Ազգակահե՛կ, գեղէ, զաւակներէ ալ վերջ —  
 Արծաթ մազերու խոպոսկներով, բայց  
 Հին ժամանակի յուշերով անեղջ,  
 Երբ հպարտ ցուցմունքով՝ հիւսներուն իր պերն,  
 Գեղն իր հախանձով՝ Հռովմէն դիտուեցաւ,  
 — Բայց գոցեմք ալ այս ենթագրութեան էջ —  
 Այս միայն գիտեմք, Մետոլլան մեռաւ՝  
 Ամենահարուստ Հռոմայեցու կին — ահա սէրն; համբաւ:

## CIV

Չեմ գիտեր ինչո՞ւ — քովդ կեցած սակայն՝  
 Կը քրիմ բնակչիդ ծանօթ ըլլալ ես:  
 Դա՛մբան. ալ օրեր ինձի ետ կու գան  
 Յուշով նրագի, քոնն փոխուած կարծես:  
 Լըջացած, ամպի որոտի մը պէս  
 Հեռու հովէն՝ զերդ մարդը շարի՛ ձայն:  
 Նըստիմ բարեղ-ծածկ այս փարին այսպէս,  
 Տազնապող մեհոլս մինչեւ որ՝ ձեռքսով,  
 Աւերակաց բեկորներուն՝ դեռ հոն ծածան:

## CV

Եւ խախտակներէն՝ ժայռերէն ջախջախ՝  
 Յոյսի հաւակ մը շինեմ ես, հորէն  
 Կուրիմ ովկիանի ալեաց դէմ, անվախ  
 Իր ցնցումներէն, մեհաղմուկներէն՝  
 Մեհաուր ավուսնն խուժող խեռօրէն,  
 Ուր՝ ինչ սիրելի էր որջ կործանած ...  
 Ա՛խ, թէ կրնայի կուսել ծովեզրէն՝  
 Ինչ որ պէտք էր ինձ՝ նաւս շինելու, բայց  
 Ա՛ւր դիմէի, ոչ տուն, ոչ յոյս, ոչ կեանք ... բացի հոս եղածն:

Քրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
 (Շարունակելի)

ՀՈՐՏ ՊԱՅՐԸՆ

## ՄՕՐՍ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ամէն անգամ երբ վիճե՞րու շրթան  
Բախը կամ մարդե՞ր՝ բիրտ, ապերաւան  
Ուզեն անցընել շուրջն իմ հոգիին,  
Ուժեքս հաւաքած՝ հարուածով մ'ուժգին

Ես կը խորակեմ կապանք ու շրթայ,  
Երբ թողում մտքիս երիվարն երթայ  
Յիշատակին սուրբ՝ հանգուցեալ իմ մօր,  
Անով վերսին խոցէ սիրսս խոր:

Քանզի վիճե՞րուն զլուխն աներկեւան  
Համոզուած եմ թէ կորուսն է մօրկան:

## ՄՏՍ ԾՈՒՄԻ ՓՇՐԱՆՔՆԵՐ

Մտածումի փերաններ, կայծեր՝ ասեն առ ասին  
Ք՜ան մտէս, տուին խոյս թուղթերու նեղ սահմանէն.  
Ոմանց կրակը լափեց, ոմանք ձեւ, գոյն փոխեցին,  
Մինչ ուրիշներ տեսցին, եղան նոյնիսկ բազմածին ...:

Շատերը այդ կայծերէն՝ մոռացութեան ծովն անծիր,  
Լուծեց ի սպառ, ինչպէս ծովն՝ գանձերն նաւուն ջրամոյն.  
Բայց սակաւին կան որոնք դեռ կը սպասեն անձանձիր ...  
Իսկ ուրիշներ եկան ետ՝ կիսահենդան ու տօգոյն ...:

Իցի՛ւ խոհերն այդ յոգնած՝ քափառուէն իրենց յար,  
Քակէին դուռն ուղեղին պատանիի մ'սիրահար  
Գիր ու գրքի, խոհերու՝ մեծ ու խորունկ. իցի՛ւ թէ  
Օր մը զանոնք գնէի գրքի, մը նոր, կազմած էջ,

Մտքիս զաւակն հարազատ ողջունէի անոնց մէջ ...:

## ԳՈՎԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԵՆԻ

Նոր կարօսանքի նարօ՛ս, Հայասան,  
 Նոր երկունքներու գարնօ՛ւն, Հայասան,  
 Ինչքա՛ն խոցուիս դուն՝ ծնո՛ղ Հայասան,  
 Մեր տնին բացուող՝ բլրո՛ւլ Հայասան:

Քեզ մի՞տ երգեցին առուղներ վճռոս,  
 Առուղներ հայոց երգեցին թախժոս,  
 Մինչեւ հասաւ օրն զարթոնքին հայոց,  
 Երբ երզը հայոց՝ եղաւ ռազմի բոց:

Ու բոցովն այդ վեհ՝ քանդեց պարիսպներ,  
 Հին սրկուրեան ժանգոս շրթաներ.  
 Մլարձակուեցաւ, եղաւ ազգ ճղճո՛ւ  
 Հայոց աշխարհին տուաւ մտեր խոբ:

Նոր կարօսանքի նարօ՛ս, Հայասան,  
 Նոր երկունքներու գարնօ՛ւն, Հայասան,  
 Ինչքա՛ն խոցուած դուն՝ շենո՛ղ Հայասան,  
 Բոլոր՝ տեսեալն՝ վառուո՛ղ Հայասան ...:

ՆԱԶԱՐԷՔ Գ. ԶԱՓԱՏԱՐԵԱՆ

Մուտադեմ, 1986

# ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

## ԺԱ. — Ի ԳԵՐԵԶՄԱՆՆ ԱՍՏՈՒԱԾԸՆԿԱԼ

### Թ՛ւոփիլոսի առակերտի Յովհաննու Աւետարանչի :

«Լինի յետին մուրուքինն յար քան զառաջինն»:

Ո՞ր բերանք եղեալ յերկինս եւ յեզուք ստայաւդ ածեալ զերկրաւ, զոր յաղագս նշմարտութեան խաւսեցաւ Քրիստոս, եւ դուք յար համարիք զառաջին եւ զյետինն՝ զործս տնաււրէնութեան Տեառն, որ ընդ անաւրէնս խաչեցէք, եւ նա անաւրինինն՝ երաց զգորտատն: Եւ դուք, թէ՛ յարութեան հաւատացեալ էիք<sup>65</sup>, ոչ իրեւ զլարագործս ի դժոխս դատապարտեալ էիք<sup>66</sup>, այլ զարքայութիւն ժառանգէիք: Զհա՞րդ էր յար, որ պայծառ լուսով արեգականն<sup>67</sup> աստեղըն ի միջաւրէի առաջնորդէր մոգուցն. ի Յորդանան ձեր ականջաւք լուայք զհայրական զնայնն, եւ զիդումն հոգւոյն աչաւք տեսէք, որով դաւանեցաւ Որդի Հաւր, ընութեամբ, երկոցունց<sup>68</sup> վկայութեամբ: Զհա՞րդ էր յար՝ կուրաց լուսաւորինն, անդամալուծից կանկնինն, դիւաց հայածինն ի մարդկանէ, բորոտիցն) սրբինն, մեռելոց յարուցինն, որ զծովն ոտիցն փանապարհ գործեաց, եւ զփակեալ դրախտն երաց նոցին, զերկրայինքս երկնազնացս արար, ըզմիջնորմն քակաց, եւ զարտաքսեալքս քաղաքակիցս արար հրեշտակաց:

«Պիղատոս ասէ. ունի՞ք զինուորս, զգուշացարուք որպէս զիտէք»:

Քանզի եհաս ի վերայ<sup>69</sup> ամենայն անիրաւութեան նոցա: Կամեցաւ զերծանել ի թակարդապատիր բանից նոցա<sup>70</sup>, եւ զայն եւս շնորհեաց նոցա, զի մի այլոց մեղադիր լիցին<sup>71</sup>: Զհա՞րդ պահէք, որ անլափնչի ձեռամբ պարսպէ զտիեզերս, եւ ընդ Հաւր եւ ընդ Հոգւոյն փառարանի ի զուարթնոց երկնից: Ո՞՞ Պիղատոս, զիա՞րդ պահի ի զարականաց քոց, զոր ոչ կարաց արգելուլ բարապանք դժոխոց երկաթապատ պղնձի դռամբք, զոր տեսեալ սարսեցին ըստ Յովբայ, եւ հայեցան որպէս մոմ, որ ոչ կարաց պահել զընութիւն ի մերծնեալ հրոյն: Եւ դասք զինուորացն նստեալ պահէին, որ էին Եղոմայեցիք<sup>72</sup>, հրամանաւ կայսեր եկեալ արտաքս<sup>73</sup> յերուսաղէմ, վասն հրէիցն, զի մի ապստամբութիւն<sup>74</sup> գործեցցեն, որպէս Բարբորայն յառաջ՝ այն որ շարժեաց զՎէսպահանոս<sup>75</sup> զաւրաւք ի վերայ Երուսաղէմի սպանմամբ<sup>76</sup>, որպէս զրեցաւ. առ իս<sup>77</sup> կոչեա ի Սէիր լնուէ, որ է Եղովմայն<sup>78</sup> սահմանք, պահել զմահարծանս, որ է անմահ բանին Աստուծոյ կափարիլ, որ էջ մարմնով ի գերեզման, եւ արծանացոյց զմահ, որ դադարեցոյց զիշխանութիւն նորա: Ընդ առաւաւտս առ իս զարծիք, քանզի առաւաւտուն տեսին զծագումն հրեշտակին, եւ բազումք հաւատացին ի Քրիստոս արձանալով:

«Կնքեցին զվէմն մատանեաւ քահանայիցն հանդերձ զաւրականաւքն»:

Կնիք գերեզմանին եղև վկայ կնքելոյ որովայնին որ կրեաց զնա, զի կնքեալ կուսութեամբ ծնաւ զանդրանիկն յամենայն տեղիս<sup>79</sup>: Ո՞՞ զարմանք, կնքէին ի վերայ գերեզմանին զվէմն, եւ հիմուկք դժոխոց ի նմանէ քակէր<sup>80</sup>, զվէմն կնքէին, եւ կա-

61 զյետինն և զառաջինն 2 2 62 անուրինն 2 63 կաւտայիք 2 2 64 դատապարտէիք 2 2  
65 Ձուցի արեգակուն 2 66 երկուց 2 2 67 ի վկայ 2 68 կամելով ... գեացից նոցա 2 2  
69 լիքիցիք. 2 2 70 Եղովմացիք 2 2 71 Ձուցից արտաքս 2 2 72 ապստամբութիւն 2 2  
73 Կիսպրիստոս 2 74 իսկիւրայ Երուսաղէմի զաւրաւք բազմաք, սպանմամբ 2 2  
75 Ձուցիք առ իս 2 2 76 Եղեմեան 2 77 Ձուցին յամենայն տեղիս. 2 2  
78 Կերեղմանի նորա զվէմն, և կիմուկք դժոխոց ի հիմունէ քակէր 2 2 79 լուծանէր 2 2

պանք ամենայն հոգւոցն լուծէր<sup>80</sup>. Ի վերոյ կնքէին, եւ հարք նոցա ի դժոխս ի դառն տանջանաց ազատէին<sup>81</sup>. կնքնալ պահնցաւ ի գերեզմանի, այն որ կնքէ զխորս ահաւոր եւ փառաւորեալ անուամբ իւրով, եւ պահպան եւ շահապետ<sup>82</sup> է ամենայն զձերեզմանաց, որք հաւատով ննջեցին ի Քրիստոս: Ոչ զաստուածային բնութիւնն ասեմք մեռեալ, եւ ոչ Աստուած անշարար<sup>83</sup>, որպէս Նւտիբէս, եւ ոչ մարդադաւանք<sup>84</sup> որպէս Նեստոր, այլ ի միջինն զնաստուած սուրբ հարցն դաւանութեամբ յի

Իրբու ետես սատանայ զԱստուած որ աղաղակեաց, եւ իշխանութեամբ արձակեաց զզգին<sup>85</sup>, զլոյսն գերբզանց ի մարմնի միացեալ զանվայրափակի, զարհուրեցաւ եւ փախստական<sup>86</sup> սնկաւ ի դժոխս, աղաղակեաց առ ամենայն պետս դժոխոցն եւ ասէ. Աւզնեցէք ինձ, մանկունք կորստեան եւ սպասաւորք խաւարի, գործաւորք պղծութեան ակեցէք զզրունս իմ, զի փորք մի ոգի առից, լքաւ կարողութիւն իմ, եւ զողուն ունի զիս, քանզի զողացեալ<sup>87</sup> խաբեաց զիս:

Ասեն պետքն. Իւ զիտացեր թէ նա է յորմէ զողոյսարն<sup>88</sup>: Ասէ սատանայ. Ժանեայ յերկինս եւ տեսի զփառս Նորա, եւ այժմ ստուգիւ զիտացի որ նա է Որդին Աստուծոյ: Ասեն զաւրբի անդնոց. վաղ ասացաք քեզ, այլ դու ընդզեալ ապստամբեցար<sup>89</sup> յԱստուծոյ արարչէն, տալ ընդ նմա պատերազմ, եւ յերկնից բարեացն<sup>90</sup> տարազիր արարեր զմեզ, եւ ի սանդարամետացս զրկեցեր: Եւ ասէ սատանայ. Ոչ զիտացի, սիրելիք մեղաց, եւ մարմնի ծածկեալ էր զաստուածութիւնն. արդ զկնի իմ գայ: Ասեն խաւարեան պետքն. վայ մեզ, ուրեմն, զազգս մարդկան գայ<sup>91</sup> պահանջէ ի մէնջ, զոր կորուսաք յԱղամար մինչեւ ցայսար: Բայց թէ զենովք եւ զեղիա խնորէ, զորվ տամք: Զգոյշ լերուք, զի մի զիտացեն հոգիքն. եւ ոտնահար առնեն զմեզ. զի յաւրէն՝ որ եկն այս պառաւի որդին<sup>92</sup> ի ցնծութեան են. զուցէ բան երբ առ սոսա, այլ ամբափակ արարէք: Եւ հահ<sup>93</sup> անթիւ զաւրք<sup>94</sup> հրեշտակաց յառաջ ընթացեալ<sup>95</sup> հղեն Քրիստոսի, բռնաւոր զաւրութեամբ մերժեցան<sup>96</sup> ի դրունս դժոխոց, ասեն՝ Համբարձէք իշխանք զզրունս ձեր, եւ մտցէ թագաւոր փառաց:

Յայնժամ լուան հոգիքն զծայն զնալոյ<sup>97</sup> Տեառն ընդ երեկս աւուրն ի զրուկս դժոխոցն, ասեն հրեշտակքն. Ուրախացիր Աղամայ եւ ցնծայ Նւայ, զի սպառեցան անէծքն, եւ ծաղկեցան արհնութիւնքն, զի տրտմութիւնք ձեր խափանեցան<sup>98</sup>, եւ խնդրութիւն տարածեցաւ, սուգ բարձու եւ զուարճութիւն սփռեցաւ ի վերայ տիեզերաց, եւ մխիթարութիւն յերկնից ամպեցաւ<sup>99</sup>: Արդարք բերկեցարուք եւ մեղաւորք խրախութեամբ լջջիք, եւ մեռեալք կենդանացիք. զի մահ մեռաւ եւ<sup>100</sup> Աստուած ընդ մեռեալս համարեցաւ:

Լուաւ նախահայրն եւ ազատեցաւ ի դատապարտութենէ փայտին, լուաւ Նւա եւ ծայն աւետեաց մատուցանէր Աղամայ եւ հոգւոցն, ցնծացէք, ով սիրելիք, զի Աստուած բողորից եհաս: Լուաւ Նւայ զտանածայն ի դժոխս, եւ աւետիս ետ Աղամայ, եւ ասէ. Ես նախ լուայ զծայն հրապուրանաց սատանայի եւ կերայ ի պտղոյն եւ ետուքզ, ուստի փափաքեցաք ինն իրբու զԱստուած, եւ ի բարձրագոյն փառացն կործանեցաք խաբամար բանասրկութիւն: Արդ էս նախ լուայ թէ Աստուած մարդացաւ ի կնորէ, եւ լուայ զտանածայն նորա, զի եկն ազատել զմեզ: Ես լուայ զծայն աւժին, որ եղեւ քնար սատանայի: Ես լուայ զծայն Գարբիէլի<sup>101</sup>, ես լուայ զծայն դատապարտութեան յնդմ, եւ էս նախ լուայ զծայն ուրախութեան:

80 նոցա ի դառնութիւն տանջանաց դժոխոցն ազատէին 2: ի դառն տանջանաց 2  
 81 շահապետ 2 82 անշարար ի 2 2 83 մահադաւանք 2 84 Զուկն փառացուք 2  
 85 զանգին 2 86 փախստեայ 2 2 87 Զուկն գողացեալ 2 88 գողացար 2 2  
 89 ապստամբեցար 2 2 90 բարեացի 2 91 Զուկն փայ 2 2 92 պառնակերպի 2 2  
 93 Զուկն բան երբք 2 2 94 զարաւ 2 95 ընդ առաջ ընթացեալ 2 2  
 96 մերժեցան 2 2 97 գայ 2 98 տրտմութիւն մեր խափանեցան 2  
 99 Զուկն սուգ բարձու 2 2 100 զի 2 101 Զուկն մեղաւոր զմեք 2 2

Յորժամ<sup>102</sup> լուան գայս նահապետքն, եւ ուրախ եղին արդարքն, զուարճացան մարգարէքն, բերկրեցան ընտրեալքն, եւ հոգիքն ասնն ցեղամ. ո՞րպէս զիտես հայր մեր: Ասէ Ադամ, մերկացաք ի փառացն ընդ երեկս աւուրն իջեալ ի դրախտն Տէրն՝ եհան զյանցաւորքս յաւուր ուրբաթու:

Արդ ի նոյն ժամու ուրբաթու. ոտնածայնի հանէ զմեզ ի ստուերաց մահու: Իբրեւ տեսին հոգիքն, որ զդրունս դժոխսն խզեաց<sup>103</sup>, տարակուսեցան հոգիքն: Յայնժամ հարցաննն զմարգարէսն, ո՞րպէս ասաց<sup>104</sup> հոգին վասն աւուրս այս: Ասէ Մովսէս, հուր բորբոքեցաւ ի բարկութենէ իմմէ, այրեցէ եւ իջցէ մինչեւ ի դժոխս ներքինս. եւ Դաւիթ՝ որք նստէիր ի խաւարի, լոյս ծագեցցի (առ) ձեզ, եւ փշրեաց<sup>105</sup> զդրունս պղնձիս եւ զնիզս երկաթիս խորտակեաց, եւ ի խորոց անդնդոց զմասն ի դուրս կորոցեցից. եւ ել ի բարձունս, գիրեաց, եւ այնն եւս: Եւ Տէրն հպեցաւ<sup>106</sup> ի դրունս դժոխոց, եւ հալեցան դրունք պղնձիք, եւ նիզք երկաթիք խորտակեցան, եւ աստուածային լոյսն ճառագայթեաց ի ստորին վայրս անդնդոց, եւ աւերեաց<sup>107</sup> ըզդ՝ դժոխս, եւ զամենայն մթերս ստանանյի արծակեաց<sup>108</sup>, եւ արդաղակեցին դեմքն. ո՞րք պտոցուք մթին տեղի, եւ յապահովացուք ի կրկանող ճառագայթիցս Քրիստոսի. Իսկ որք հաւատացին աւետարանական բանին Ադամայ, եւ երկիր պագին Աստուծոյն Իսրայէլի, փրկեալ նորոգեցան ի փառս, որպէս գրէ Պետրոս. Յայնժամ հոգւոցն, որ ի դժոխս, երթնալ աւետարանէր<sup>109</sup> զփրկութիւն, եւ վեր առեալ զԱդամ, ամենայն նընջեցելովքն արտաքս երբր ի դժոխոցն: Երեւեցան գնաց[ք] թո Աստուած, գնացք թագաւորին մերոյ սրբոյ<sup>110</sup>, եւ յանցանելն յանապատ երկիր շարժեցաւ, որ անապատ արար զդժոխս ի ընակաց, եւ տիեզերք գնացին զկնի Քրիստոսի:

Եւ յորժամ էր ի խաչին, եւ խոստացաւ աւազակին թէ Այսաւր ընդ իս իցես ի դրախտին: Չայս ամենայն արար Քրիստոս մինչդեռ աւազակն ի խաչին յոգո՞ք էր: Իբրեւ խորտակեցին զբարձս նորա, առ զհոգին հրեշտակն եւ երբ առ Տէրն, մինչ ոչ էր բացեալ զդրախտն<sup>111</sup>: Իբրեւ ետես սերովքէն զՏէրն ամենայն ննջեցել(ե)ալքն<sup>112</sup> ցնձութեամբ գնաց ընդ առաջ թագաւորին յաիտնից: Եւ Քրիստոս ամենայն ննջեցելովքն մտանել ի դրախտն աւազական, ըստ Տեառն խոստմանն որ ասէր. Այսաւր ընդ իս իցես ի դրախտին<sup>113</sup>: Եւ Տէր ցտերովքէն ասէ. Որ զայ եւ զնշան դրո՞ւմ խաչին ի հակատն, եւ հանդերձ մաքուր զգեցեալ<sup>114</sup>, նա մտցէ ի ներքս, եւ Տէր ընդ նոսա<sup>115</sup> բաղարակեցեալ մինչեւ ի սկիզբն միաշարաթուն. եւ զայլ հոգիսն, որք չէին բաւական մտանել ի դրախտն, հրաման ետ պահել հրեշտակացն մինչեւ յաւր դատաստանին, եւ զամբարնալսն ի դրախտէն ամբառնալ ի վերինն Երուսաղէմ:

Եհանայք որ եկեալ էին ընդ նմա ի Գալիլիա պաշտել զնա, պատրաստեցին խունկս եւ իւզս:

102 Յայնժամ 2 Ղ 103 արխեանց 2 104 տարակուսեցան զարմացմամբ և սկսան  
հարցանել զմեծ մարգարէն Մովսէսն և առնն. թէ ո՞րպէս ասաց Ղ 105 մինչ ի դժոխսն  
Դաւիթալ հարցանեն ցմարգարէն՝ թէ զու արպէս ասաց Ղ 106 կորոցեցից, և կամ թէ ել ի  
նստեալք ի խաւարի լոյս ծագեցցի ձեզ՝ և թէ փշրեաց Ղ 107 կորոցեցից, և կամ թէ ել ի  
բարձունս և զերեսց զգրեութիւնն աստանայի, և էառ աւար զնոցիսն: Կացեալ և Եսայի՝ ասէ  
Ժողովուրդք որ նստիք ի խաւարի՝ տեսէք զլոյս մեծ, և որ բնականաբար էք ի խաւարի՝ լոյս  
ծագեցցէ առ ձեզ: 107 աւերեցին 2 108 արծակեցին 2 109 արպէս Պետրոս գրէ. Յայն-  
ժամ երթնալ հոգւոցն, որ ի դժոխս, աւետարանի Ղ 110 Զուսից արբայ 2 Ղ 111 զբարխտն  
2 Ղ 112 ննջեցելովքն 2 Ղ 113 Ուրի ստրեւ աւազական ... ի դրախտին 2 114 մտանել  
ի դրախտն, և հրամայեաց սերովքէից թէ ոչ զայ և ունիցի նշան խաչին դրո՞ւմեալ ի հակա-  
տն, հանդերձ մաքուր զգեցեալ Ղ 115 ի ներքս, ըստ Տեառն խոստման, որ աւազակին  
ասէր. Այսաւր ընդ իս իցես ի դրախտին, և Տէր ընդ նոսա 2, և ներքս, որպէս աւազակին  
ասէր. Այսաւր ընդ իս իցես ի Ղ

**ԲԵՔՂԵՀԵՄԻ ՄԱՆՈՒԿԸ(\*)**

Բեթղեմի ջաղաքին մասին Աստուածաշունչի Մատեանին մէջ բազմաթիւ յիշատակութիւններ կան: Բազմաթիւ կարեւոր դէպքեր անդի ունեցած են մտաւարարպէս 3800 տարիներու պատմութիւն ունեցող այդ ջաղաքին մէջ: Բենիամին՝ Յակոբ Նահապետի կրտսեր որդին՝ այնտեղ ծնաւ: Յակոբի սիրած կինը՝ Բաթէլ, այնտեղ մեռաւ ու թաղուեցաւ: Դաւիթ, Իսրայէլի ժեմազայն թագաւորը այնտեղ ծնաւ: մեծցաւ, հովուութիւն ըրաւ և Սամուէլ մարգարէի կողմէ թագաւոր օժտուեցաւ:

Հազարաւոր տարիներու ընթացքին, բազմամիլիոն մանուկներ ծնած են Բեթղեմի մէջ, և կարեւոր գործեր կատարելով՝ լուսաշող հեռքեր ձգելով անցած

(\*) երօճեպան այս յօդուածը մեր ձեռք ուր ետսած ըլլալուն՝ չհրացան դնել իր կարգին:

ԽԾԲ.

են, առանց իրենց անունները զուգորդելու այս փոքրիկ ջաղաքին: Վեթիկները Մանուկը ըստած ժամանակ, նրանցից ոչ մէկի անունը կը յիշուի:

Ու հարց տանք. Ո՞վ է այդ մանուկը, որուն այս բացառիկ գիրքն ու պատիւը վերապահուած է:

Անշուշտ, ամէն ոք որ քրիստոնէական կրօնքին, Ս. Դրքին ու պատմութեան ծանօթ է, քաջ գիտէ թէ այդ բացառիկ գիրքն ու պատիւը միմիայն Մանուկ Յիսուսը վերապահուած են: Յիսուսը ու Բեթղեմիի անունները զուգորդուած են պատմութեան մէջ անքակտելի կերպով:

Յիսուսի ծնունդէն աւելի քան եօթը դարեր առաջ, Միքիա մարգարէն նախատեսեց Փրկչին ծնունդը՝ ըսելով. «Ըն դուն, ո՞վ Բեթղեմի, թէև Յուդայի Կաղարաւորներուն մէջը լինելով պարսիկ ես, բայց քեզանից պիտի ելլէ Ան՝ որ Իսրայէլի իշխան պիտի լինի, ու նրա կէքը՝ ի հոռօք՝ յաւիտեական օրէնք է» (Ե. 2):

Բեթղեմիի մանկան համար Ծառի մարգարէն ալ մարգարէացաւ՝ ըսելով.

Արէն էր Հրէիցն զաւուրս երեսուն զերիտասարդ մեռեալն լալ ևւ զինս տալ կոծողացն, որպէս Դամադիէլ ասէր, թէ զզինս կոծողացն Ստեփանոսի՝ յիմ ընկիցն ետու: Անոս յերիտասարդ հասակի ստեղծաւ, և և նոյն հասակի լինի յարու թիւն: Իսկ որ մեռանէր ի խայնէ՝ ոչ էր արէն նմա զայս առնել: Վասն այնորիկ կանայքն իւզս ևւ խոնկիս պատրաստեցին, և զի աւծցին զնա փոխանակ կոծելոյ<sup>116</sup>. զի ոչ ծանեան թէ այս ոչ է պիտոյ նմա, մինչև ի գալուստն Հոգւոյն Սրբոյ ի վերնատուն: Չի դժա սուր երկմտութեան, զոր ասաց Սիմէոն, ունէր կոյսն, և այլ կանայքն ևւ առաքեալքն<sup>117</sup> ահն ունէին հատուցանել<sup>118</sup> նոցա<sup>119</sup> ի Քրիստոսէ, և թագաւորել նմա<sup>120</sup>, որպէս Դաւիթ, և Եզեկիա, և Ովսէ<sup>121</sup> յերուսաղէմ, վասն որոյ ասէին. Տէր եթէ ա՞յժմ առնու զարքայութիւնն Իսրայէլի<sup>122</sup>: Եւ Տէրն զգալստեան արն ոչ ասաց, և նոցա կարծէին եթէ ոչ զիտէ: Եւ Պետրոս ասէ. Գաւ լիցի քեզ ի խալ ելանել: Եւ ոչ զիտէին զգիրս եթէ ի մեռելոց յառնէ:

«Ի շարաթուն հանդարտեցին»:

Հստ բազում արքինադրութեան, թէ հանգեաւ Աստուած ի գործոց յի թն արին՝ զարէնան կատարելով, թէպէտ զերմ էին ի սպասարորութիւն Տեառն ամենայն ուրքք ի տեսարինականսն<sup>123</sup>, որում կենարարին Աստուծոյ փառք յաւիտեանս ամէն<sup>124</sup>:

(Շար.՝ 22)

Հրատ. Ա. Յ. ՄՐՃՈՒՆԻ

116 Կոծայ 2 Ղ 117 Յուսի և առաքեալքն Ղ 118 հատուցանել Ղ 119 Յուսի ևոցա 2 Ղ 120 ևոցա 2 Ղ 121 Ովսէ 2 Ղ 122 Յուսի Իսրայէլի 2 Ղ 123 Յուսի ի տեսարինականսն ... ամէն 2 124 ամ. ուրքք ի տեսարինականսն կենարարին, որում փառք յաւիտեանս ամէն Ղ

«Վասնզի մեզի մանուկ մը ծնաւ, մեզի որդի մը արուեստաւ կոյսի մը կողմէ. իշխանութիւնը նրա սւտին վրայ պիտի լինի և նրա անունը պիտի կոչուի Սքանչելի, Խորհրդակից, Ղզոր Աստուած, Յաւանականութեան Հայր, Խաղաղութեան Իշխան. նրա իշխանութեան մեծնալուն ու խաղաղութեան սանձան չկայ» (Թ. 6-7):

Ս. Գրքի մէջ, Յիսուսի հրաշափառ ծննդեան և երկրորդ գալուտեան մասին 351 մարգարէութիւններ կան:



Ազածի մեղանշուժէն ու անկուժէն ետքը, Աստուած սուաւ Փրկչին ծննդեան խոստումը: Նա պիտի գար կնոջ սերունդէն, որ սասանային գլուխը պիտի ջախջախէր ու մարդուն փրկիչը պիտի լինէր: Ուրեմն, Բեթղեմէմի մանկան ծնունդը ըլլալովին տարբեր էր ուրիշ ծնունդներէն: Դարերէ ի վեր եղած նախատեսութիւններուն ու մարգարէութիւններուն կատարեալ լրումն էր այդ ծնունդը: Իսրայէլի սպասած ու ակնկալած Մեծիան, մեղաւոր ու անյայտ կորսուած մարդկութեան փրկիչը:

Բեթղեմէմի մանկան ծննդեան առթիւ տեղի ունեցող դէպքերը ևս բացառիկ կարեօրութիւն մը կը ներկայացնեն: Նախ՝ Տիրոջ աւետարեր հրեշտակը կ'աւետէ նրա ծնունդը աստուածավախ ու բարեպաշտ կոյսի մը, որը Աստուծոյ յաւանական ծրագրին կամեմատ նախաասնձանաւած էր Անոր Միամէին Որդւոյն մայրը լինելու:

Սուրբ Մննդեան օրուան դէպքերը ևս նշանակալից ու խորհրդաւոր են: Գիշերուան կամատարած անդորրութեան

մէջ, երբ Բեթղեմէմցիներ խոր քունի մէջ էին, ժտակայ գաշաճայրին վրայ իրենց հօտերուն պահպանութիւնը ընթացողիւններ կը վայելին այցելութիւնը աւետարեր հրեշտակին, որ կ'ըսէ. «Մի վախնաք, որովհետեւ ես ևնքի մեծ ուրախութեան բարի աւետիս մը կու տամ, որ ըստ ժողովուրդներուն պիտի լինի, որովհետեւ ևնքի այսօր Փրկիչ մը ծնաւ Դաւթի քաղաքին մէջ, որ Օծեալ Տէր է» (Ղկո. Բ. 10-11): Աստուած յայտնաւորէր իր հրեշտակներուն երկնային կամերզն ու քաղցրալուր մեղեդին: «Քառք ի բարձունս Աստուծոյ և յերկիր. խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:



Բեթղեմէմի մէջ ծնած մանուկը արող բիշն է տիեզերքին և տէրը բնութեան, որ մարդկային մարմին առած՝ ինքզինք իր ստեղծած մարդ էակին հետ նայնացուցած՝ աշխարհ կկած էր, իր աստուածային վերափառութիւնէն հրաժարած, մեծափառութիւնէն ընտրովին մերկացած՝ աշխարհ կկած է ու կամովին ընտրած Բեթղեմէմի անուշ ժուրը իրրև ծննդավայր: Իրապէս, աստուածային խորխորհուրդ, անիմանալի ու անբացատրելի ճշմարտութիւն մըն է սա, որ միշտ Թարմ է հաւատացեալներու սրտին, մտքին ու հոգիին մէջ: Վստահ դիտենք թէ Բեթղեմէմի մանուկը մեր բոլորին տէրն ու փրկիչն է: Այս լույս հաւատքով ու պայծառ դիտակցութեամբ է որ կ'աւանտենք համայն քրիստոսեան աշխարհին՝

«Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»:  
«Օրհնեալ է Սուրբ Մննդն ու Աստուածայայնութիւնը Քրիստոսին»:

ՌՌԻԲԷՆ ՎՐԴ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ



# ՊԱՏՄԱԿԱՆ

## ՄԱՍՆԱԻՈՐ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ Ս. ՆՇԱՆԻ ՎԱՆՈՒՑ ՍԵՐԱՍՏԻՈՑ

### ԳԼՈՒԽ Է

Յաղագս Յեսուրեան Տեառն Յովհաննու, Ղուգարու, Մինասայ եւ Յակոբայ Արհի Եպիսկոպոսաց եւ Մաքրոս եւ Քաղիոս Վարդապետաց եւ 'ի սպանանահատկութեանց ոմանց:

'ի ժամանակիս յայտիկ (ՋԼԱ = 1482) նստաւ Առաջնորդ Մեծի Մայրաքաղաքիս Սերաստիոյ 'ի վանս Ս. Նշանի Տէր Յովհաննէս Արքեպոս., այր պարկեշտ և սրբակրօն, որ և բարեպաշտութեամբ հովուէր զժողովուրդն: Յաւուրս յայտասիկ ծաղկեալ էր Մաթէոս Վարդապետն Սե-

1. Ով Անսկիզբն ծոցոյ Հօր բան,  
Որ ծաղկեցար յԱզգբն մարդկան,  
Եւ զայս Մասեան Աճաբան՝  
Սեզ հնչեցեր ձայն ցնծութեան:  
Եւ 'ի վերջն զառաւ ասանաւոր տողիւք գրեալ յայսպիսի ինչ՝

Ես Մաթէոս մեղօք լցեալ,  
'ի Սերաստիա վարդապետ լեալ,  
Դատարկ անուան արժանացեալ՝  
Գործոց բարեաց Թափուր մնացեալ, Եւն.:

Յիշեն և զմիաբանս Ս. Ուխտիս այն ժամանակի՝ զՂուգար Եպոս. և զՇմաւոն, Ղուգար, Աճառուր և Յովհաննէս վարդապետս (ՋԼԻԴ = 1495): Յաւուրս յայտասիկ Բթէլիս ոմն Բութայ անուն, հրամանաւ Սուրբան Պայազիս Բ. Արքային՝ ել բազում զօրօք 'ի կողմանս Փոքուն Ասիոյ 'ի նուաճել զստանակութիւնս ոմանց ապշտամբաց և այնու առթիւ կնիզ դրազում արիւնս քրիստոնէից և այլազգեաց և սպան զանթիւ անձինս. և ծանր ծանր հարկապահանջութեամբ աստուպեցուցեալ վշտացոյց զխղճուի ազգ մեր, յամենայն տեղիս, մասնաւոր 'ի քաղաքիս Սերաստիոյ, և գրեալ էր ակեր դարձոյց զերկիրս մեր: Կալեալ զԱթոռ Առաջնորդու-

բաստացի, այր բանիբուն և գիտնական որոյ անուն և համբաւ հռչակեալ էր յամենայն տեղիս 'ի մէջ ազգիս: Չսա յիշէ Առաքել Պատմագիրն թէ (ՋԼԸ = 1490, Առաքել Պատմ) Մաթէոս Վարդապետն էր 'ի վանս Սր. Նշանի Սերաստիոյ. այս Մաթէոս Վրդ. ետ գրել Արեւելցի Փիլիպպոս՝ Գրէին բոլոր գրով, ծաղկօք փառապարզ ճաշու գիրք մի, և եզ յիշատակ 'ի վանս Ս. Նշանի, յորում գտաք նկարեալ զպատկեր փրկչական բազմեալ յԱթոռ և առաջի նորա զՄաթէոս Վրդ. ն Աւետարան 'ի ձեռին 'ի ծունկս անկեալ՝ զոր մատուցանէ Տեառն և ասէ.

2. Ահա առեալ զքոյս քեզ տամ՝  
Բարձեալ 'ի ձեռս առաջի գամ,  
Ա՛ն զայս նուէրս բարեխնամ,  
Եւ յիս նայեաց Տէր հոշտակամ:

Թեան Տ. Յովհաննէս Արքեպոս. ն՝ ամս իրիկ 31 և հանգուցեալ 'ի ԲՅ. եղաւ 'ի տեղի նորին 'ի վանս Ս. Նշանի Տ. Ղուգար Արքեպոս., այր մեծ և առաքինի վարուչ: Յաւուրս սորա զչարսել յոյճ այլազգեացն բազում վիշտս և առաւպանս հասուցին ազգիս մերոյ, և զանհնարին աղէտս գործեցին, զի զբազումս նահատակեցին աստ 'ի Սերաստիոյ, որպէս գրին հարազատ պատմիչք (ՋԼԻԲ = 1513, Առաքել Դավրիժեցի): Հայրապետ անուն արեղայ ան՝ միաբան Սր. Գէորգայ վանիցն որ 'ի Դեռասայ, կալեալ եղև բողոքմամբ աս Երեմիայ արիւնխանն յայլազգայ, վասն շնչին ինչ առթիւ, որք հարկ 'ի վերայ եղեալ ստիպէին զնա ուրանալ

զհաւատա Քս. Ի և դառնալ 'ի կրօնս իւրս  
 եանց. և ո՛չ սանուլ նորա յանձն, դառ-  
 նակակիծ տանջանս և շարտար կտանան  
 'ի վերայ ածեալ նեղեցիին զնա. և իբրև  
 տեսին թէ և ո՛չ այնու կարացին հաւա-  
 նեցուցանել զնա կամոց իւրեանց, որո-  
 րքեցին հուր և արկին անդ զսուրբն.  
 Եւ այնպէս կիզեալ պատարագ անուշահոտ  
 մատուցաւ Առտուճոյ և կատարեցաւ ի Քս.  
 Յս. Ի աէր մեր: Յ՛ջորդ ամին կալած  
 զՍերտատոցի Քաղէոս Երէցն և բնա-  
 դատեալ նեղեցիին զնա յուրացութիւն,  
 զոր ո՛չ էառ յանձն, վասն որոյ տարեալ  
 'ի բանս՝ արկին զշլթոյս 'ի պարանոց  
 նորա և քաղմաղիմի տանջանօք շարչար-  
 եալ տառապեցուցին զնա աւուրս բազումս,  
 և իբրև տեսին թէ նոտատուէն կայ 'ի  
 հաւատա Քս. Ի, հրամանաւ րդեշխին բեր-  
 տաք 'ի մէջ քաղաքիս և 'ի հրապարակի  
 տաս հարին արով, քարամք և փայտիւ և  
 նահատակեցին քոր- քահանայն Քաղէոս,  
 և այնպէս կատարեցաւ 'ի Քս. (ՋԳԳ =  
 1514): Եւ այսմ ամի թագաւորն Տաճկաց  
 Սուլթան Սիւլէյման յետ ստատիկ պատե-  
 րազմացն՝ զոր արտր ընդ Շահ-Քահանա-  
 զին՝ և ստանակոխ առնլոյ գաշխարհս Հա-  
 յոց արով և զերութեամբ և աւարտու-  
 թեամբ դարձաւ 'ի Կ. Պոլիս, և խորհրդով  
 Եպարքոսին իւրոյ իպրահիմ փաշային  
 հրամայեաց ժողովել զմանկունսն 'ի Հա-  
 յոց, 'ի Յուսաց և յայլոց ազգաց, զորս  
 ժողովէին բանեթեամբ յափշտակեալ 'ի  
 ծնողաց իւրեանց և տանէին 'ի պալատն  
 արքունի, և դորձուցանէին զնոսս 'ի  
 կրօնս իւրեանց: Եւ սատակացաւ զսանու-  
 թիւն ողբոց և կոծից նաքց և մարց յա-  
 մենայն տեղիս, մանաւանդ 'ի քաղաքիս  
 Սերտատիս, վասն որոյ Քաղէոս վարդա-  
 պետն Աերտատոցի 'ի ամին ժամանակի  
 գրեաց բանս ողբերգականս առ այս՝ ստա-  
 նաւոր (ՋԿԳ = 1515): Երբորդ ամին կա-  
 լան զԵրէց՝ գեղջն Շնքուակայ, որ է  
 մերձ քաղաքիս Սերտատիոյ՝ իբր միոյ  
 ժամաւ նետաւորութեամբ. և բանարարեալ  
 նեղեցիին զնա սերտնալ զհաւատա Քս. Ի  
 և դառնալ 'ի գաղիբ կրօնս իւրեանց և  
 յո՛չ անալ նորա հրապուրանաց նոցին՝  
 վտանցիին քորքոթեցին հուր և արկին անդ  
 զսուրբն, ուր բացակիզեալ նահատակեցաւ

Սր Քահանայն և կատարեցաւ 'ի Քս. և  
 յանաթ այսր ո՛չ ոք յազգէս Հոյոց բնա-  
 կեցաւ 'ի գիւղն այնմիկ, այլ մի քանի  
 այլազգիք, 'ի չորրորդ ամին կալան զաղ-  
 նըական երիտասարդն հէօքճէն կոչեց-  
 եալ՝ որ էր ամուսնացեալ 'ի կարգ աշ-  
 խորհի և առնէր զմահաւականութիւն, և  
 յաւուր միում եկեալ 'ի ճոնապարհէ, եկին  
 և բարեկամք նորա 'ի տեսութիւն և յոր-  
 ժամ ուրախացեալ զուրբանային՝ բռնա-  
 ւոր սնն տանիկ՝ սիրտցաւ նմա և յղեաց  
 զՊառայս իւր որսալ զնա բանիւք, թէ-  
 պէտ նա հեղութեամբ ետ պատասխանի,  
 այլ նոքա զնոցեալ՝ խորհուրդ արարին  
 'ի մէջ իւրեանց՝ առել թէ՛ հայոյոցաց  
 զերտնոս մեր. և մտեալ ըմբռնեցին զնա  
 ընկերօքն և տարին առ դատաւորն, ա-  
 տելով նմա թէ անարգեաց զԱռաջնորդս  
 մեր. և դատաւորն վճիռ մահու ետ կէօք-  
 ճէնին և եղ 'ի բանաթ, և յետ երկուց  
 աւուրց ուղարկեաց առ բզէխն և նա  
 շնաց բազում ողջքանօք և սպառնալ-  
 ձօք յորդորել յուրացութիւն. բայց ոչ  
 կարաց յաղթել զսուրբն. վասն որոյ ըստ  
 վճռոյ պիղծ դատաւորին հրամայեաց հա-  
 տանել նախ զլեզուն. և հարեալ ընդ բե-  
 բանն փայտիւ ձող մի երկար՝ ետն ար-  
 տաքս 'ի սրբանէն և ապա կանգնեալ ըզ-  
 փայտն զլիսիվայր՝ ետ քարկոծել և այս-  
 պիսի դառն մահուամբ նահատակեցաւ  
 Սուրբն հէօքճէն, և կատարեցաւ 'ի Քս.  
 և յետ երկուց աւուրց՝ հրաման առին  
 հաւատացեալք 'ի րդեշխէն և իջուցին 'ի  
 փայտէն. ապա տարեալ թաղեցին 'ի գի-  
 րեղմանտեղիս Սրբոց Բուռամից և 'ի  
 գիւղիս այնմիկ լոյս պայծառ ծագեաց  
 'ի վերայ զԵրեզմանին, զոր տեսեալ ան-  
 հաւատիցն՝ արք մերձ էին, զնացեալ  
 պատմեցին րդեշխին և մեծամեծացն, և  
 նոցա լուեալ Կամթի հարան և ափ 'ի  
 բերան եղին (ՋԿԶ = 1517): 'ի սոյն ամի  
 հնաս վաղճուն կենաց Տեսան Ղազարու  
 արհի Եպս. Ին և թաղեցաւ 'ի Սերտատիս  
 և եղաւ 'ի տեղի նորին առաջնորդ Մար-  
 րաքաղաքիս Սերտատիոյ Տ. Մինաս Արք-  
 եպոս. Եւ Յուսուրս յայստօսիկ եղև դարձեաց  
 մանկածողով, և որք վերակացուք էին  
 այսր դորձոյ՝ քաղում աղիտալի գործք  
 գործեցին, խորտակեալ այրէին զտունս

և զհկեղեցիս և կողոպտէին զինչս, որս պէտ յեւզօգկիս այրեցին և քակեցին զութն եկեղեցիս միանգամայն 'ի միում աւուր, ապրիլի 9. և աստ 'ի Սեբաստիա բազում նեղութիւնս և տառապանս հասուցին Հասոց. և մատուցեալ հանճեղացին զթագաւորն և նա հրամայեաց մի այլ ևս նեղել զոք վասն այնր բանի, և գաղարեցաւ աղայամողովն առ ժամանակ մի: Յետ այսորիկ Ստեփաննոս կաթողիկոսն նեղեալ 'ի բանութենէ օտարազգեաց և ի դառնութենէ ժամանակին խորեցաւ մեկուսանալ անտի առ ժամանակ մի, վասն որոյ ձեռնադրեաց 'ի տեղի իւր յԱթոռ Հայրապետութեան զՄիքայել Եպս. Սեբաստացի՝ զայրն հուսաարիմ և զզօն, որ և նստաւ կաթողիկոս 'ի Ս. Էջմիածին ամս 22 (Պատմ., 29թ = 1550): Ընդ ժամանակսն ընդ այնսսիկ Շահ-Քահանաղ արքայն Պարսից զօրաժողով արարեալ՝ եկն էսա բազում տեղիս 'ի Տէրութենէ Օսմանեանց և անցեալ ընդ Արարատեան Աշխուրհ Ենաս մինչև 'ի Բորձր-Հայս, և ասպատակ սփռեալ աւերեաց սրով և հրով զերկիրն կարնոյ ևս և զԲասնն, զԴերջան, զԱպիր, զԲաբերդ, զԿեղնի, զԵրզնկայ և մինչև 'ի սանձանս Սեբաստիոյ և 'ի գերաթիւն վարեաց զբազումս յազդէս մերո՛ք, շրջեալ յաշխարհի մերում աւելի քան զարքի մի, յորոյ վերայ ցաւազին ողբոյ Սեբաստացի Քաղէոս Վարդապետն, աղիտալի նկատելով զաւեր աշխարհիս՝ որում եղև ակա. նստես, լի լուսնալ՝ ասէ՝ մանրեալ և մաշեալ զմնացորդս Արամեանց, աղէտք զործոց մնասու նոցս առաւել իղեն քան զլէնկիթիժուրայն, հազարամեայ թուակասնիս մերոյ նարձեցաւ 'ի վերայ աշխարհիո Հայոց ազգն Պարսից, զորս կարծում թէ չէք տեսեալ ուրուք 'ի հողածնացս: Երջին հանապազ զամս ողջոյն յաւեր քաղաքաց և 'ի կողապուս ընչից, զոր ինչ տեսանեն աչօք առ ժամայն 'ի բաց պահանջեն. և անուամբ հարկաց 'ի յետին տնանկութիւն ածին զազգ մեր: Երբ լսէին 'ի բերանոյ սուրուք զանուն Քս.ի, խոշտանգէին տուգայտանօք և եթէ ո՛չ գաղարեցել այնպիսին խոստովանիլ զԲ. Աճ ճշմարիտ, զամենայն ինչս նորս առնուին և սպանանէին զնս, Զթագաւորն իւրեանց զօր

Շահ կոչեն տաւել քան զԱճ պաշտեն, այլ սա մեզ Փարսաւոն եղև և տաւել քան զՍենեքերիմ և զՆարուզողոնոսոր, ո՛չ զիւզ կթող և ո՛չ քողաք, ո՛չ ևսան կթող և ո՛չ ամբոց՝ զոր ո՛չ աւերեաց. էր զի հրով տոչորէր, և էր զի քանդեալ 'ի հիմն հասուցանէր. մանաւանդ զեկեղեցիս և զվանօրոյս: Սպան զբազում երիցունս և զկրօնաւորս 'ի Բորձր Հայոց մինչև 'ի Սիս կիրիկիոյ, հալածեալ զքրիստոնեայս մարդաթաղ արարին զերկիրն և զամենեւին 'ի սուր սուսերի մաշեցին: Եղու՛կ և վա՛յ անձանց մերոց զի զայսպիսի անց տեսաք աչօք մերովք և 'ի հայրենեաց մերոց ստարգիր եղևո՛ղ ողորմ ողբոյի եղաքս: Զայս սուց Սեբաստացի Քաղէոս Վարդապետն (Յիշակիրն., ԹԹ = 1560), կացեալ յԱռաջնորդութեան Տեառն Մինասայ Արհի Եպիսկոպոսին ամս իրբև 24 վաղճանեցաւ և թաղեցաւ 'ի Ս. Նշանի մենաստանիս և կալա զԱթոռ Տեսուրեան քաղաքիս Սեբաստիոյ Տ. Յակոբ Արքեպս.ն՝ այր զգաստ և բարեաէր: Միտրանակից էր ոմա այր այն երեւիլ Մշեցի Աստուածատուր Եպիսկոպոսն և այլք որք բարեկարգութեամբ կային և կատարէին զպաշտանս Տեառն (ԹԺԱ = 1562): Յուուրս սորս ընդ վրդովիլ աշխարհին Արարատայ. յիւրեաց ասպատակաց, և յԱրատացի Միքայել կաթողիկոս Էջմիածնէ և եկն 'ի մայրաքաղաք Սեբաստիա, և բնակեցաւ աստ առ ժամանակ մի 'ի վանս Մբոյ Նշանի, զոր անձամեծ իշխանաւորք վիճակիս և ժողովուրդք ազդիս մերոյ շերմեռանդական սիրով և փափաքմամբ ընկալան զՄայրաքոյն Բարսեղայապետն Ամենայն Հայոց և մեծաշուք փառք և պատշաճոյամբ յարգանօք պատուեալ մեծարէին զնա, և այսպիսի պանծալի շքով եկաւ և մնաց աստ ամիսս քսան և մի (ԹԺԲ = 1563) և սպա դարձ արարեալ գնաց 'ի Սուրբ Աթոռն Էջմիածին և յետ վեց ամաց հանգուաւ 'ի Բրիտանոս (ԹԺԸ = 1569)՝ կալեալ զԱթոռն Հայրապետակոսն ամս 22: Խոնարհան կտաւարութեամբ վարեոյ զպաշտան գիտողութեան մեծի մայրաքաղաքիս Սեբաստիոյ Տեառն Յակոբայ Արհի-Եպիսկոպոսի առաջնոյ՝ ամս իրբև 18 և ժամանեալ զբուս կենացն փոխեցաւ առ Բրիտանոս և եղաւ 'ի վանս Ս. Նշանի (ԹԻԷ = 1578): (Շար. 6) ՏԻԿՐԱՆ Ա. ԳԻՐԻՉԵԱՆՆ

**ՀՐԵՎԱԿԱՆՆԵՐ ՎԱՆՔԵՐ**

**Ս. ՅԱԿՈԲԵԱՆՆԵՐ ՎԱՆՔ, ԵՐՈՒՍԱԸԼԷՍ (ԺԴ. - ԺԸ. ԳԵՐ)**

ԽԴ. - Քաղաքի Կրօնաւարտ, Գրիչ, 1449-1455:

1. - 1449ին (Փետր. ԺԸ), Ս. Փրկչի վանքին մէջ օրինակած է մէկ Գանձարան: Կազմող՝ Յովհ. Կրօնաւարտ. - Զեռ. Ս. Յ. Թ. 2149: Յիշտ. ԺԵ. Գարի, Գ. Մասն, Թ. 557:

2. - 1446ին, Ս. Յակոբեանց վանքին մէջ օրինակած է, Յոհաննէս կուսակրօս քահանայի խնդրանքով, մէկ Յիսուս Ողի: Ծաղկող՝ Յովհաննէս. - Զեռ. Երեւանի, Թ. 5297: Յիշտ. ԺԵ. Գարի, Ա. Մասն, Թ. 716:

3. - 1455ին, Երուսաղէմի մօտ, Ս. Սարայի վանքին մէջ, օրինակած է մէկ Աւետարան: Թուղթը կրկող՝ Յովհաննէս. - Յիշտ. ԺԵ. Գարի, Բ. Մասն, Թ. 86:

ԽԴ. - Ներսէս Մեկ, Գրիչ, որդի Յետկարի, Զ. 1454ին օրինակած է Գանձարան մը. - Նօտարք, էջ 1ձ - 19: Միարք. էջ 398:

ԽԵ. - Սիմեոն Վարդապետ, Գրիչ, 1454ին, Ս. Յակոբեանց վանքին մէջ օրինակած է Աւետարան ըստ Յովհաննէս, Տաւիլ կոչուած Յովհ. Եպիսկոպոսին համար. - Զեռ. Երեւանի, Թ. 9323: Յիշտ. ԺԵ. Գարի, Բ. Մասն, Թ. 61:

Որչառակարանէն կ'առնենք քանի մը տող. «Գրեցաւ . . . ի խնդրոյ սրբոյ թեմամբ անեալ եւ առաքինոյ թեմամբ վարժեալ՝ տեղեակ գոյով հին եւ նոր պատուիրանացն հոգևոր եղբարս մերոյ Յովհաննէս Եպիսկոպոսին, որ մականունն Տաւիլ կոչի»:

ԽԶ. - Ասրղիս Գրիչ, 1457-1469, որդի Յովհաննէսի:

1. - 1457ին, Ս. Յակոբեանց վանքին մէջ օրինակած է մէկ Գանձարան. - Յիշտ. ԺԵ. Գարի, Բ. Մասն, Թիւ 129:

2. - 1469ին, Ս. Հրեազակապետաց վանքին մէջ օրինակած է մէկ Աղօթողիք, Լուսնակողման վանքի վանահայր Արքահամ Արեղայի խնդրանքով. - Զեռ. Ս. Յ. Թ. 1662:

ԽԸ. - Հայրապետ Եպս., Գրիչ եւ Ծաղկող, 1462ին, Ս. Փրկչի վանքին մէջ օրինակած եւ ծաղկած է Աւետարան մը՝ Իկտիշ ապաշխարողի համար. - Յիշտ. ԺԵ. Գարի, Գ. Մասն, Թ. 593:

ԽԹ. - Մարգարէ Աբեղայ, Գրիչ, որդի Ներսէսի, 1463ին, Ս. Փրկչի վանքին մէջ օրինակած է Յայնաւարտ մը: Ծաղկող՝ Մարտիրոս Եպս. Պորոսացի: Ստացողք՝ Առաքել, Արքահամ եւ Մարգարէ կրօնաւորք. - Զեռ. Ս. Յ. Թ. 27:

ԽՐ. - Մարտիրոս Եպս. Պուրոսացի, Գրիչ եւ Ծաղկող, 1458-1464, որդի Ստեփանոսի եւ Հախիսի մէջ,

1. - Ծաղկած է 1463ին Մարգարէ Արեղայի օրինակած Յայնաւարտ:

2. - Աւարտած է ընդօրինակութիւնը եւ ծաղկումը մազազաթեայ Աւետարանի մը՝ 1464ին: Գրկու ձեռնարկած էր 1458ին. - Զեռ. Ս. Յ. Թ. 2567:

Ճ. - Մանուէլ Գրիչ, 1466ին, Ս. Հրեազակապետաց վանքին մէջ օրինակած է Աղօթողիք, Մարաթացի վարդանայ, Լեռնակողման վանքի վանահայր Արքահամ Արեղայի խնդրանքով. - Յիշտ. ԺԵ. Գարի, Բ. Մասն, Թ. 322. Գ. Մասն, Թ. 612: Զեռ. Ս. Յ. Թ. 1662:

ՃԱ. - Սողոմոն Աբեղայ, Գրիչ, 1467-1476, Ս. Փրկչի վանքին մէջ օրինակած է,

1. - 1467ին, մէկ Յիսուս Ողի, Յովհ. Միակեցի խնդրանքով. - Զեռ. Երեւանի, Թ. 6042:

2. - 1475ին, Աւետարան մը, Տեղափոխի Միսիթար Արեղայի խնդրանքով: Նկարող եւ կազմող՝ Յովհաննէս. - Յիշտ. ԺԵ. Գարի, Բ. Մասն, Թ. 491: Զեռ. Ս. Յ. Թ. 1943:

3. - 1476ին, մէկ Ետակոնց, Մարթաթեոսի փափաքով. «Ե վայելումն եղբարորդայն իւրոյ տէր Յուսիկ կրանաւորին» . - Զեռ. Էջմիածնի, Թ. 222:

ՃԲ. - Աստուածատու Արղ. Տաւաթկոնցի, Գրիչ, 1468ին, Ս. Փրկչի վանքին մէջ օրինակած է մէկ Մատեոյ, Ռոաքի Արեղայի խնդրանքով. - Թորոս Աղբար, Բ., էջ 465:

ՃԳ. - Ընդհանրապէս Քաղաքացի, Գրիչ, 1473ին օրինակած է մասամբ մէկ Ասկե-

փորիկ. Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, Թ. 450: Ձեռ. Վիեննայի, Թ. 146:

ԾԴ. - Աւետիք Եպիսկոպոս, Գրիչ, 1473ին, Երուսաղէմէն ոչ շատ հեռու, Ս. Աստուածամանի Վանքին մէջ, «մերձ առ զրուսն Բեթխահմի», օրինակած է մէկ Ոսկեփորիկ՝ մասամբ. - Ձեռ. Վիեննայի, Թ. 146:

ԾԵ. - Կարապետ Կրօնաւոր, Գրիչ, որդի Յոհաննիսի եւ Եղիսարեթի. 1476ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Յաղովաձուռ, շատ հոխ բովանդակութեամբ. - Ձեռ. Երեւանի, Թ. 2335:

ԾԶ. - Գրիգոր Կրօնաւոր, Գրիչ, որդի Սարգսի, 1479ին, Ս. Փրկչի Վանքին մէջ օրինակած է մէկ Աղօթամատոյց. - Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն. Թ. 560:

ԾԷ. - Սիմէոն Գրիչ, 1485ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Աւետարան. - Յիշտ ԺԵ. Դարի, Գ. Մասն, Թ. 92:

ԾԸ. - Աւետիք Աբղ. Հալբասեցի, Գրիչ, 1485ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Աւետարան: Ստացող՝ Ոսկեվանի որդի Պարոն Վարդան. - Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, Թ. 55:

ԾԹ. - Վրասէս Աբղ. Արեւելցի, Գրիչ, որդի Մկրտչի, 1497ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Գանձարան, Ստեփանոսի որդի Աւագ Երէջի խնդրանքով. - Ձեռ. Հալէպի, Թ. 71:

Կ. - Հայրապետ Եպիսկոպոս, Գրիչ, որդի Մատթէոս քահանայի, 1510ին, Ս. Փրկչի Վանքին մէջ օրինակած է մէկ Յայտնաւորք, Ախալցխացի Տիրացու քահանայի խնդրանքով. - Ձեռ. Ս. Թ. Թ. 1922:

ԿԱ. - Աստ Աբելոյ, Գրիչ, 1549ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ հաւանաբար, օրինակած է մէկ Հարանց Վարք, սւան յիշատակ լինելոյ ստրա ի դուռն Ուրբ Կարապետին. - Կարապետ Վրդ. Լուսարարեան, Գաւազանգիրք, Երուսաղէմ, 1912, էջ 80-81: Ստացող՝ Թորոս Մշեցի. - Ձեռ. Երեւանի, Թ. 4739:

ԿԲ. - Մարտիոս Աբելոյ, Գրիչ, 1551ին, Ս. Յարութեան Տաճարին մէջ օրինակած է մէկ Մասնաւորութիւն Ե. Լամբրոնացոյ: Ատացող՝ Անդրէաս Պար. Երուսաղէմի. - Ձեռ. Ս. Թ. Թ. 146:

ԿԴ. - Սարգիս Քնն. Հիզանցի, Գրիչ եւ Մաղկոյ, որդի Կարապետ քահանայի, 1572ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ գրած եւ ծաղկած է մէկ Աւետարան, Հայրապետ Կուսակրօն քահանայի համար. - Ձեռ. Ս. Թ. Թ. 866:

Հատուած մը իր յիշատակարանէն. «Եւ արդ զրեցաւ սայ ի թվականիս Հայոց Ռուքան, եւ երբ մտաւ Ռիւս, ծաղկեցաւ ծմնու: Անմեղադիր լերուք խոշորութեան զրիս եւ ծաղկիս, զի կար մեր այս էր: Ձի դառնացեալ սրտիւ զրեցաւ, ի դառն ժամանակիս, յորում նեղիմք յայլազգեաց, զի տաճիկն էառ զԿիւրոսս եւ զբազում կոտորեաց, զմարդ, զխաչ եւ զԱւետարանս զերեաց, եւ բազում ոճիրս զործեաց, զոր ոչ կարեմ ընդ զրով արկանելոյ:

ԿԵ. - Գրիգոր Վարդապետ, Գրիչ, 1574ին, Ս. Յարութեան Տաճարին մէջ օրինակած է մէկ Խորհրդատեօր, ի վայելումն տէր Վարդան քահանայի. - Ձեռ. Ս. Թ. Թ. 1510 (Ա):

ԿԶ. - Սամուէլ Սարկաւազ, Գրիչ, որդի Ազիզի, աշակերտ Դաւիթ Արքեպիսկոպոսի, 1581ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ, հաւանաբար, օրինակած է մէկ Մատոց (Հայրապետական). - Ձեռ. Ս. Թ. Թիւ 1427:

ԿԷ. - Մարտիրոս Քնն. Հիզանցի, Գրիչ, 1591ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Յայտնաւորք, մասնակցութեամբ Սարգիս եւ Նայատուր Հիզանցիներու. - Ձեռ. Ս. Թ. Թիւ 1920:

ԿԸ. - Խաչատուր Հիզանցի, Գրիչ եւ Նկարիչ, 1591ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ նկարազարդած է Թիւ 1920 Յայտնաւորք, օրինակուած՝ Մարտիրոս եւ Սարգիս Հիզանցիներու եւ իր ձեռքով:

ԿԹ. - Աստուածատուր Եպա. Մեցիկ, Տարօնացի, Գրիչ, 1592-1591, աշակերտ տէր Ղազարի, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է,

1. - 1569ին, Սաղմոս-ժամագիրք մը. - Ձեռ. Ս. Թ. Թիւ 1974:

2. - 1590ին, Մատոց մը, տէր Յովանէսի համար. - Ս. Քոյանջեան, Համառօտ Յուցակ Հայ. Ձեռ. Գեղաւ Հայաքաղաքի, Բանբեր Մտնեաղարանի, Թիւ 9, էջ 442:

3. - 1591ին, մէկ Սաղմոս. - Ձեռ. Ս. Թ. Թիւ 1597:

4թ. — Մխթար Երեց Մուկացի, Գրիչ, որդի Մարտիրոսի,

1. — 1609ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Աւետարան, [Պարոնտէր] Գրիգոր Արեղայի յանձնարարութեամբ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1936:

2. — 1609ին, օրինակած է Ասենի ժամագիրք մը. [Պարոնտէր] Գրիգորի պատուէրով. — Ձեռ. Ս. Յ. թիւ 247:

3. — 1611ին, օրինակած է ժողովածու մը, որ կը պարունակէ Վարժ Լաւանց, Ն. Լամբրոնացոյ Մեկն. Սալմուսաց, եւն. — Ձեռ. Երեւանի, թիւ 790:

2. — Պարոն Ճլմաւոր Կամախեցի, Գրիչ, 1610ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Լաւանց Վարժ. — Ձեռ. Ս. Յ. թիւ 175:

2Ա. — Բարբուղիսէոս Քահանայ, Գրիչ, 1611ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է Լուսնամոյ մը, մեծ մասամբ Լաւանց Վարժ. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 27Թ:

2Բ. — Կիրակոս Գրիչ, 1614ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է ժողովածույ (Ճառատան) մը, Գր. Պարոնտէր Պատրիարքի պատուէրով. — Ձեռ. Ս. Յ. թիւ 973:

2Գ. — Թորոս Արեղայ, Գրիչ, 1617ին, օրինակած է մէկ Սալմուս - ժամագիրք: Կազմող՝ Ստեփանոս Արեղայ. — Սիրմէեան, Եր. թիւ 3, էջ 4: Ձեռ. Երեւանի, թիւ 10550:

2Դ. — Ջաօիկ Գրիչ, 1619ին, օրինակած է, Սիրմէոն Քահանայի հետ, Մասեճագրութիւնն Ն. Լամբրոնացոյ. — Ձեռ. Երեւանի, թիւ 2493:

2Ե. — Մաղաֆա Դպիր, 1619ին,

1. — Ս. Յակոբեանց Վանքին մէջ աւարտած է ընթարինակութիւնը Բժեկարանի մը (Անյիտոց Անպեօ, եւայլն). — Ձեռ. Վիեննայի, թիւ 624:

2. — ժողովածու մը, գաղափարած է հնագոյն երկաթագիր օրինակէ մը, ձեր եւ սկար վիճակով, Ս Եարութեան Տաճարին մէջ. — Ձեռ. Երեւանի, թիւ 1716:

2Զ. — Գրիգոր Երեց Նչեցի, Գրիչ, 1620ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ Քարոզգիրք. — Ձեռ. Ս. Յ. թիւ 541:

2Է. — Սկանսար Գրիչ, 1620ին, օրինակած է մէկ Մեկն. Առակաց՝ Ն. Լամբրոնացոյ, Յովհաննէս Վարդապետի համար. — Ձեռ. Երեւանի, թիւ 1232:

2Ը. — Ասուածատու Մեթեցի, Գրիչ, 1624ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է մէկ ժամագիրք, Պարոնտէր Պատրիարքի պատուէրով. — Ձեռ. Ս. Յ. թ. 1833:

2Թ. — Մարթիրոս Երեւանցի (Կարբեցի) Գրիչ, 16:5ին, օրինակած է մէկ ժողովածու. — Ձեռ. Երեւանի, թիւ 616:

2. — Յովհաննէս Քնն. Հիզանցի, բազմադրուց Գրիչ եւ Մաղկոյ, 1626-1663, առհասարակ Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է, երբեմն նաեւ ծաղկած, հետեւեալ ձեռագիրները,

1. — ժողովածու, 1626ին. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2515:

2. — Աւետարան, 1627ին. — Սրարատ, 1905, էջ 732-733:

3. — Խորհրդանշան, 1628ին. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1629:

4. — Աւետարան, 1631ին, Մահտեսի Տոնապետի համար. — Ձեռ. Ս. Յ. թ. 1945:

5. — Գիրք Լարցմանց, Գր. Տաթեւացիի, 1631ին, Ս. Փրկչի Վանքին մէջ, Դանիէլ Արեղայի համար. — Յուցակ Ձեռ. Մշոյ, թիւ 71, էջ 66:

6. — ժողովածու, 1633ին, Մահտեսի Մարկոսի համար. — Ձեռ. Երեւանի. թիւ 1256:

7. — Մեկն. Մարթոսի, Գր. Տաթեւացիի, 1633ին. — Հանդէս Ամսօրեայ, 1892, էջ 113:

8. — Աւետարան, 1634ին, մասամբ օրինակած է, Դանիէլ Արեղայի համար, որ եւ կատարած է ծաղկումը. — Յուցակ Ձեռ. Մշոյ, թիւ 74, էջ 70:

9. — Աւետարան, 1634ին, Բաշարաթ Սարկաւազի համար. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2659:

10. — Յովսէփուրբ, 1636ին, Գր. Պարոնտէր Պատրիարքի պատուէրով. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1919:

11. — Մաւոց, 1639ին. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2175:

12. — Աւետարան, 1640ին, Գր. Պարոնտէր Պատրիարքի հրամանով. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2639:

13. — Աւետարան, 1640ին, Մահտեսի  
կերէքի խնդրանքով. — Ձեռ. Ս. Յ. 2668:

14. — Նարեկ, 1647ին. — Ձեռ. Ս. Յ.  
թիւ 1438:

15. — Գիրք Հարցմանց, Գր. Տաթևա-  
ցիի, 1648ին, «ի դուռն Սուրբ Քորոսին».  
— Ձեռ. Ս. Յ. թիւ 964:

16. — Աւետարան, 1656ին, զոր կ'ըն-  
ծայէ Բեթղեմէի Ս. Եննդեան Վանքի Ս.  
Աստուածածին Եկեղեցիին. — Ձեռ. Ս. Յ.  
թիւ 2651:

17. — Աւետարան, 1656ին, զոր կը  
նուիրէ Ս. Աստուածածնի Գերեզմանին. —  
Ձեռ. Ս. Յ. թիւ 1549:

18. — Տօնալոյց-Շարական, 1658ին.  
— Ձեռ. Ս. Յ. թիւ 2103:

19. — Աւետարան, 1658ին, զոր նուի-  
րած է Ս. Փրկչի Վանքին. — Ձեռ. Ս. Յ.  
թիւ 2608:

20. — Աւետարան, 1660ին, Մահտեսի  
Մարիամի խնդրանքով. — Ձեռ. Ս. Յ. թիւ  
2613:

21. — Շարական, 1661ին, Սիմէոն  
Պարոնտէրի պատուէրով. — Ձեռ. Ս. Յ.  
թիւ 355:

22. — Աւետարան, 1663ին, որ մնացած  
է առանց ստացողի. — Ձեռ. Ս. Յ. թիւ  
2665: Հմմտ. Սիոն, 1971, էջ 172-173:

23. — Ասեփաւոս Քհն. Մոկացի, Գրիչ,  
Ս. Յակոբեանց Վանքին մէջ, 1625ին, օ-  
րինակած է,

1 — Ժողովածոյ մը, կրօնական բո-  
վանդակութեամբ. — Ձեռ. Ս. Յ. թ. 14է3:

Յիշատակարանին մէջ կը կարդանք.  
«Գրեցաւ զիրքս ի Թվականիս Հայրոց, ի  
ՌՀԴ, ի դառն եւ ի ննդ ժամանակիս, որ  
այլազգիքն զաւրացեր են ի վերայ քրիստո-  
նէից ազգիս, վայ մեղաւորիս հազար բե-  
րանս»:

2. — Զ. 1625ին, մէկ Սալմաստրան. —  
Ձեռ. Վիեննայի, Թ. 952:

3. — Սալմաստրան մը, Զ. 1625ին. —  
Ձեռ. Ս. Յ. թիւ 2381:

2Բ. — Սարգիս Քահանայ, Գրիչ, 162էին,  
Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է  
Պատմութիւն Աղիփաների՝ Ստոյն կայիս-  
թնէսի. — Ձեռ. Սեբաստիոյ, թիւ 230:

2Գ. — Աստուածասուր Քահանայ, Գրիչ,  
1630ին, Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրի-

նակած է մէկ Հարանց Վարք, Տարօնեցի  
Կարապետ Կարդապետի համար. — Ձեռ.  
Ս. Յ. թիւ 647:

2Դ. — Կիրակոս Զեկածապցի, Գրիչ,  
1631ին, օրինակած է Ժողովածու մը. կրօ-  
նական բովանդակութեամբ եւ չափածոյ.  
— Ձեռ. Սրեւանի, թիւ 9661:

2Ե. — Յակոբ Մարկաւայ, Գրիչ, 1632ին  
օրինակած է մէկ Հարանց Վարք, Սարգիս  
Կարդապետի համար. Ձեռ. Սրեւանի,  
թիւ 6է5:

2Զ. — Մովսէս Քհն. Մոկացի, Գրիչ  
եւ Մովկոյ, 1633-1636, որդի Բաշարաթի,  
Ս. Յարութեան Տաճարին մէջ օրինակած է.

1. — 1633ին, մէկ Աղօթապիւրք Ս. Տեղ-  
եանց, Կարդան Կարդապետի, եւայլն. —  
Ձեռ. Ս. Յ. թիւ 1576:

2. — 1636ին, օրինակած է ծաղկած է  
Աւետարան մը. — Ձեռ. Ս. Յ. թիւ 2672:

2Ը. — Ղազար Գալիւր, որդի Ռաչա-  
տուրի, 1634ին, Ս. Հրեշտակապետաց Վան-  
քին մէջ օրինակած է Բառգիրք մը, լուսա-  
րար Մարկոսի պատուէրով. — Ձեռ. Ս. Յ.  
թիւ 647 (2):

2Թ. — Պաղասաուր Գրիչ, 1634ին, Ս.  
Յարութեան Տաճարին մէջ օրինակած է  
Ժողովածոյ մը, լուսարար Մարկոսի պատ-  
ուէրով. — Ձեռ. Ս. Յ. թիւ 847:

2Պ. — Խաչատուր Երեց, Գրիչ, 1637ին,  
Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է  
Աղօթապիւրք մը. — Ձեռ. Ս. Յ. թիւ 1720:

Ղ. — Մկրտիչ Քահանայ, Գրիչ, որդի  
տէր Ղազար քաջ քարտուղարի, 1637ին,  
Ս. Յակոբեանց Վանքին մէջ օրինակած է  
Ճառերի մը, Լովու աւագերէց տէր Զա-  
քարիայի փափաքով. — Սարգ., Բ. 113:

ՂԱ. — Ասեփանոս Երեց Մոկացի, Գրիչ,  
որդի Ստեփանի, 1646ին, Ս. Յակոբեանց  
Վանքին մէջ օրինակած է մէկ Աղօթապիւրք.  
— Ձեռ. Նոր Զուղայի, թիւ 614:

ՂԲ. — Ուսմարտու Սպիտակապետ, Գրիչ,  
օրինակած է,

1. — 1644ին, Ս. Յակոբեանց Վանքին  
մէջ, մէկ Աղօթապիւրք-Տաղարան, Նիկողայոս  
Քահանայի համար. — Ձեռ. Ս. Յ. թ. 1է17:

2. — 1644ին, Ս. Յարութեան Տաճա-  
րին մէջ հաւանարար, մէկ Ժողովածոյ. —  
Ձեռ. Զմմառի, թիւ 622:

# ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ, ՇԱՐԱԿԱՆԱՑ

## Գ. ՇՐՋԱՆԻ ԼԵՋՈՒՆ

Այս շրջանի տեղուծիւնն է ժԳ. դարու սկզբից մինչև ժԵ. դարը, որի ձևերից զերարդիինը վերջին սահմանն է կազմում: Այս շրջանի շարականներից մի մասը գրուած է նախնական պարզ լեզուով և Ե. դարու սկզբի, իսկ մի մասը Արարական շրջանի արուեստական լեզուով: Սակայն Արարական շրջանի արուեստական լեզուի ազդեցութիւնը աւելի թուլանում է. օրինակ՝ Լամբրոնացու գրած շարականները: Իսկ Ն Շնորհալին երբեմն առաջին և երբեմն երկրորդ շրջանի լեզուով է գրում:

Գ. շրջանի պարզ ոճին օրինակներից են՝ Լամբրոնացու:

1. Այսօր յարեա 'ի մեռելոց փեսայն անմահ և երկնաւոր. քեզ աւետիս խնդուքեան, հարսն 'ի յերկրէ եկեղեցի, օրհնեա՛ 'ի ձայն ցնծութեան զԱստուած քո, Սիոն:

2. Այսօր անճառ լոյսն 'ի լուսոյ լուսուտրեաց զմանկուսն քո, Երուսաղէմ, քանզի յարեա լոյսն քո՝ Քրիստոս. օրհնեա՛ 'ի ձայն . . . :

3. Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ երբեակ լուսովն և քեզ ծագեաց լոյս գիտութեան, յարուցեալն 'ի մեռելոց Քրիստոս. օրհնեա՛ . . . :

Թէև այս երգը գրուած է պարզ լեզուով, բայց դարձեալ ունի մի քանի այլաբանութիւններ, ինչպէս՝ օրինակ՝ փեսայն երկնաւոր, հարսն 'ի յերկրէ եկեղեցի, խաւարն անգիտութեան, լոյս գիտութեան, օրնց փոխարէն պիտի լինէր՝ Քրիստոս, քրիստոսեակ ժողովուրդ, կապաշտուածիւն կամ հեթոտեսութիւն, քրիստոսեակութիւն, և այլն:

Ինչպէս ասուեցաւ, Ն. Շնորհալու երգերը գրուած են ն'ւ արուեստական ն'ւ պարզ լեզուով: Ենայնոց սիրով, և ի քէն հոյցեմք, Վերածագողն երկնից» էջ 246, «Այսօր 'ի կոտարումն» էջ 262, «Այսօր

անճառ՝ էջ 258: Եւ Մեծն վարդանի (Ենարարաշ), «Որ նախիմաց» և այլն:

Ուրեմն, շարականների լեզուի ուսումնասիրութեամբ, նրանց գրութիւնը երեք շրջանի կարելի է վերածել. ա) Ե. դարից ցէ. դար — պարզ և յստակ լեզու, բ) Ը. դարից ցժԴ դար — խրթնաւթիւն, ճոխութիւն, աւելի բառեր քան մտքեր, երգերն լի ալլաբանութեամբ և պատկերօք, գ) ժԴ. դարից ցժԵ. դարն, որ խառն է, մերթ պարզ և մերթ արուեստականի ազդեցութեամբ գրուած:

## ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԼԵՂԻՆԱԿՆԵՐԸ

Շարականների հեղինակների ցանկը թէև մի քանի տպագրուած շարականների մէջ կայ, բայց այդ արուած է մտաւարպէտ և հաւանօրէն կարծելով: Շարականների հեղինակները որոշելու համար, մենք դիմած ենք մեր մտեհնագիրներին և հանած աւ դասակարգած զայնս, որի մասին պիտի խօսինք այս գլխի մէջ և բոլորն էլ մտեհնագրական ցուցմամբ:

Շարականների ցանկի մէջ ոչայպէս է բաշխուած.

1. Նախ Ս Խառնակ և Ս. Մեծորդ ասացին զաւթ եղանակաւոր ձայնս և զերկու սոսկիւն:

2. Ապա Սուրբ Խառնակ զՂազարոս և զԿարգ Աւագ Շարաթու:

3. Ս. Մովսէս (Խորհնացի), Քերթող՝ զՃրագալուցին Վարախայր, զԿարգ Մննդեան և զԱնթուածման, զՏեառնքնագառալին, զՄարութեան Հարցան և զասպիլն պատկերն Հոգւոյ զալառեան, ըզվարդավտի և զՎերափոխման, և «Մեծ ծացուցէ՞քն»:

4. Ստեփանոս Սիւնեցի՝ Աւագ Օրհնութիւնս:

5. Յովհան Մանրսուկունի:

6. Տ. Կոմիտաս Կաթողիկոս՝ զԼօրիսիմեանց «Անձինքն» և զՀարցան:

7. Ս. Սահակ Զարգարեցի՝ զՍալին, զԵկեղեցւոյ, զԵկեղեցւոյն և զՏէր յերկնիցն՝ «Որ վարդարեաց»:

8. Ս. Օհան Օձնեցի Իմաստասէր՝  
զկարգ Մեծի Տօնից:

9. Ստեփանոս Սիւնեցի (երկրորդ)՝  
զԵՍՐԻՍԹԻՆ Սրբոցն՝ Խաչին, զոր ս-  
մանք Ստեփանոսի Մոզկոց Եպիսկոպոսի  
տան՝ որ Ապարանցի էս կոչի:

10. Պետրոս Գեառգար՝ զՀանգըստ-  
եան շարականն, զՄարտիրոսացն:

11. Գրիգոր Մագիստրոս՝ զՕրոս ըստ  
պատկերի, զոր այլք Իգնակայ Զարա-  
փորեցոյ տան:

12. Յակոբ Վրդ. Սանանեցի՝ զՅու-  
նըսկընական ծոցոյ Հօր, զՂըրմեան  
Հանգստեան:

13. Գրիգոր Բ. Վկայաւէր՝ ճՈՐՈ-  
նուրոցն անճատ և ՃՄեծարաչո:

14. Յովնանէս Վրդ. Սարկաւազ՝  
զՂեոնդեանց Մանկունքն՝ ճՊայծառացան  
այսօրս:

15. Ս. Ներսէս Շնորհալի՝ զՎառ ձայն  
Աւագ Օրհնութեան, զԵթեանասնիցն, ըզ-  
Նինուէացոցն, զԱղսուհացիցն կամ Կիւ-  
բակէից, զՄազկապարդի Հարցն:

Ա) Ս. Սահակի գրած շարականները. —  
Ս. Սահակ, հայ աշխարհի երկրորդ լուսաւ-  
որիչը, որի ժամանակ և որի ծանդա-  
կութեամբ հայոց գրերը գտնուեցան, մեծ  
էր տարու Յիկդեցու բարեգործութեան:  
Աւանդութիւնը ստեղծ է, որ Ս. Սահակ  
ուր իզանակների և երկու սակղիներ  
յօրինողն է, բայց մենք տեսնինք նրան  
վերագրուածներին և տեսնինք իսկապէս  
թէ մին է նորանք և որը ոչ: Ս. Սահա-  
կին վերագրուած են Ղազարու և Աւագ  
Շարթաւ (Եթեանակի) շարականները:

Ղազարու յարութեան շարականը —  
ճԱյսօր գոյով 'ի Ռեթեմիա՝ — կարող է  
Ս. Սահակի գրչի արդիւնք լինել, բայց  
ամբողջ Աւագ Շարթաւ շարականները  
նրանը չեն կարող լինել, և ահա ինչն ա-  
նախ որ Աւագ Շարթաւ բոլոր շարականն  
ների ոչ լեզուի և ոչ մտքի մէջ միու-  
թիւն կայ, և երկրորդ՝ այդ շարական-  
ների մի քանիսի Ս. Ներսէս Շնորհալու  
պատկանելը հաստատապէս գիտենք, որ ի-  
նակ՝ ճՈՐ 'ի Քրոմիւրեականն աթոռս՝ էջ  
230, ճՎերսածագն երկնից՝ էջ 246, ճԱյ-  
սօր 'ի կատարունս՝ էջ 252: Նոյնիսկ  
լեզուի համեմատութեամբ կարող ենք

ցոյց տալ, որ Աւագ Շարթաւ շարակա-  
ններ բոլորն էլ Ս. Սահակինը չեն:

Ս. Սահակին կարող ենք վերագրել  
այն շարականները, որոնք պատմողական  
ոճ ունին և պարզ ու յստակ լեզու, որ-  
պիսիք են՝ ճԻմաստուն կուսանքն, ճՆոր  
սքանչելիք այսօր տեսանեմք, ճԱյսօր  
կանգնեցաւ, ճԱրծաթախրութեամբ մու-  
կալ Յուդա, ճԻ գիշերիչ, ճՈվ սքան-  
չելի և տեսիլ տաւոր, որոնց ամէն մի  
պարբերութիւնը 3 տներից է բաղկացած:  
Ս. Սահակ երգել է մի քանի շարակա-  
ններ, յետոյ ժամանակի ընթացքում այլ  
հայրերի գրած շարականները նման բո-  
վանդակութիւն ունենալուն համար Ս.  
Սահակին են համարուած և նրա ստեղծ  
տակ էլ մնացել ու մեզ հասել: Սակայն  
այդ շարականներից շատերի նման բովան-  
դակութիւն ունենալն ևս մեզ հաստատում  
է, որ բոլորն էլ Ս. Սահակինը չեն, ո-  
րովհետեւ նոյն մարդը ինչն ալ պիտի գրէր  
նման բովանդակութիւն ունեցող մի քանի  
շարականներ:

Գ) Ս. Մեսրոպի գրած երգերը. — Ս.  
Մեսրոպ Մայրոց, որ Ս. Սահակի աջա-  
կիցն էր և միաստորմայն զատա տառերի,  
նոյնպէս հաստատում և նախանձախնդիր  
էր միտի ապուէն Ս. Յիկդեցոյ, ուստի  
նա էլ իւր բաղմաշարչար ազգի մեղքերի  
համար գրել է ապաշխարութեան շարա-  
կաններ: Նրա վերագրուած է ճԿարգ  
Ապաշխարութեան: Սակայն տեսել թէ ա-  
պաշխարութեան բոլոր շարականները Ս.  
Մեսրոպին են, առնուազն մեծ սխալ է,  
որովհետեւ ապաշխարութեան բոլոր շարա-  
կանների մէջ էլ ոճի, լեզուի միութիւն  
չկայ, որը կարելի է միշտ տեսնել մի  
հեղինակի բոլոր գրուածքների մէջ:

Թէ և Ապաշխարութեան բոլոր շարա-  
կանները Ս. Մեսրոպին են վերագրուած,  
բայց մասնաւորապէս ցուցումներից գի-  
տենք, որ պահոց Կիւրակէնների շարակա-  
նները Ն. Շնորհալու գրուածքներն են:  
Հարկու ապաշխարութեան շարականների  
մէջ կան այնպիսիք, որ Ս. Մեսրոպի  
գրչին կարող են պատկանիլ: Լեզուի մաս  
սին խօսելիս մասնաւորապէս մի քանիսը  
Ապաշխարութեան շարականներից բաւա-  
րանին մեծ թիւը պատկանում է նրան:

Ս. Մեքարպի համար Կիրակոս Գանձակեցին տառւմ է. «... նորա է ... և աւագ շարքի կրից աւուրց օրհնութիւն՝ երկուշարքի, երեքշարքի և չորեքշարքի» (էջ 46):

Գ) Ըստ ցանկի, երբորդ հեղինակ շարականի համարուում է Մովսէս Քերրղահայր, որին ցանկը վերագրում է զձրագաւոյցին ճևրախացիքն, զկարգ Մընդագեան, զՃնթառաման, զՏեառնընդառաջին, զՅարութեան Լարցան, զառաջին պատկերան Լողւոյ Գալտեան, զՎարդավառնի, զՎերափոխման և զՄեծացուցէքն:

Կիրակոս նախընթաց հեղինակների և Քարգամիացի մասին առհասարակ հետեւեալն է տառւմ. «Արարին և երգօ շարականաց քաղցր և գեղեցիկ եղանակու և մեծ խորհրդով ծննդեան Քօ.ի և Քառասնօրեայ գալտեան ՚ի տաճարն, Մկրտութեանն և եկուտարութեանն ՚ի Ռեթանիա և յերուսաղէմ, Մեծի Շարքիսն շարչաքանաց և յարութեանն, Լամբարձման և Լողւոյ գալտեանն, Խաչի և Եկզեցւոյ և այլ տանից աշխուհականաց և որոց ամենեցուն, Ապաշխարութեան, ամենայն ննչեցելոց, պէտզէտ և գանդղանօ անթիւս, որ մինչև ցոյսօր պաշտի յեկեղեցիս Լայտատանեայց» (էջ 17-18):

Սակայն ցանկում Մ. Խորենացուն ընծայուած երկերը նորա ոճն ու լեզուն չունեն. ուստի գծաւորութիւն կը յարուցուի Խորենացուն վերագրել:

Այս բոլոր շարականներից, մտքերի և լեզուի պարզութիւնն ՚ի նկատի առնելով, կարելի է այն եզրակացութեան յանդիւ, որ յիշուելի Խորենացունը կարող են լինել՝ «ճևրախացի Մարիամ Գարբէլէի աւետօքն» (էջ 18), «Անկանիմք առաջիք» (էջ 20), «Խորհուրդ մեծ և սքանչելի» (էջ 23), «Ս. զԱճոճինն օրհնութեամբ մեծացուցանեմք» (էջ 26) և մի քանի այլ Մեծացուցէք, որք պարզ լեզու ունեն և որք ցրուած են Շարականի մէջ, և ոչ թէ բոլոր Մեծացուցէք վերագրել Խորենացուն, որոնցից շատերը պատկերաւոր ոճ ունեն և այլաբանական արտայայտութիւններ:

Խորենացուն գրածը կարող է լինել Տեառնընդառաջինը և Պայծառակերպութեան տանիս, թէև ոչ բոլորը:

Ինչ վերաբերում է Մ. Լողւոյ գալտեան շարականներին, կարող ենք տակ, որ օրանցից առաջին աւուր Ծրհնութիւնը՝ «Առաքելոյ աղաւնոյ» (էջ 380) Խորենացունն է: Թէև վերափոխման շարականներն էլ բոլորը Մ. Քերթողանօրն է վերագրուած, սակայն վերոյիշեալ հանգամանքները ՚ի նկատ ունենալով, չենք կորող սորան ընծայել բոլորը, այլ ճիշտն իշխանութիւն» (էջ 463), պարզ լեզու ունենալուն համար կարելի է Խորենացուն վերագահել: Նոյնպէս առաջին աւուր Ծրհնութեան՝ «Այսօր ժողովեալ սրբոցն» (էջ 466), առաջին երեք տունը Խորենացունն է, Շարականների ցանկում այլև տառւմ է. «Երեկ Ս. զԱնտոնին, զՔաղաւորացն, զառաքելոցն, զՅոնա՛նու, զՍրբոյն Գրիգորի, զմարգարէիցն և զՎարդանանցն, զայս ամենայն ամանք Անանիայի տան և ամանք Խորենացոյն»:

Այս վերոյիշեալ շարականներից աչ մէկը Խորենացու գրչին կարող են պատկանիլ, որովհետեւ ըստ մասնագրական ցուցման»:

- 1) Անտոնի շարականը գրել է Ս. Ներսէս Շնորհալին:
- 2) Վարդանանց շարականը հիւսուած է Խորենացուց շատ յետոյ, որովհետեւ գծուար թէ այդպէս չուտ յիշատակուէին այն նահատակները, որոնց մասին Խորենացին մի խօսք անգամ չէ տառւմ:
- 3) Քաղաւորաց շարականների միմասը Ն. Շնորհալունն է, «Արիացեալքան էլ (Վարդանանց շարականի «Մանկուցք») Ծիրակացունը: Արգ, ի՞նչ պատճառ կայ, որ Խորենացուն վերագրուած են տանպիսի երգեր, որոնք շարագրուած են ու շատ մասնակ այլ հեղինակի ձեռքով: Այս երեւոյթը կարող ենք բացատրել այսպէս: Խորենացին գրականութեան մէջ յայտնի անձն էր. նրա գրուածքները համարուում էին օրինակ բոլոր յիտադայ սերունդներին, ունէր և ունի մեծ հեղինակութիւն. ուստի մի աննշան մարդ կամենալով իւր գրած կամ շարագրած ու եղանակած երգը մտցնել Եկեղեցու մէջ, օգտուել է Խորենացու ունեցած անուկից և նրանով էլ տարածել, և այս հանգամանքը պատճառ է դարձել երգի ժողովրդականանալուն:

Դ) Ասեփաֆոս Սիւնեաց (441 Յ. Ք.):  
 Արևելեաց Սասանեանսին ցանկը վերագրում է Աւագ Օրհնութիւնները:

Ասեփաֆոս Սիւնեաց ժամանակն ընդհանուր առմամբ է. զ... ըստանեաց կ'ըստին ձայնսն, և կարգեաց շարեաց զյարբութեան օրհնութիւնսն. երգեաց կցորդոքացքումս, յարմարեաց զստորգիտ Յիսնայն կօթն եղանակօք չոյժ խորհրդաւոր և զպահոցն որ յաղուհայն երգէի և մեկնեաց զխորհուրդ զիշերային պաշտամանս (էջ 101, ապ. Մոսկուս, 1861): Ինչպէս որ ժամանագրական ցուցումից տեսնուած ենք. Սասանեանսին կօթն եղանակն է վերագրուած, իսկ օւթներորդը — վառ ձայն — ներսէս Ենտրայուսն են ասուած լինել, ինչպէս տեսնուած ենք իւր տեղում:

Իսկապէս սխալ է բոլոր Աւագ Օրհնութիւնները տալ Ասեփաֆոսին, ըսյց որովհետեւ սա մի գործոն զեր է կատարել ժամակարգութեան կարգաւորման մէջ, ինչպէս ժամանագիրն կը վկայէ, կարելի է տեսլ, որ բաւական թուով Աւագ Օրհնութիւններից օրանն են:

Երբաւր, այս Աւագ Օրհնութիւնները, որք ձեռագիր յիշատակարաններում (Թիւ 1673, 1582, 1598, 1615 և 1616) «Օրհնութիւններ Թարութեան Տն. մերայ Եր. Քի.» վերատառութիւնն ունեն, հնութեան կնիք ունեն, կարելի է տեսլ մինչև ութներորդ դարը գրուած, արդէն Սաղմոսների բառերով սկսուելը, ըստ իս, ցոյց է տալիս, որ այն ժամանակի գրութիւն են արանք, երբ դաղմոսերգութիւնը կամաց կամաց նեղացուած էր և տեղի էր առլիս Եկեղեցւոյ Հարց հիւսած երգերին: Այս Օրհնութիւնները տասական տներից են ըստկացած և սակաւ բացատրութեամբ Սաղմոսների ըզմանդակութիւն ունեն:

Եթէ խորազննին լինենք, կը տեսնենք, որ զբանց մէջ ոճի տարբերութիւն կայ, օւպտի կարելի է տեսլ, որ որոշ թիւ մը օրանցից յետագայ ժամանակում հիւսուած լինեն և խմբագրութեանց ժամանակ այդ վերատառութեանց տակ միացած: Սակայն այդ օւշ ժամանակում գրուածներն էլ այնքան յետոյ չեն, գուցէ մի քանի տասնեակ տարիների տարբերութիւն լինի մէջերսին:

Ն) Յովհանն Մանգակունի (480 Յ. Ք.):  
 «Մա ըստուած կարգաւորութիւնս եմոյ լեկեղեցի, կարգեաց քարոզս պտուհայնց և աղօթս նոցա զերրորդ ժամուս և զվերջս բորդին և զօթներորդին...»: Յովհանն իմաստասերի կանոնների մէջ յիշուած է որ Մանգակունին կարգաւորել է աղօթքները, բայց թէ երգեր հիւսել է, այդ մասին օշինչ չի ասուած, այդ միայն շարականների ցանկումն է ասուած և վերագրած նրան «Անգիրքն բանն Աճ և վերջն էլ աւելացնում է թէ չզար ումանք Օձնացա պանն»: Ըստ իս, աւելի շատ Օձնացունը կարող է լինել քան Մանգակունունը, որովհետեւ նախ որ այբբենական կարգով է (Արարական շրջանի յատկութիւն) գրած, և երկրորդ՝ որ Արարելէի պղգեցութեան նշաններն ունի իւր մէջ:

«Անգիրքն քանն Աճ, որ վասն մեր համբեր մահու»

«Բառնալով զդատակնիք անիծիցն սա 'ի մէնջ»

«Գերապանն մաքրութեամբ զմարդիկ վերագրեաց խաչակիցք իւր և վկայք կամաւոր մահուամբ իւրոյ»:

«Իմամարտ գոլով արքայն ընդ կապարիշտ պաշամանս»

«Երջանիկ ճակատամարտք յաշտնեան անպարտելիք»

«Զի զԱճ բոլորից դիւրութեամբ սիւսիակցին Հօր հետեւայ ստացան ըզթագն պարծանաց» (էջ 439):

Ճշմարիտ է, սրա լեզուն էլ ցրականին պարզ է, օակայն եթէ համեմատենք Ս Սահակի կամ Ս Մեսրոպի գրած շարականների լեզուն հետ, օրինակ՝ «Ի գիշերի չի հետ, բաւականաչափ տարբերութիւն կը գտնենք: Աւելի շուտ այս շարականը կարելի է դասել Արարական շրջանի առաջին աստիճանների վերայ:

Արդ, թէ արդե՞ծ Մանգակունին երգեր գրել է, դժուար կը լինի տեսլ, որովհետեւ փոստեր չուսնենք: Փարպեցիէն Կիտենք այսքանն, որ վոյանի յայթաթիւնից յետոյ Աստուծոն փառաբանելու համար եկեղեցում սաղմոսել տուաւ, հաւանական է կարծել, որ այն ժամանակ շարականները այնքան էլ գործածական չէին եկեղեցիներում, բայց նա քարոզներ և աղօթքներ գրել է: Ուրիմն շարականների ցանկում յիշուածը նրա մասին հաստատութիւն չի գտներ:

(Շար. 7) ՎԱՀԱՆ ԲԳՇԿԵԱՆ

# ՀՐԱՋԵԱՅ ԱՃԱՌԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԻԻԹԱՐԵԱՆՆԵՐԻՆ

Հրատարակող՝ ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

2.

[Վազարչապատ] 27 ապրիլ չ[ա]թ[աթ] [1902]

Գերազատիւ Հ. Տաշեան,

Ուրախութիւնն՝ ունիմ աւետելու Ձեզ և Հ. Գալէմքեարեանին՝ թէ՛ Եզնիկի միակ ձեռագիրը՝, որ էայրած էր Զմիւռնիոյ հրդեհին մէջը՝, զանուցաւ Ս. էջմիածնայ ձեռագրատան մէջ, Եջ. ապրիլ 25: Երկի սկսածք համեմատել տպագրեալին հետ՝ նուստս և Գայուստ Սարկուազը: Մեր քննութեանց և համեմատութեանց արդիւնքը շատ շուտով լոյս կը տեսնէ տպագրութեամբ:

27 ապրիլ չթ. 1902

Կ. ծ. ՀՐ. ԱՃԱՌԵԱՆ

<sup>1</sup> Այս երկապը մի քացիկ է (carte postale). այս առիերը նայնութեամբ էրեղարակուած են ՀԱ, 1902, էլ 1910-ում, որպէս բանասիրական զգայացունց լուր:

<sup>2</sup> Հ. Գր. Գալէմքեարեանին յիշատակում է յատկապէս, որովհետեւ նա 1898 - 94 և 1898 թթ. ՀԱ-ում հրատարակել էր տարաբայն աղբիւրք Եզնիկայ Կողբացոյ Ընդդմ տպագրոց մատենին: աղբիւրագրտական ուսումնասիրութիւնը, որ 1619ին միայն Հ. Ներսէս Արհեստը իր առաջարկով կրատարակեց առանձին գրքայով և Յաւելուածքով, որ ապուած են Եզնիկի երկի՝ Մի.ք. Եմիգի և Հ. Գր. Գալէմքեարեանի գերմաներէն թարգմանութեան (Վիեննա, 1900) հայերէն ներածութիւնը և թարգմանութեան մասին լոյս տեսած գրախոսութիւններէ հայերէն թարգմանութիւնը, թարգմ.՝ Գր. Գալէմքեարեան:

<sup>3</sup> Միակ ձեռագիրը. Եզնիկի երկն առաջին անգամ տպագրուել է Զմիւռնիայում 1762-1763ին (սուտի լոյս է տեսել 1763ին), հրատ.՝ Յակոբ Գաւրիալք Նալիան (Կ. Գոլիս): Ձեռ.ը պատկանել է Զմիւռնիայի լըլլակի արքեպիսկոպոս Արքանով վարդապետին, սակայն Ձեռ.ի մասին ոչ մի ուրիշ տեղեկութիւն չի տրուել: 1874ին Ս. Ղազարի (Վիեննայի) մատենագրարանը Գոլիոյ յայտնի բանասէր և քառարանագիր Գէորգ Տէր-Յովհաննիսեանից ստանում է Զմիւռնիայի հրատարակութեան մի օրինակ, որ նա անձամբ որբարել է նայն ձեռագրի վրայից, ինչպէս ասում է նրա մի քանի առջ յիշատակարանում: Ձեռ.ը գրչագրուել է վրայից 1280ին տպիկար Քովմա վարդապետի ձեռքով: Այս արբագրութեան վրայից Հ. Արսէն Բագ-Յատուանին 1826ին Ս. Ղազարում շրջ անգամ հրատարակում է Եզնիկի երկը, այն հրչելով Ենիզ տպագրոց: (Նախորդ օւնի Գրիգ. Ընդդմութեանց) թարգիրը, իսկ Գէորգի արբագրութեան մէջ երկն անմերկագիր է):

<sup>4</sup> Աճէ պնդարկում է Հ. Գր. Գալէմքեարեանի նետեալ խօսքերին. «Թէ այս (զմիւռնեան) ձեռագիրն ի՛նչ կոչած է, գրաւոր աւանդութիւն մը չկայ. կայ բերանացի աւանդութիւն մը, թէ նայնը 1845ի Զմիւռնիոյ մեծ հրդեհին ժամանակ այրած է: («Նորագոյն աղբիւր», ԵՄԱԵՆԱՆԱՆՔ, էջ 17):

<sup>5</sup> Պատկանցաւ. 1802ին Աճը գառաւանգում էր իշմիածնի Գէորգեան ձեռարանում և ապա տնայնի ձեռագրատանը ներս տար Գալուստ Տէր-Միգրուկեանը (Միգրան), որ մէջքից ցած անդա-ձեռագրեր պրպտոց քանտէր Գալուստ Տէր-Միգրուկեանը (Միգրան), որ մէջքից ցած անդա-ձեռագրում էր, նրան մատենաչում է, որ այսինչ ձեռագրում Եզնիկի յայտնի երկը կայ: Աճն մաշոյծ էր, նրան մատենաչում է, որ այսինչ ձեռագրում Եզնիկի յայտնի երկը կայ: Աճն սուտագրում է և այս քացիկը գրում Վիեննա: Երկու բանասէրները համեմատական աշխատագրում է և այս քացիկը գրում Վիեննա: Երկու բանասէրները, լոյս է տեսնում նախ ՀԱ-ում, ապա տնայնքը, մրին պնդարկում է Աճը քացիկի վերջում, լոյս է տեսնում ձեռագրի մեջ: Երկուսն էլ մանձին 1904ին՝ ԵՄԱԵՆԱՆՔ-ում և համեմատութիւն Եզնիկայ նորագրուած ձեռագրի մեջ: Երկուսն էլ համազուած են եղել, թէ գտնուած ձեռագիրը երկի զմիւռնեան տպագրութեան ձեռագիրն է, համազուած են եղել, թէ գտնուած ձեռագիրը երկի զմիւռնեան տպագրութեան ձեռագիրն է, և Միգրանը պիտի տար իր մատնագրը քննութեանց արդիւնքը, որով կ'ապացուցանէր թէ և Միգրանը պիտի տար իր մատնագրը քննութեանց արդիւնքը, որով կ'ապացուցանէր թէ և Միգրանը պիտի տար իր մատնագրը ոչ այլ ինչ է, բայց իմե ան ձեռագիրը՝ որ իր կիմք ձեռայնիւ նորագրուած ձեռագիրը ոչ այլ ինչ է, բայց վանճից բացակայելու պատճառով Միգրանը չի կատարում այդ յած է տպագրին, բայց վանճից բացակայելու պատճառով Միգրանը չի կատարում այդ յած է տպագրին: նորայայտ Ձեռ.ն այսօր Երևանի Մաշտոցեան յայտնի Մատենադարանում է, ապացուցումը: նորայայտ Ձեռ.ն այսօր Երևանի Մաշտոցեան յայտնի Մատենադարանում է,



3. Քննութիւն Պոլոյ բարբառին. ճիշտ այն ոճով կողմուած՝ ինչպէս է իմ Ղարաբաղի բարբառին քննութիւնը<sup>1</sup>, միայն սակէ աւելի կատարեալ և աւելի ընդարձակ, թէ՛ նիւթով և թէ ծաւալով:

Առաջին երկուքը կարող են կազմել թէ՛ առանձին հատոր և թէ մասն Զեր Ազգային Մտանաշարին<sup>2</sup>: Բայց եթէ Զեր ընտրութիւնը վերջինին վրայ իյնար, պիտի խնդրէի կանխաւ որ համարէիք իրրև չորրորդ հատոր իմ բարբառախօսական աշխատութեանց<sup>3</sup>, ուստի և տայիք ճիշտ այն մեծութիւնը՝ որ ունի Ղարաբաղի բարբառը. Հանդէսի տողերու յայնքը արդէն սոսր հաւատար է. էջի երկայնութիւնը միշտ դիւրին է յարմարցնել:

Նախ և առաջ շնորհակալ եմ ձեր համար: — Եստ որևիս եմ որ Հանդէսի մէջէն ջնջած էք Քողարական տետրութիւնը<sup>4</sup>, որ թէև կարճ, բայց յամենայն գէպ տեղ կը խէչր: Երկրորդ՝ ցաւալի է որ Մտանախօսական բաժինը շատ ու յատ արջատացած է. Հայագիտական գրքերու վրայ գրեթէ ոչինչ կը գտնենք այժմ Հանդէսի մէջ. այսպէս իմ աշխատութիւններէս Վարաբաղի բարբառին, «Թուրքերէն բառաբան», «Նոր վկայքին»<sup>5</sup> վրայ և ոչ մի տող գրուեցաւ Հանդիսի մէջ: Լսեք եմ թէ բեռադիտական ճոխ հաւաքածոյ մը հրատարակած է Հռոմէն հայ վարդապետ մը (Միքայէլեան?), գինը մօտ 30 ֆրանկ. և ոչ մէկ խօսք այս մասին: Մենք այստեղ միջոց չունինք գրքի մը մասին որն է տեղեկութիւն ունենալու. Հանդէսն է որ պիտի ծանօթացնէ. նոյնպէս Հանդէսն է որ պիտի գնահատէ. և ըստ իւր գնահատութեան՝ մենք ալ գիրքը պիտի առնենք կամ ոչ: Վերջապէս հ'ուզեմ նկատել թէ Ազգային հրատարակութիւնը ցուցակը<sup>6</sup>, որ շատ կարեւոր բան է, իսպառ դարձած է յատ տարիներէ ի վեր:

Իմ ձայնս թէև անգոր, բայց որովհետև Հանդիսի պայծառութեանը և պատուին շատ նախանձախնդիր մէկու մը ձայնն է, յոյս ունիմ թէ կարող է նկատողութեան առնուիլ:

Մնամ խորին յարգանքով  
Ն Թ -  
Հ. Յ. ԱՃԱՌԵԱՆ

Թ Գ. — Նուասարգեանի նոր հրատարակած կարեւոր աշխատութեան (Արարտեան բարբառի բառարանը) համար մտանախօսական յօդուած մը պիտի գրեմ Զեր քիչ առնեն. այնպէս որ եթէ այս մասին դեռ ոչինչ չէք գրած, կարող էք գրիչ մը ևօ յետաձգել<sup>10</sup>:

<sup>1</sup> Հ. Թովմաս Ետիկեանը (1876 - 1915) 1901 շահեմբերին խմբագրութեան գլուխ կ'անցնէր, որ աշխոյժ եռամսեակը նոր կենդանութիւն կու տայ թիրթիր, աւելի կ'ընդարձակէ Հայագիտութեան էջերը (Յուլյանոս, 1911, էջ 53): Խմբագրել է 1911-1906 օրոքտոս: Դասաւանդու էր և Պոլսի և Կարինի Մխիթարեան վարժարաններում. ունի բանասիրական յօդուածներ և Թարգմանութիւններ գերմաներէնից: Եղել է Լր. Անուանի բարեկամը, տե՛ս նամակ 18:

<sup>2</sup> ՀԱՆ 1890-1914 թթ. կողքերի ներքի կողմում, յատկապէս 1ինի, յաճախ ունեցել է Երկրագրութիւնը Հանդիսի համառօտ բաժինը խմբագրութեան կողմից: Աճիսի դիմել է Զ. Ա. կամ Զ. Յ. Ա. սկզբնատուերով: 1903 թ. 10ի 1ին կողքի ներքում պատասխան է տրուել Աճի այս նամակին: 1) Նրա բաժանորդագրինը օտարուած էր: 2) Գնահատում է նրա նախաձեռնողութիւնը: 3) Աճի պէս ուրիշ ընթերցողներ էլ ուրախ են ՀԱից քաղաքական տետրութեան բաժնի վերացման համար, իսկ ուրիշներ կարծիքով չեն հարգում իր բարձրութիւնէն խոնարհած է: 4) Մտանախօսական բաժնի աղքատանալու պատճառը յոգ-մասին գրախօսութիւն չգրուելու պատճառն այլ է, որ նամակով պիտի յայտնուի: 5) Բեռադիտական ճոխ հաւաքածոյի կեդրոնակէ Գեր. Սանտայճեանն է, հայերէնի վերաբերող մասը լայն է տեսել ՀԱ 1901, էջ 52ում, Ազգ. մատեն. Խ: 6) Աճը կարող է ուղարկել իր նշած երեք լայն գործերից 1ինը կամ 2րդը: 7) Նուասարգեանի բառագրքի մասին գրախօսութիւնը տեղ հասել է:

• Հր. Ահաւեան, Գնումներէնէն ժողովուրդային բաներ հայերէնի մէջ (սեմիոնիան ազգագրա-  
կան ժողովածու, հատար Դ)

• Հր. Ահաւեան, Վրացական Պարսկաստանի քարտէսի, Վաղարշապատ, 1901, Գ 1 188 էջ,  
Խիտոլոսոթերթի վրայ՝ 1899, ախտակարգ. Եւրասիական Գ 4899, Թ. 8, 10-11, 1900, Թ. 1, 2, 4,  
849, 11 և 19(1, Թ. 5-6, 7-8, և Մեյնի ֆրանս. ամսագրի 4 «Journal Asiatique», 1902, էջ 61-  
871) սրի հայերէն թարգմանութիւնը տե՛ս մեր կազմած և թարգմանած Անտանան Մեյնի, Հա-  
յագիտական ուսումնասիրութիւններ, Երևան, 1978, էջ 433-440:

• ՀԱՍՏԱՎ ԿԱՐԲԵՐԱՐԱՐ ԸՅՆՍ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՐԹԵՃՔՈՒՆԵՐ ՍՍՍՐ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ ԹԻՒՆՆԵՐԸ ԱՌԱՆՃՆԱՐԳ-  
ՈՒԿԵՆ ԵՎ ՎԵՂՊՅԱԵՆ ԺԱՄԿԻՆԱԳՐԱՆԻ ՆԱԲԵՑՈՒՄ, սրն արդէն հոկ է և շարունակուած է Վիեննայում:

• ԱՆՆ ԻՐ ՆԳՂԵՆԿԱՆ ԲԱՐՐԱՌԱԳԻՏԱԿԱՆ ՍՍՍՐ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ ԹԻՒՆՆԵՐԸ ԿՐԱՌԱՐԱԿԵԼ Է  
ՎՈՒՍՈՒՄԵՐԻԿԱՅԻՆ ԿՅՈՒՄԻՆԵՐ ԿՅՈՒՄԻՆԵՐ ԲԱՐՐԱՌԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՆԳՂԻՆՆԱՐ ԽՈՐԱԿԵՐ ԿՈՒՅԼ, սրի  
Ք մասն է համ հատարը տե՛նտութիւն Ղարաբաղի քարտէսին:

• ՀԱՆ ԱՅ 1902 ՈՒՆԵՅԵԼ Է ՎԵՂՊՅԱԵՆ ԿԱՆՈՒԹԻՒՆԻ ԲՈՒՄԵՐԸ:

• Հայաց Գոր վկաները (ժողովրդական կրատարակութիւն), կրատ.՝ Յ. Մանանդեան և  
Հր. Ահաւեան, Վաղարշապատ, 1902, հատար Ա, 211 էջ, հատար Բ, 328 էջ. Նոյնը՝ 1903, 797 էջ:

• ՀԱՆ Ի ԻՆ ԻՆԿ ԿԱՄԱՐԵՅ (1887) ՈՒՆԵՅԵԼ Է ՎԵՂՊՅԱԵՆ ԿՐԱՌԱՐԱԿԱՆ ԹԻՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԻՆԱԳՐ-  
ՈՒԿԱՆ ԳՆԱԿԸ և ՄԵՍԿԵՆԱԽՈՍՏԱԿԱՆ ԲՈՒՄԵՐԸ:

• ՆԱԼԱՌԱՐԿԵՆՅ ՏԻՂԵՐԱՆ, ՄԱՌԱԳԻՐՔ ԱՐՄԵՐՈՍԵԱՆԻ քարտէսի (ժառ Ե, 000 բառ ու ուն),  
Տիֆլիս, 1903, կրատարակ.՝ Հր. Ահաւեան, ՀԱ, 1903, Թ. 12, էջ 382-383, իրախոսակցան:

(Ծանուցակի՛ Ե)

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

«Ախոն» ընթերցողներու ուղարկութեան կը յանձնենք հետեւի վրիպակներ  
ը, որոնք յաճամոյս սպրդած էին յարգելի յողուածագրին ներկայ աշխատութեան  
առաջին բաժնին մէջ, Ամաագրի նախորդ (Յուլիոս-Սկպտ.) համարով. —

էջ 168, 5րդ տող վարէն (առանց ծանօթութիւնը նկատի առնելու) կոնցրուց  
բառը պէտք է ըլլար կոնցրից:

էջ 167, 12րդ տող վարէն, կ'ընտրուի բառը կարգալ ընտրուի է:

էջ 168, 5րդ տող վարէն, Մարտիկեանը փոխել Մարտիկեանի:

էջ 169, 14րդ տող վարէն, վագրաւորը սրբագրել վագրաւոր:

Նոյն էջի վարէն 2րդ, ինչպէս նաև յաջորդ էջի վարէն 3րդ տողի գլխադիր  
Ն. Մ. երբ պարա էին երևիլ պարզ տառերով (ինչպէս են ներկայ համարին մէջ):

էջ 170, 2րդ ծանօթութիւն, իրանագետ ուղղել իրանագետի:

Նոյն ծանօթութեան մէջ, եղած է բառերը կարգալ ելլել է:

Նոյն էջի 8րդ ծանօթութեան մէջ Աստերիկի քառք աղաւած է սխալմամբ,  
ձիշքը պիտի ըլլար աստերիկից:

## ՀԱՄԱՌՕՏ ԵՒ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՄԵՐ ԵՒ ՔՈՅՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՑՑԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԵՒ ՍԱՂԴԻՄԱԿԱՆ ԱՒԱՆԳՈՒԹԻՒՆՆԵՐ

Աւագ Եաբար օրը, որ է Ճրագայւոյց Ս. Զատիկի, տեղացի ժողովուրդին կողմէ ծանօթ է որպէս «Լոյսի Եաբար» (ակնարկութիւնը «Լուսաւորեայ» հանդիսութեան է անշուշտ): Ղպտիբ գայն կը հօշոյն «Լուսաւորեայ» եւ Լոյսի Եաբարը: Զատիկական խանդավառութիւնը այդ օր կը հասնի իր գագաթնակէտին եւ Ս. Յարութեան Տաճարը կ'ունենայ իր մեծագոյն խնդրումը: Մեծաթիւ ոստիկանութիւն կը փութայ Տաճար, թէ՛ կարգապահութեան հսկելու եւ թէ՛ միջ-համայնքային հասարակարգ վէճեր հարթելու համար: Նաև հրէշ խումբ, մոմերու լուցումէն յառաջ գալիք հաւանական երգիչի մը առաջը առնելու համար: 1967ի պատերազմէն առաջ, երբ դրոցի Արարական թրկիքներէն — եւ յատկապէս Սիւրիպ-Լիբանանէն — բազմաթիւ ուխտաւորներ կ'ունենայինք, ինչպէս նաև ջաշկանաչափ Ղպտի ուխտաւորներ կը ժամանէին Եգիպտոսէն, մարդներ, օսքի օսի գաղտնիք իսկ կ'ըլլային: Ներկայիս, ուխտաւորները ընդհանրապէս Յուններ են, մեծ մասամբ կիպրոսէն, ու նաև Յունաստանէն: Ճիշդ ինչպէս Մենդեան օտին, նմանապէս Ս. Զատիկին, ամենէն խանդավառ հանդիսութիւնը Ճրագայւոյցին է որ կը կադարուի, գէթ Արևելեան Եկեղեցիներու օտո: Լատինաց «Լուսաւորեայ» հանդիսութիւնը — զոր կը կատարեն կանաչ առաւօտուն, ամը միասին եղած քաղաքներուն՝ գրեթէ որևածագին — շատ աւելի պարզ է ու տնչու: Կատարան մը կը զետեղեն Պատվաստեցիին հրօ, որուն կը որակեն ունեւոր խառնել կտք, վրան կը որակեն զօրհնուած ջուրը եւ լուցիկ մը վառելով՝ անկէ յառաջ եկած կրակէն կը լուցնի մոմակալի մը վրայ զետեղուած երեք մոմեր ու անմիջապէս կը վերակսին հնչեցնել «Ալէլուիան», որուն զործակուածութիւնը քաղաքը կ'ըլլայ Մեծ Պահար

առաջին օրէն: Ս. Գերեզմանին վրայ կը մատուցանեն հանդիսաւոր Ս. Պատարագ, — կատարելէ ետք, մեզի նման, Մենդոց եւ մարգարէական գրքերէ հատուածներ — որու ընթացքին կը կատարեն «Մկրտութեան» Զուրճի օրհնութիւն: Տեղական Եկեղեցիներուն մէջ, այս արարողութիւնները կը կատարեն իրիկուան մութին — ժամանակին՝ կէս գիշերին, ինչպէս մեր նախորդ յօդուածով ըսինք, Տաճարին դրան բացումը վերապահուած է Հայոց: Ուստի, Լատինաց հանդիսութեան աւարտին — կթէ ամը միասին չըլլայ՝ կէս գիշերին, այսինքն Յունաց Քաղման արարողութեան աւարտին — կը փակուի դուռը Տաճարին, եւ իռլաճ դռնապաններ բանալին կը բերին Հայոց վանք: Դրան բացումէն առաջ ալ դռնապանները կու գան մեր վանքը, եւ Միաբան Հայերու Քաղաքով կ'իջնեն Տաճար, ուր Քաղաքը գլխաւորող Աւագ Քաղմանին ձեռքէն է որ կ'առնուի բանալին: Քիչ ետք, Սկաւառական խումբերու առաջնորդութեամբ, Պատարագ եւ Միաբանութիւն կը մեկնին Տաճար, ուր առաջին հանդիսութիւնը կ'ըլլայ Յունաց եւ Հայոց կողմէ Ս. Գերեզմանի դրան կ'ընումը, ի ներկայութեան կրօնից նախարարութեան ներկայացուցիչին, կէսօրէն ժամ մը առաջ, իսկ «Լուսաւորեայ» հանդիսութիւնը կը կատարուի կէսօրէն ժամ մը ետք, Յունաց Ս. Գերեզմանին շուրջ կատարած մեծահանգէս Քաղաքին յետոյ: Տաճարին բոլոր օրհները ու կանթեղները այդ միջոցին մարած ըլլալուն, Քաղաքականք կը դառնան առանց մոմավառութեան, երգելով գրեթէ մեր «Լոյս զուարթին» Քաղման Քաղաքը գլխաւորող իրենց Պատարագը, մերկանալով եպիսկոպոսական իր գրեզմաններէն, ճերմակ շապիկ մը վրան տասն, մեր Լուսանան վարդապետին հետ միասին:

կը մանէ Ս. Գերեզման, որուն քովնոր զոյգ բողոքածքներէն — հարաւայինէն՝ Հայոց, հիւսիսայինէն՝ Եռնաց և հինգ վայրկեանէն դուրս կու գայ նուիրական լոյսը, զոր տեղացի, աշխարհական լուսակիրներ ակնթարթի մը մէջ կը հասցընեն մեր վերնատան պատշգամին մէջ իր գիրքը գրուած Ամեն. Ս. Պատրիարք Հօր: Ս. Գերեզմանի մուտքը նեղ ըլլալով, վերջը մտնողն է որ առաջ դուրս կ'ելլէ: Անա թէ ինչու Հայոց լոյսն է որ առաջ կ'ելլէ, որմէ իրենց ժամերը կը վտանն մեզի հետեակ Ղպտիներ և Ասորիներ, որոնք ապա կը հետեին Ս. Գերեզմանին շուրջ կատարուող մեր եռադարձ թափօրին, զոր կը գլխուտըէ Լուսանան Հայրը՝ եպիսկոպոսական խոյրով: Ուխտաւորներէն շատեր ի ձեռին կ'ուսնենան 33 ժամեր — Քրիստոսի երկրաւոր կեանքի տարիներուն թուով — կը գտնուին նաև այնպիսիներ, որոնք լոյսը ապակեվտնդակներու մէջ գրած, անմիջապէս կը դիմեն կայարան, այդ լոյսով վտանգու համար իրենց ընտանեկան յարկի ճրագները տօնական գիշերին: Եռյներ իրենց բաժինը երթալով, անմիջապէս կը սկսին Ս. Պատարագի մատուցման, ինչ որ մենք ալ կ'ընենք թափօրի աւարտին՝ մեր վերնատան մատրան մէջ<sup>(\*)</sup>: Միարանութիւնը նոյն շքերթով կը վերագաւնայ Մայրավանք և ճամբու կէտէն (ուր Պատրիարքն աւ Լուսանը կը զգեստաւորուին) թափօրական գնացքով և Վերիստուս յարեալ երգելով մուտք կը գործէ Մայր Տաճար:

Բացի Ս. Եարութեան Տաճարի Պատարագէն, Ճրագալոյցի Պատարագ կը մատուցուի նաև ի Ս. Յակոբ և ի Ս. Հրեշտակապետ: Ամենէն հանդիսաւորն է Մայր Տաճարինը, որու աւարտին նախատեսակ ալ կը կատարուի, որմէ ետք Միա-

բանութիւնը զգեստաւորեալ և երգելով Ախօր յարեալ շարականը, կը բարձրանայ վանքի տեղանտունը, որնհիւս սեղանը՝ որուն վրայ պատուաւոր տեղ գրուած կ'ըլլայ զատկական կարճիբ հուկիթը: Քիչ ետք, Ս. Եարութեան Տաճարի — որուն դուռը չի փակուիր այդ գիշեր — մեր Ս. Լուսաւորիչ եկեղեցիին տանիքը, Հապէշներ կը գառնան խոյտարդէ թափօր մը, թմրուկներով և ծնողաներով: (Անոնք նմանօրինակ թափօր մը, ոչ այնքան հանդիսաւոր, կ'ուսնենան նաև Քաջվերացի նախընթաց երեկոյեան:)

Կէս գիշերէն ժամ մը առաջ, Տաճար կ'իջնեն Եռնաց Պատրիարքն ու Միարանութիւնը, մինչ Յրոնչիսկեաններ, զըլխաւորութեամբ կիւսթոսին, անպաշտօն հանդիսութիւն մը կ'ուսնենան իրենց բաժինին մէջ, յոր և նման երեկոյեան՝ Ս. Գերեզմանի տաճարին մէջ կատարած Ս. Զատարի նախատեսակին:

ՋԱՏԻԿ ԵՄՐՈՒԹՅԱՆ ՏՆԱՒՆԷՆ՝ Մեծ Տօբ, ինչպէս կը կոչեն զայն տեղացիք, իսկապէս որ մեծագոյն օտնն է քրիստոնէութեան, քանզի յարութիւնը հիմնաքարն է մեր հաւատքին: Օրը կը սկսի Ս. Գերեզմանին տաճար Եռնաց կատարած մեծաշուք արարողութեամբ: Մինչ մենք Ալուսաւորեալն անմիջապէս ետք, թափօրի պահուն, արդէն իսկ կը թնդացնենք Վերիստուս յարեալը, անսք կէս գիշերային այդ պահուն է միայն որ առաջին անգամ կ'երգանակեն Վերիստուս Անէսթիան, որուն հաւատացեալները կը պատասխանեն միաբերան՝ Ալիթօս Անէսթիան (= իսկապէս յարեալ): Ենտոյ կ'ուսնենան մեծահանգէս եռադարձ թափօր Ս. Գերեզմանին շուրջ և կը մատուցանեն հանդիսաւոր Ս. Պատարագ սրբազնագոյն այդ վայրին վրայ: Երկու հանդիսութեանց աւարտին՝ Հայք, որ մինչ այդ (ժամը 2 ին) Մայրավանքէն պաշտօնական գնացքով իջած և վերնատան մեր մատրան մէջ պաշտած կ'ըլլան ժամերգութեան մէկ մասը, կ'իջնեն շրջափակը Ս. Գերեզմանին և արարողութեան մնացեալ մասը կը կատարեն թափօրական գնացքով: Ղպտիներ և Ասորիներ, որոնք մինչ այդ ուարտած կ'ըլլան Ս. Պատարագը, կը հետեին մեր թափօրին: Սուրբ

(\*) Յետ միջօրէի ժամերուն Ս. Պատարագ մատուցանելու սովորութիւն չկայ Արեւելեան Եկեղեցիներու մօտ: Եռնաց մօտ Ս. Զատիկի ճրագալոյցին միայն կը կատարուի այդ, իսկ մեր մօտ՝ նաև Ս. Ենդեան ճրագալոյցին: Ներքալեմի մէջ տիրող սրբատեղեակ իրաւարկարգի (Status Quo) պտահաւաւ, Վիստաւաւրայ Համբարձուածի աւթիւ ալ մենք գիշերային ժամուն կը մատուցանենք Ս. Պատարագ:

Գերեզմանին դիմաց կը կատարուի ՎԱՆ-  
դաստանը, իսկ Ս. Պատարագը, կարճ դու-  
դարէ մը հաք, կը մատուցուի սրբավայր-  
բին վրայ: Աւարտին, Միաբանութիւնը  
վանք կը դառնայ, Հայոց Թաղի մուտքէն  
երգեցողութեամբ յառաջանալով՝ կ'ելլէ  
Պատրիարքարան:

Այդ ժիշոցին — եթէ Զատիկը միա-  
սին ըլլայ անշուշտ — Լատինաց Միաբա-  
նութիւնը շքերթով կ'իջնէ Ս. Յարութեան  
Տաճար, ուր Պատրիարքը հանդիսուոր Ս.  
Պատարոյ կը մուտուցանէ Ս. Գերեզմա-  
նին դիմաց շինուած շարժական սեղանին  
վրայ(\*) Թագա Սրբավայրին շուրջ կը  
կազմուի մեծահանդէս թափօր. որուն ի-  
րենց մասնակցութիւնը կը բերեն կաթո-  
լիկ տէրութեանց իւրապատանները, իրենց  
բարապաններով միատեղ, և որուն ըն-  
թացքին չորս Աւետարաններէն կ'ընթեա-  
նուեն Յարութեան վերաբերեալ հաստաւո-  
ները: Կը վերջացնեն կէսօրին և նոյն  
հանդիսուորութեամբ — սկսուաներու ա-  
ռաջնորդութեամբ — կը վերադառնան  
իրենց Պատրիարքարանը:

Ճիշդ այդ ատեն, նոյն հանդիսուոր  
գնացքով, Յունաց Պատրիարքն ու Միա-  
բանութիւնը՝ զգեստաւորեալ, յարութեան  
շարականներ երգելով և ալ ու ձախ ծա-  
ղիկներ սփռելով, կ'իջնեն Ս. Յարութեան  
Տաճար. կատարելու համար Աւագ Եօթն-  
եակի եզրփակիչ հանդիսութիւնը: Կրօ-  
նից Նախարարութեան ներկայացուցիչն  
ու պետական ղէմքեր, որոնք մասնակցած  
կ'ըլլան Լատինաց թափօրին, սերկոյ կ'ըլ-  
լան ասոր ևս: Գաւթին մէջ կատարուած  
կարճ արարողութենէ մը հաք, բոլորն ալ  
կը մտնեն Յունաց բաժինը: Ամենէն հաք,  
եպիսկոպոսներ, Աւագ Սեղանին դիմաց  
բողոքած, կ'ընդունին ախտաւորներուն  
աջնամբոյրը: Ասկէ՝ այդ հանդիսու-  
թեան արուած անուը՝ ՎԱՆահամբոյրը:

Ղուկասու Աւետարանը կը պատմէ,  
թէ Յարութեան օրը, երկուշիան ղէմ,  
մեր Տէրը հանդիպեցու իր աշակերտնե-  
րէն (72էն) երկուքին, ճամբուն վրայ  
էմմաուս գիւղին, որ հետու էր Երուսա-  
ղէմէն ճտրիւր և վաթսուս ասպարիսաւ  
(Իւսիս-արեւմուտք) և ընկերացաւ անոնց  
մինչև գիւղը: Լատիններ հոն ունին վանք  
և եկեղեցի, ուր հանդիսուար մուտք կը  
գործէ Ճրտանչիսկեանց կիւսթօրը նոյն  
երկուշիան և յաջորդ տուաւ հանդիսիւ  
պատարագելէ հաք կը կատարէ ճացերու  
օրնութիւնը, ի նշանակ Քրիստոսի, որ  
յայտանց ինքզինք ճի բկանել շացինը:

Լատինք Սեպտեմբերի 25ին ևս հոն  
կը կատարեն հանդիսութիւն. նշելով յի-  
շակը ՎՍԻժննի և կղեւովպատիւ: Երկրոր-  
դին անունը մեզի կու գայ Աւետարանէն:  
Իճիւր կը կոչուի նաև ՎԷԼ-Քուպէլյէն,  
չչփոթելու համար գայն էմմաուս անունը  
կրող սերիչ քիւղակի մը հետ:

Մենք ալ, Մայրավանքի մեծ բակին  
մէջ կատարած ՎԱՆդաստանի ընթացքին  
կը կարդանք Ս. Աւետարանէն էմմաուսի  
ղէպքին վերաբերեալ համարները: Ապա  
թափօրը շրջանը կ'ընէ բակին և գալով  
եկեղեցու բակը՝ հոգեհանգիստ կը կատարէ  
հայ ազգի բալոր ննջեցեալներուն համար:  
Անձրեւտ օդի պարտաշայն, ՎԱՆդաստանը  
կը կատարուի Մայր Տաճարին մէջ:

Յաջորդ օրը, մեր Եկեղեցուն միւս  
Տաղուարներու երկրորդ օրերուն նման,  
նշանակուած է իբր Յիւսուսկ մեռելոյ:  
Ս. Աժոռոյս մէջ սակայն Զատիկ Երկու-  
շարթին փառաւոր և բացառիկ հանդիսու-  
թեանց օր մըն է: Ուստի խնդրամատոյց  
ազգայնոց ննջեցեալներուն համար հոգե-  
հանգստեան պաշտօն կը կատարուի յաջորդ  
օր՝ Երեքշաբթի, Ս. Գլխողրի մատրան  
մէջ մատուցուած Ս: Պատարագէն յետոյ:  
Երկուշարթի օր, Պատրիարքը Աւագ Խո-  
սանին վրայ կը պատարագէ հանդիսիւ և  
բայան, ամպովանիի ներքև և Ս. Առաջա-  
փայտի մատուցան ի ձեռին, կը նախագանչ  
եռադարձ մեծահանդէս թափօրին: Վար-  
դապետներ ի ձեռին կ'ուռնեան սրբոց  
մատուցաններ, սրանք յատկապէս դուրս  
կը բերուին Ս. Աժոռոյս Գանձատունէն  
իցոյց ախտաւորաց, որոնք յետոյ, Միա-

(\*) Ս. Գերեզմանին վրայ պատարագելու  
իրաւունքը ունին միայն Հայեր, Յայնք և  
Ճրտանչիսկեան Միաբաններ, որոնք պահպան-  
ներն են Ս. Տեղեաց: Նկատելով որ եպիսկո-  
պոսական առախան չկայ այդ կարգին մէջ,  
հանդիսուար օրերուն, երբ պատարագիչը ըլ-  
լայ Պատրիարքը կամ եպիսկոպոս մը, սեպան  
կը շտկեն Սրբավայրին դիմաց և հոն կը պա-  
տարագեն: Այդպէս ըրին 1814ին, երբ Ս. Եր-  
կիր այցելող Սըբաղան Պապը պատարագեց:

բանակներն և ժողովուրդին հետ երգե-  
ցողութեամբ կը բարձրանան Պատրիար-  
քարան և Պատրիարքին աջը առնելով Ս.  
Պատրիարքի նշխար կը ստանան անկէ:

Յոյն-կաթոլիկներու մօտ բողոքօթիւ  
լեզուներով Ս. Աւետարան կարդալու սու-  
գորութիւն կայ այդ օր:

Երեքշաբթին շնորհաւորութեանց օրն  
է: Արարողութեան աւարտին, Պատրիարք  
և Միաբանութիւն շնորհաւորութեան կը  
մեկնին Յունաց - և, եթէ տօնը միասին  
է, նաև Լատինաց - Պատրիարքին, և  
այս փանջ դառնալով, մինչև կէսօր,  
ճիւղողներին շնորհաւորական այցը այլա-  
զան համայնքներու հոգևոր պետերուն և  
աւելի ուշ կամ յաջորդ օրը՝ պետական  
պաշտօնատարներու և Հելպատոններու:  
Իսկ Պատրիարքական Փոխանարդ Սրբու-  
զանն ալ շնորհաւորութեան կ'երթայ այլ  
յարանաւանութեանց հովիւներուն: Աւե-  
նորդ չըլլայ ըսել թէ Երուսաղէմի մէջ  
մեծ ու փոքր 15 քրիստոնեայ համայնք-  
ներ կը հաշուուին, չհաշուելով Բողոքա-  
կան մանր աղանդներն ու Մորմոնները<sup>(\*)</sup>:

Ս. Զատիկով կը սկսի Յիւանց շրջանը:  
Բառը կու գայ 50 թիւէն, որ թիւն է Ս.  
Զատիկն Հոգեգալստեօ երկարող օրերուն:  
Առաջին 40 օրերուն - մինչև Համբար-  
ձուժ - ինկող Չորեքշաբթիները և Ուր-  
բաթներն ալ պահաց օրեր չեն նկատուիր:  
Յունաց մօտ անընդմէջ Ուտիքի միջոցը  
վերջ կը գանէ Նոր կիրակիով:

Ս. Զատիկ յաջորդող եօթնակի ըն-  
թացքին ուխտաւորները կը մեկնին:

Ուրբաթ օրը Յունաց Տօնացոյցը կը  
նշէ ճՏօն Պալլադը Այազմային: Պալլադ  
մէջ, Տիրամօր նկարի մը շնորհիւ պա-  
տանած հրաշքի մը - քանէն ջուր բխե-  
լուն - յիշատակը յուերթացնելու համար  
է որ հաստատուած է այս տօնը:

(\*) Այդ համայնքներն են. - Կաթոլիկներ՝  
Լատին, Մարոնիթ, Յոյն-կաթոլիկ, Հայ-կա-  
թոլիկ, Ասորի-կաթոլիկ, Օրթոդոքսներ՝ Յոյն,  
Ռուս (օգարմիր և ձերմակ), Ռուսաւացի-  
Միաբնակներ՝ Հայ, Ղարի, Ասորի, Հայէջը  
Ռոզոբակներ՝ Անկիլիքան, Սփովական, Լու-  
սաբական: Կը պահտին միայն Ղարի-կաթո-  
լիկներ և Հայ-Բողոքականներ (թէև սենին  
Քաղսղաբան):

Թէև Յիւանց միջոցին օրրօց մի:ս  
տակութիւն չենք ընէր (իրբև տէրուկի  
օրեր), սակայն առաջին Շարաթ օրը յի-  
շատահուած է իբրև Յիւանցի զիլասման  
Սրբուն Յովնանու Կարուպետի: Չնչք գի-  
տեր թէ այդ տօնը ինչպէս Կոն մտած է,  
Ն. Ն. Խ. Խիսթը դէպքի մը յիշատակու. մը  
ըլլալով (Յոյներ մինչև անգամ ծոմապա-  
հու թիւն կը հրահանգեն այդ տօնին), դրժ-  
ուարաւ կը հաշուուի շրջանի ուրախ մըթ.  
նոյրտին հետ, և յետոյ, կ'ող մը չունի  
ան Տիրոջ յարութեան հետ և ոչ ալ յա-  
րութենէն ետք պատահած դէպք մըն է:  
Այլ Եկեղեցիներ զայն կը յիշատակեն 29  
Օգոստոսին (Յոյնք՝ հոս՝ 11 Սեպտ ին,  
իսկ Ղարիք՝ 12ին, 11ը իրենց Ամանօրը  
ըլլալուն): Յոյներ հոս վանք մը ունին,  
ճՅովաննու Գլխատման վանքն առնելով,  
ուր կը հատարեն տօնին նանդիսութիւն-  
ները: Բայց յոյժ կ'առնածելի է օր այդ  
ըլլայ մեծ ուրբին զիլատման վայրը,  
զոր Ս. Գրական բանասէրներ կը գնեն  
Երուսաղէմէն հեռու տեղ մը, հաւանօրէն  
Պաղեթիւնեան Կեսարիան:

Ս. Զատիկ յաջորդող առաջին Շարաթ  
և կիրակի օրերը յունական, իսկ երկրորդ  
Շարաթ և կիրակի օրերը հայկական հան-  
դիսութիւններ կը կատարուին Ս. Յարու-  
թեան Տաճարէն ներս: Հանդիսութիւն ը-  
սելով կը հասկնանք Շարաթ կէսօրէ ետք  
ճՀրաշխաւանով մուտք, իսկ կիրակի օր՝  
հանդիսաւոր Ս. Պատարագ Ս. Գերեզմա-  
նին վրայ բայց ոչ թափօր:

Նոր կիրակին, որ մեր մօտ կ'ընկալա-  
ցիկ ալ կը կոչուի, Լատինաց մօտ ծանօթ  
է որպէս Low (= Յած) Sunday և կամ  
ճՆոր կամ ճՆերակ կիրակի: Արևելեան  
Եկեղեցիներու մօտ կը կոչուի ճՓովիստ  
Առաքելալի կիրակի, քանի որ յարութեան  
Տրդ օրն էր որ մեր Տէրը երկրորդ ան-  
գամ ճՂրօքն փակելովք երեկաւ Սիոնի  
վերնատան մէջ ճուարած իր տշակերտնե-  
րուկ (Ռով. 5., Ի. 26-29), կրթ Ռովմաս  
հուստաց Փրկչին յարութեան: Մեր մօտ  
ալ այդ հատուածն է որ կը կարդացուի  
երեկոյան իբր արձուկման Աւետարան:

Քանի մը տառամեակներէ ի վեր,  
մեր մօտ սովորութիւն դարձած է Նոր  
կիրակին նկատել որպէս նահատակներու

Որակիչուման օր: Ս. Էջմիածին Ծրացոյցին համաձայն, այդ օր կը նշուին զոյգ աշխարհամարտերու մեր նահատակները (վերջինները կարմիր Բանակին մէջ զոհուածներն են), իսկ Սաղիմական Օրացոյցը ունի Վերջապահ բերուաւոր նահատակացն մերոց յընթաց և. Համաշխարհային Պատերազմին: Քանի ժը տարիներէ ի վեր սակայն, Նահատակներու օրակիչուման օրը փոխադրուած է իր բուն օրը՝ 24 Ապրիլին, կարենայտու համար Հայրենիքի և սրբապատմանի մեր եղբայրներուն հետ միասնաբար յարգել յիշատակը մեր անմահանոցն նահատակներուն: 1948ի պատերազմէն առաջ, այդ օր Ս. Պատարագը կը մատուցուէր Ս Փրկիչի վանքի եկեղեցիին մէջ, որուն կից է ազգային գերեզմանատունը, ուր կը գտնուի Արարայի Նահատակաց Յուշարձանը, որուն մօտ կը կատարուէր հանգստեան պաշտամունք:

Նոյն օրը, յետ միջօրէի, արածնեալ է Ս. Պատի օրնեկը:

Պատկանակ ութ օրերը անցած ըլլալով, յաջորդ օրուընէ սկսեալ օր Յիւսեաց բացատրութիւնը կը գործածուի Օրացոյցին մէջ: Նոյն օրը կը վերաբացուին Ս. Աթոռոյս վարժարանները:

Երկուսն շրջանին մեր մօտ սովորութիւն է շարունակական հատուածներու ընթերցումը կատարել չորս Աւետարաններէն: Այսպէս, առաւօտեան ժամերգութեան սկիզբը կը կարգանք Յովնանէսէն, աւարտին՝ Ղուկասէն, երեկոյեան ժամերգութեան սկիզբը՝ Մատթէոսէն, իսկ աւարտին, իբրև արձակման Աւետարան, Մարկոսէն: — Նուե, զարնան եզանակին զօգտողիպելուն, ամէն կիրակի, առաւօտե երեկոյ, կը կատարուի «Անդառտան», բացի (պատճառը անհասկնալի) երբորդ, Առաքիւնաբան կիրակիի երեկոյէն:

Երկուս կիրակին կը կոչուի նաև Կանու Վերակի: Ինչպէս բառացաւ, այդ օր կը պատարագենք Ս. Գերեզմանին վրայ, իսկ «Անդառտան»ը կը կատարենք Պատարագի աւարտին: Առաջ վերջ կը գտնենք Պատկանակ շրջանի բոլոր հանդիսութիւնները մեծագոյն այդ սրբավայրէն ներս և մերտնք մինչև աշուն, զրկթէ օր ամիս, հանդիսութիւն չեն ունենար հոն:

Յունաց մօտ այդ օրը կը կոչուի Վերադարձ կանանց կիրակի: Կը պատարագեն Ս. Յարութեան գաւթի Ս. Յակոբ եկեղեցիի բակի ՎՍ. Յովսէփ (Արիմարացի) և Նիկոգեմոս տնունը կրող մատրան մէջ:

Երկուսն կիրակիները գոյներով կոչելու (յաջորդը կարմիր կիրակի անուամբ ծանօթ է: Տեսանք Լատինաց ճեղքակալը. իսկ Հայ-Կաթոլիկներ ունին, Չ. կիրակիին համար «Երեզիլ կիրակի»ն, Ուշագրտե է կարեւոր գոյներէն կապարտի քաղաքայութիւնը) մասին Քրքոսայց Պատարագ Ենթարք Արքեպ. քաղաք բացատրութիւններ ունի իր «Դոնալդեղ կիրակիները և Հոգեգալուստ» գրքին մէջ, ըստ որում, այդ օրերուն ծաղկած բնութեան հետ աւերուածութիւն ժը ունենալէ զատ, կանաչը սկսեալութիւն ժըն է նորածիլ քրիստոնէութեան, իսկ կարմիրը՝ նորահաւատներու թափած սրբան:

Չորրորդը Յունաց մօտ կոչուած է «Անդամուրյոյ» Անդամութիւնը անդամուրյոյն է, որուն բժշկութիւնը կը պատմուի Մարկոսի Բ. գլուխին մէջ: Այդ առաջին անհանգէս կիրակին է, ուր իւրաքանչիւր համայնք իր բաժնին մէջ կը մատուցանէ պարզ Պատարագ (\*):

Լատիններ թէև մասնաւոր անուններ չունին Երկուսն կիրակիներուն համար, բայց Չորրորդը ծանօթ է իրենց մօտ որպէս «Քանաքայութեան Կոչման կիրակի», ուր մասնաւոր աղօթքներ կ'ըլլան որպէսզի Տէրը արժանաւոր ժշակներ հասցընէ իր այգիին: Երբորդ կիրակիին, 7 տարիքը լրացուցած փոքրիկներուն առաջին Հաղորդութիւնը կը շնորհեն, իսկ 2 շարտթներ ետք (ե. կիրակիին) Դրօշմի Նարնուրդը՝ առաւել հանդիսաւորութեամբ:

(\*) Բացի Լատիններէն, որոնք Մեծ Պահոյ կիրակիներուն միայն իրաւունք ունին պատարագելու իրենց բաժնին մէջ — Մագաղանացիի խորան: Յոյներ (բացի այն կիրակիներէն ուր Լատիններ կամ Հայեր հանդիսութիւն ունենան), Ղպտաններ և Ասորիներ ամէն կիրակի ունին այդ իրաւունքը: (Յոյներ և Ղպտաններ կիրակիմուսքի ժամերգութիւնը ևս նաև կը կատարեն), իսկ Հայք՝ երկու շաբաթը հանգստամ մ'վերան տան մէջ: Ասոր փոխարեն, Լատինք ունին ամէն օր (երեկոյեան) իսկ Հայք՝ երեք օր (Ուր., Եր., Կիր.) թափօր գառնալու իրաւունք:

Յիսուսն արժանացի կհասն ինկող Ձորեքշարթին (25րդ օրը) Յուսուսաց ժոռ կը կոչուի կլաւալետնիկոստ (Mesopentecost), որուն նախատանակ ալ կը կատարեն:

Հինգերորդ կիրակին մեր ժոռ տօն է Երեւան Սրբոյ Խաչին: Յուսուսաց ժոռ աճ կը կատարուի Մայիսի 7ին (նոս՝ 20 ին), պատարագելով Գողգոթայի վրոյ, քանի որ 351 ին Կրկնցած լուսաւոր խաչին մէկ թեք կ'երկարէր մինչև Գողգոթա և միւսը Զիթենեաց լեռ: Ապա Ս. Խաչափայտի մասուսըով թափօր կը դառնան Ս. Գերեգմանին շուրջ, որմէ ետք կ'ընթեռնուն այդ հրաշալի դէպքին առիթով Երուսաղէմի կիւրեղ Հայրապետին կոստանդ կայսեր յղած Թուղթին պատճէնը: Մեր ժոռ ու նոյնին Հայերէն թարգմանութիւնը կը կարդացուի առաւօտեան ժամերգութեան պահուն ի Ս. Յակոբ, որուն Աւագ Սեղանի վրայ վառ կտնթեղներով գորգարուն խաչ մը զետեղուած կ'ըլլայ:

Տարօրինակ է որ Հառիններ չունին այս դէպքին յիշատակութիւնը (մինչ Յուսուսաց ժոռ չկայ Գիւտ Խաչի առանձին տօն, անոր յիշատակը գուցորդուած է Վերացման Խաչին): Ասոր փոխարէն, Մայիս 7ը Խաչի խորհուրդին կապելու համար, այդ օր փոխադրած են Գիւտ Խաչի յիշատակը, զոր առնէ մը կը կատարէին Յ Մայիսին:

Կիւրեղ Հայրապետի Թուղթին մէջ Խաչի երևումը պատահած կ'ըսուի այսուրջն Պենտեկոստէին: Բայց Հողգոթալուսաը Մայիս 10էն առաջ չի առնուիր: Տարեգիրը ձ կամ Մձ եղած պարագային (ինչպէս էր անցեալ տարի), մենք ալ 7 Մայիսին (Յուսուսաց հետ) կը տօնենք զայն:

Այդ կիրակին Վատմարտցի կիրակին կը կոչուի Յուսուսաց ժոռ (Յովհ. Գ. գլուխ), նապուս, Յակոբի ջրհորին ժոռ մատուած տներն ուր կը պատարագեն:

Համարձուած կանխող կիրակին ալ իրենց ժոռ կը կոչուի Վիճնէ կոյրի կիրակին: Կ'ակնարկուի Սելովամի մէջ իր բուժումը գտած կոյրին (Յովհ. Թ. գլուխ): Այդ կիրակին անանուն կը մնայ մեր Տօնացոյցին մէջ, թէև տեղ մը հանդիպած ենք Վաղթանաց կիր. քրոջատարութեան, որուն իմաստը սակայն մուծ կը մնայ: (Տար. 6)

**ՆՈՐԱՅՐ ԱՐՔԵՊՍՍՍ ՊՈՂԱՐԵԱՆ**  
(Գնահատական մը)

Գիսեմ որ ուշացած պարտք մըն է զոր պիտի վճարեմ կը վճարեմ երկու պատճառու: Յիսուսն աորինեքու ընթացքին տող մը չկարողացինք իր մասին: Հակառակ որ 9 սառուր հատարներ հրատարակած է ՎՄայր Յուլյակ Զեռագրաց Ս. Յակոբեմուց խորագրով, չաեսանք որն է քանհատական գրութիւն մը:

Երկրորդ՝ իմ ուսուցիչս եղած է. հետեալքար պարտաւոր կը զգամ հրապարակու աշակերտի երախտիքս յայտնել:

Նորայր Սրբազան ծնած է Այնթապ՝ 1904 ին: Զուակն է Տ. Գարեգին Քննյ. Ի և Սանգուխ Պողարեանի:

1922 ին մտած է Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանը, 1925 ին Սարկաւազ ձեռնադրուած ձեռնունն Տ. Նդիշէ Դուրեան Պատրիարքէն: 1928 ին՝ ձեռամբ նոյն Պատրիարքին՝ Արեղայ, իրեն օծակից ունենալով Տիրան Ներսոյեան, որուն հետ միասին 1928-30 ուսանող՝ յԱնգլիա: 1930-35՝ ուսուցիչ յԵրուսաղէմ: 1935-1940՝ Տեսուչ Անթիլիասի Դպրեվանքին, Սահակ Խապայեան և Բարդէն կիւլէտէրեան կաթողիկոսներու օրով: 1940էն մինչև այսօր ուսուցիչ՝ Երուսաղէմի Ժառանգ. Վարժարանի և Ընծայարանի: Մինչև 1968 նակ Սյրբոց Թարգմանչաց Վարժարանի: 1943-1957՝ Վանքի Սլեմտից Տեսուչ, որուն հետ գործակից եղանք, Յակոբեան Եղաղպետին հետ, կիւրեղ Պատրիարքի օրով: 1951 ին կը ձեռնադրուի Եղիսկոպոս, ձեռամբ Երջանկայիշատակ Կէորդ Չ. Ամենայն Հայոց Հայրապետին, օծակից ունենալով Վազգէն Եղս. Պալենան ա այժմու Ամենայն Հայոց Հայրապետը - և Նդիշէ Եղս. Տէրաէրեան - այժմու Երուսաղէմի Պատրիարքը: 1973 ին կը պատուուրուի Արքութեան տիպոցով: 35 տարիներէ ի վեր Տեսուչն է Երուսաղէմի Առաքելական Ս. Աթոռոյ Զեռագրատան:

Ինտ երէկ մեր սիրելի Հայր Նորայրը այսօր արդէն իսկ 80 տարեկան, Հայոց Եկեղեցւոյ արժանաւորագոյն Արքեպիսկոպոսներէն մին:

Գ. ձ.

Գրական իր վաստակը. — Բացի Սիոն ամառգրի մէջ Հրատարակածներէն, ունի վերի ձեռք տակնարկած Յուլիանի 9 հատորներ, Հայ Գրողներ՝ 565 մէջ, փոքրածաւալ շատ արժէքաւոր հատոր էր, Կանոնադրութիւն՝ որ կը մնայ մեքենագրութեամբ 20 տարիէ ի վեր, Տաղապիր Թլկուրացի (Կել) Յովսիանեա և Կորնի վարդապետի Սրկերք: Գործածած է ՎՄՍՎական ծածկանուէր:

Չկայ գործ մը որ իր գրչէն ելած ըլլայ ու լինի անարժէք: Գրական իր վաստակը մեծ նպաստ մըն է Հայ Բանասիրութեան: Ունի այնպիսի նաբ գիւտեր, բանասիրական աշխարհէն, որոնք վերջած են Յոյնիակ Մաղաքիա Օրմանեանի և Սիլիէ Դուրեանի նկատողութիւնն: Անտեղեակ կը մնանք և չենք գիտեր թէ հայրենի հմուտ բանասէրները ի՞նչ մտեցում ու գնահատանք ունեցան յառկապէս Հայ Գրողներ հատորին տարնչութեամբ:

Առաջին անգամն է որ Նորայր Աբգեղոս Պաղարեանի գրչէն լոյս կ'ընծայուի մեր մասենագիրներու կեանքն ու գրական վաստակը. Ս. դարէն մինչև ժէ. դար, հարազատօրէն, առանց մեկնարանութիւններու: Այնպէս ինչպէս որ են, և ոչ թէ ինչպէս որ մենք պիտի ուզէինք որ Վլայիք: Ես ու արժէքաւոր աշխատութիւն մը, զոր կը խորհիմ թէ պարտին կորդալ յառկապէս մեր բանասէրները և ընդհանրապէս մեր մասնարկաններն ու բարձրագոյն վարժարաններու սեանդութիւնը, Նորայր Աբգեղոս անոնցմէ՝ որոնք Յորեկաններ ստեղծ: իր միակ ու մնայուն Յորեկանը իր գրական վաստակը եղաւ:

Յաւիտենական համեստ ու չէզոք մարդը մնայ, յիսուն տարի, վանքի իր միակնայն խուցին մէջ, Մ.ու. և բաժին չունեցաւ որեւէ տալանապի:

Ոչ աք մաքէն իսկ անցուց այս պատուական եկեղեցականին Յորեկանը ստեղծելուք ալ այդ մարդը չէ՝ որ Յորեկանի մասին մասձէ, 56 տարի եղաւ որ սննեակէն՝ Ս. Յակոբ, սեղանատուն և ետ իր խուցը կ'երթնեկէ: Լաւ հագ տարաւ իր առողջութեանը Միսիկեաց և ըմպիկեաց (պիտի ըսէր Օրմանեան Աբգեղոս) արտափակներէն մնաց հեռու:

Կը ցաւինք որ Ձեռագրաց Ժ. Հատորը տակուին լոյս չէ տեսած: Ժ. Հատորն ալ պատրաստութեան մէջ է: Աբգեղոսը ոչ միայն շատ բան գիտէ, և գիտէ հանգամանօրէն, այլ նաև ունի կեանքի իր յուշերը, որոնք մեծ արժէք պիտի ներկայացնէին ապագայ պատմութեան, եթէ գրի առնուէին: Դժբախտաբար հետեւեցաւ այն քաղաքականութեան, որով կարգ մը խորհողներ իրենց մասձումները կը խտացնեն մէկ բառի մէջ. «օգուան ի՞նչ»: Չուստաց ո՛չ թուղթին, ոչ ալ անոր վրան արձանագրութեամբ վերլուծումներուն, մեր ազգային, եկեղեցական ու մշակութային կեանքի հարցերուն վերաբերեալ: Ու միշտ կ'ըսէր. «օգուան ի՞նչ»: ՎՄՍՎ քանակէն շիտակ գիծ կը քաշուի՞ ըսաւ, ու իր դասականութիւն վրան մնաց ամուր ու անշարժելի:

Մասամբ երանի իր հոգիին, որ ճշգրտագրացի մը կեանքը ապրեցաւ:

Էջմիածին գնաց միայն մէկ անգամ, այդ ալ եպիսկոպոս ձեռնադրուելու:

Ոչ մէկ ժողովի կրքերէ իր մասնակցութիւնը: Տեսեր եմ իր արցունքը՝ թափուած Ս. Յակոբեանց դարաւոր Հաստատութեան վիճակին ի տես, մասնաւորաբար, և եկեղեցիին՝ ընդհանրապէս:

Չուզեց սիրուիլ մարդերէն, այլ միայն Աստուծոյ՝ որուն համար իր ամբողջ կեանքը զոհեց:

Եթէ այսօր Երուսաղէմի Մայրավանքէն ներս կայ բարձրաստիճան եկեղեցական մը, որ վկայարին հմայքն ու պատկուականքը սրբացաւ պահել, հետեւելով Դուրեանի նման մեծարժէք եկեղեցականին հետքերուն, այդ ալ Նորայր Աբգեղոսն է:

Իմ հոգեւոր մեծ եղբայրս ու միաբանակից մասնարկանը՝ Նորայր Աբգեղոս, հազար արտօս որ իրեն հետ գերեզման պիտի տանի շա՛տ ու շա՛տ բան . . . :

Հայ բանասիրութիւնը երախտապարտ է իրեն, գրական իր յոյժ արժէքաւոր վաստակին համար:

Աստուած ու Գլխադիրը միայն գիտան, թէ ի՞նչ է որ մասնակց, ազգային իր արտի խորհրդէն՝ ազգին, եկեղեցիին ու այդ՝ նմանը չունեցող վանքին համար . . . :

# ԳՐԱԿՐԱԿԱՆ

## ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ ԿԱՅՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

Անուշաւան Վրդ. Դանիէլեանի կողմէն ներկայ Յուցակը գնահատելի յաւելում մըն է հայերէն ձեռագիրներու շարքին վրայ: Տպուած է 1984 ին, Մեծի Տանն կիլիկիոյ կաթողիկոսութեան Տպարանը, Անթիլիաս: Կը բաղկանայ ժն + 650 երկսիւն էջերէ: Կը պատկանի Դաւուստ կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Մտտեանաշարին:

Մեծի Տանն կիլիկիոյ Գարեգին Բ. Վէ՛. Կաթողիկոսի Յառաջաբանին կը յաջորդեն կաղմոզին ներածականը և Շնորհակալիթքը Յուցակի մէջ նկարագրուած են 223 ձեռագիրներ (էջ 1-546): Մնացեալ էջերը կը պարունակեն Ցանկեր և Տախտակներ:

Իւրաքանչիւր ձեռագրէ նկար մը գրուած է (2-7 տող), որով ընթերցողը գաղափար մը կ'ունենայ գրատեսակներու մասին: Նոյնը կիրարկուած է պատասիկագահականներու պարագային: Կան նաև

Թաւ՛, գնաց կեանքը. ու նղաւ քաղցր ու դա՛ն յիշատակ:

Վանքի ու Երուսաղէմի քաղցրագոյն օրերու յիշատակին մէջէն, սարիս խորհրէն կը մտղթեմ օրիկի ու Գերբաշնորհ Սրբազանին քաջատուղլ և արևշատ կեանք:

1980 ին տեսայ զինք իր միեւնոյն խուցէն ներս — գրողարան, մահճակալ, գրատեղան և ուրիշ ոչինչ — ու սիրտս դողաց հին օրերու յիշատակով, 23 տարի չէի տեսած Վանքը: Աստուած միայն գիտէ թէ անգամ մըն ալ կ'ըր պիտի տեսնեմ Վանքն ու հին օրերու մտադրագոյնը...:

«Տէ՛ր, Դո՛ւ ստեղծեր, մի՛ կարուստաներ, զգործս ձեռաց քոց մի՛ անտեսուեսք»:

ԻՍԱՀԱԿ Ծ. ՎՐԴ. ՂԱԶԱՐԵԱՆ

Քաղկա Փարք, Մ. Ն.

Փոյլաւն սպիտակ թուղթով հինգ թերթեր յատկացուած գունաւոր նկարներու:

Կ'արժէ ծառանձին ուշադրութեան առնել պատրաստուած ցանկերը, թիւով 15, որոնք մեծ գիւրութիւն կ'ընծայեն բանասէրներուն, նախ գրուած ին Անձնուան ներքա, Տեղանուններու և Նիւթերու Ցանկերը, ապա Գրչութեան Ժամանակագրական Ցանկը, Նախագաղափար և Հետագոյ Յիշատակարաններու Ցանկը և Պատասիկ-Պատասիկներու Ցանկը: Ասոնց կը յաջորդեն Տեղանուններու Ցանկէն առանձնացուած Գրչութեան Վայրերու Ցանկը, և Անձնանուններու Ցանկէն առանձնացուած Գրիչներու, Մտկոզներու, Կաղմոզներու, Թուղթ կոկոզներու, Ստացոզներու, և Կնքատէրերու Ցանկերը: Վերջին տեղը կը բռնեն Կնիքներու Ժամանակագրական Ցանկը և Մանրանկարչութեանց Ցանկը:

Համեմատական Տախտակները կը գրուեն հասարիք 636-639 էջերը: Ապա կու գայ Հնգշունուր Տախտակը Մեծի Տանն կիլիկիոյ կաթողիկոսութեան Ձեռագիրներուն, էջ 640-646: Յաջորդ էջին վրայ կը տեսնուի կաղմոզին գրաբար Յիշատակարանը:

Վերի տողերը պարզօրէն ցոյց կու տան թէ կաղմոզը ջանք չէ խնայած իր ձեռնարկած գործը լաւագոյնս ի զլուծ հանելու համար:

Թերեւս անօգուտ շնամարուի հետեւել նկատողութիւնը թիւ 10 ձեռագրի գրութեան ժամանակին վերաբերմամբ: Այդ ձեռագրին զրիչը, Տիրատուր արեղայ Ղրիմեցի, իր նկարը Մկրտչի հետ, Երուսաղէմ կը գտնուէր 1424-1433 թուականներուն, և կը զբողջ գրչութեանմամբ: Ըստ այսմ ժի՛ Դարի տեղ տակի ճիշդ պիտի ըլլայ նշանակել ժն. Դար:

Դաւուստ կիւլպէնկեան նոյակապ Հիմնարկութեան մեկենասութեան և Մ. Տ. Կիլիկիոյ կաթողիկոսութեան ժրջան մէկ անդամին, Հոգչ. Անուշաւան Վրդ. Դանիէլեանի աշխատասիրութեան շնորհիւ Հայ մշակութի գոնձարանին մէջ կ'ուշիւնայ արժէքաւոր կոթող մը ևս, ի պարծանս զոյգ Հաստատութեանց և յօգուտ Հայ բանասիրութեան:

Ն. ԱՐԳ. ԾՈՎԱԿԱՆ

### “ԼԵՌՆԵՐ ՎԻՇԷՐՈՒ ՄԷՋ”

Հեղինակ՝ ԶԱՐԾԱ ՄՍԼՔՈՆՆԱՆ

Լոս Աճեկը, 1978, էջ 355

Նախ քան խնդրոյ առարկայ հատորը գրախօսելու անցնիլս, պիտի ուզէի լայն փակագիծ մը բանալ, անկէ ներս առնելու համար գաղթանայ քերթողութեան այժմու անփառօճակ կացութիւնը: Ասկէ առաջ, ՎՍԻՆՆԻ րոյ էջերէն. ըրած էի ընդհանուր ու հպանցիկ նկատողութիւններ Սփիւռքահայ Գրականութեան մասին: Այս անգամ կը ստանձնուորեմ իմ սկիւնարկը չափածոյ խօսքի ծիրէն ներս, անշուշտ խորանալու, սարածուելու հասկընալի առաջադրութեամբ:

Աւելի րան երկու տասնամեակներէ ի վեր. գաղթախորհի բարձր ծագերէն հայ քերթողութեան սպասը ընկու յաւակնութեամբ հրապարակ իլած հատորները — գէթ մեծագոյն մասով — աչքէ անցընելու տրտում ու ապերախ գերը ստանձնած եմ յօժարակամ: Ընի տրտում, որովհետեւ մեզի հրամցուածները մեր իմացական քաղցը յագեցնելու փոխարէն, անլի ապուրթի պէս, պոգալի տրամադրութիւն մը ստեղծած են ինձմէ ներս:

Բացառութիւններու մասին չէ իմ խօսքը: Հին սերունդէն յամեցողներ, աւելի ճիշդ՝ պատենչի վրայ մնացողներ կամ դիմացողներ — եղիլարդ, վանչ — վանհան, Ժագ Յակոբեան —, նոր կամ կեանքի իրենց առոյգ տարիներու բերքերէն հաւաքածոներով, յոյսի շողով մը մեղմել փորձած են մաայլը մեր գրական հորիզոնին: Բայց հին սերունդը անցնելու վրայ է, և միջին ու նոր սերունդներուն մէջ խոստանալից ուժերու, նորածիլ տաղանդներու երաշտ՝ է որ տուն կու տայ մեր տրամաբխան:

Պէտք է բուել սակայն թէ չեն պակսիր մեր մէջ լեցան կեանքի մը տեղողութեամբ գրիչ շարժողներ, որոնք տեւարար խակ մնացող ու խակութենէ փառութեան անցնող պանանայի տեսակի մը նման, իրենք գիրենք կը կրկնեն, ոչ մէկ յառաջ գիտութեան նշան ցոյց տալով, պարզապէս որովհետեւ ըսելիք չունին, որովհետեւ բանաստեղծ չեն ծնած:

Այդանճից տակուին օտար արհրու վրայ հասակ առած մատողչ հայ սերունդը, հայերէն բանաստեղծութիւն չկարուալուն համար: Օ՛, կարդացուելու տրտանի (արեւտո)հայերէն գրքին սակաւութիւնը մեր օրերուն:

Այդպէս չէ՛ր ճակատագիրը մեր բանաստեղծութեան: Եղեանէն առաջ՝ մութ ոճի ասպեաները շատ քիչ էին մեր մէջ: Ինտարն մեծագոյնն էր այդ հանգանակին սպասարկուներէն, բայց իր գործը բարեխառնուած էր գալով իր տաղանդին: Բ. Ալխարհամարտէն ետք, չեմ գիտեր ինչպէս յաջող (պատեով անանցուած բուտերը չեմ սիրած): Մեր լեզուին յատուկ գարտաղութիւններէն է ան: Պաշտելը, կրտական իր երանգով, Ատուածոյ յատուկ է միայն: Երանի պարզ սերը կարենայինք ըմբռնել իր համապարփակ իմաստով և հանդուրժելի ըլլային իրտեք, զեղասեք և նման բաւերը) — խորհրդապաշտ, գերիրապաշտ, ապաւարապաշտ — տարագով քերթողութիւն մը ծաւալեցաւ: Հեղգեւտ հրապարակ իլան մութ ոճի ասպեաները — Գ. Չէքիճեան, Արսէն Երկաթ (որուն անունը կէս դար չըլան ըրու սփիւռքի մեր թերթերուն մէջ), Լուկի ու Վանչ Օշական, Բ. Պէրպէրեան, կարօ Արմէնեան, Կ. Պատմանեան, Մ. Հաճեան և ագէթ իր ստուար մասով — Զարեն Մելքոնեան — տիրեցին հրապարակին, փոխելով հասարակութեան մէջ արժատ նետած գաւազան ըմբռնուած բանաստեղծութեան մասին և խաթարելով ճաշակները:

Բանաստեղծութիւնը բանագոյնանք չէ, ոչ ալ մարդտէրեկան յայնաստեղծութիւն, ըսած եմ ուրիշ առիթով: Ճշմարտազանցութիւններ՝ մարդկային տրամախոնութեան ներհակ, անոր ստանձններէն դուրս ինկող, իրաւունք չունին խճողուելու և աղճատելու դոյն: Ինքնատիպը արտառօցին, զարտուղիին հետ չփոթուելու չէ կրքեր: Արուեստը սրտին ու զգայարաններուն պէտք է խօսի ուղեղին հետ ու անկէ առաջ: Ու սրտէն բխած տաք ու անկողջ գրացուի է (թերեղաչցած՝ մտածումի բովէն անցնելով) միայն կրնայ հալի մեր սրտերուն: Բանաստեղծը անպայման գիւտ մը ընկու չէ

կոչուած: Բաւ է որ հզօր ու հարազատ  
 ապրումով մը թրթռան լարերը իր հոգիին  
 ու իր բանականութեան մազէն անցընե-  
 լով՝ յանձնէ դանձնք թուղթի ճերմակին: Տաք  
 ու անկեղծ՝ այլև արտօրուխ խօսքը, երբ  
 նպատակաւորուած ըլլայ նշոյլովը տա-  
 զանդին, ունի արդէն իր մէջ նախատա-  
 րերքը՝ եթէ ոչ մոգութիւնը արուեստին:

Ու դնենք հարցումք. — Ի՞նչ ժառան-  
 քած է սփիւռքահայ քերթողութիւնը Հա-  
 փածոյ խօսքի մեր վարպետներէն իբրև  
 անվիճելի արժէք՝ 1970էն առիկն: Եղի-  
 վարդէն՝ հայրենասիրութեամբ թաթառն  
 մէկ երկու հատորներ, Մ. Մանուկեանէն՝  
 կենսագրի փորձառութեամբ թրծուած 101  
 քառուկներ, Մտաի Աթմաճեանէն՝ գէշ  
 աղէկ հատոր մը (լուսւ է անկէ առիկն), Նոր  
 Աշխարհէն՝ Շէն-Մահի հատորիկը, մեծ  
 մասամբ վաղուց գրի ինկած: Երբեմն  
 ալ հեռաւոր Աւստրալիայէն կը հասնի  
 բեկեղէկ ձայնը ժող. Յակոբեանի: Մնաց-  
 եայն՝ Պատասխանը արտաւթիւն կը  
 բուրէ: «Եղիվորուաքա՛ղ», պիտի ըսէր  
 Յ. Օշական:

Ոչ սակաւ են նաև քերթողներ, որ-  
 ըրոնք այս շրջանին դարբնացան դարպա-  
 սելէ մուսանբրուսն ու իրենց գրիչը գար-  
 ձուցին արձակին (Մալեան և Պէյրութի  
 շնորհալի եռեակը — Մառուկեան, Վահէ-  
 վանեան, Մ. Իշխան), կարծէք բանաս-  
 անդծութեան հպումը աւելի հզօր ըլլար  
 երիտասարդի խանգոս սրտին, իսկ ար-  
 ձակինը՝ չափահասի խոհուն մտքին:

Զարմանալին ու նաև ընդդիմացիչը  
 այն է որ գրական այսպիսի ցափառուք-  
 ներ կը հովանաւորուին ու կը մեկննա-  
 ուին Ալեքս Մանուկեան Մշակութային  
 Հիմնադրամի և նման Հրատարակչական-  
 ներու կողմէ, որոնք Հայ Մշակոյթի  
 սպասը ընելու ազնիւ առաջադրութիւնը  
 միայն պարտ էին ունենալ իբրև նախա-  
 պայման իրենց օժանդակութեան:

Երկար այս նախաբանէն ետք, անց-  
 նելով մեր բուն նիւթին, ըսենք թէ Զա-  
 րեհ Մելքոնեան վաստակաւոր ուսուցիչ  
 է, հեղինակ՝ դասագրքերու, վեց բանաս-  
 անդծական երկերու և զայդ մը թատերա-  
 կան գործերու: Այսուհանդերձ, վերջին  
 իր հատորին մէջէն (գրուած 1968-1977ի

միջև) ընթերցողը հազիւ կ'ողջունէ սկզբ-  
 նակ գրող մը, որ իր քայլերը գրական  
 անդամատանին մէջ ամրացնելու ճիշդ կ'ընէ  
 տակաւին: Զափի գրեթէ բացարձակ բա-  
 ցակալութիւն, մէկ՝ նոյնիսկ միալանի  
 բառով մը սոոյ շինելու արտառոցութիւն,  
 էջի մը վրայ իր հաստատածը յաջորդին  
 վրայ ժխտելու անպարարութիւն, գունա-  
 թափ մտածումներ, մաշած, բլիճէ դարձած  
 պատկերներ՝ խոցելի կէտերն են իր քեր-  
 թողութեան: Այլ հարց թէ այս բուրբէն  
 ետք տեղ կը մնայ՝ բանաստեղծութեան  
 կամ քերթողական արուեստին:

Հարցը առատ արտագրելուն մէջ չի  
 կայանար երբեք: Գործիկն Պէշկէթիւր-  
 եան անմահացած է միակ քերթուածով մը:  
 Վտիտ տետրակ մըն է մեր ժառանգածը  
 Պ. Դուրեանէն ու ճիղճ է Մ. Մեծարեանի  
 վաստակը իբր քանակ:

Կ'ընեմ մէջբերումներ հատորէն, ըս-  
 ւածները փաստացի առեւտրելերով հաս-  
 տատելու նամար: Բանանք, պատահար,  
 86րդ էջը ու կարգանք.

Ո՛չ չեմ կրնար, չեմ կրնար հաւատալ  
 Քե ինձի պէս՝ նուե դուն՝

Ակամես հո ծերակալ՝  
 Պատմութիւն . . . :

Ծերանալ սկսողին պատանութիւն կը  
 մնայ: Բանաստեղծը ներշնչման պահուն  
 մտքով օգին մէջ սաւառնած ատեն պէտք  
 չէ որ սփռերը, գէթ սաքը, կտրէ հողի  
 ամբուսեանէն:

էջ 109՝  
 Եւ այժմ այնպէս կը բուլի ինձի՝  
 Որ եքե շարունակուի այսպէս՝

Ա՛լ պիտի չարուցակուի . . . :

Ասոր կ'ըսեն հերքումին հերքումը,  
 այսինքն անգոյութիւն կամ ոչնչութիւն:  
 էջ 118՝

Թեև. ակումբերս օակալիս արուեստ-  
 կան չեմ

Ո՛վ մարդ, մեզ ի՞նչ կը հետաքրքրէ  
 զուտ անձնական հարց մը — ակուններուդ  
 կեղծ կամ բնական ըլլալը:

էջ 128՝  
 Պարեգիս մեզ կաղամբ ու լոլիկ կը  
 բուսցնեմ

Ինչ ուզես՝ բուսցուր, ազատ ես, պա-  
 րոն բանաստեղծ. ազատ ես նաև դանտնք

կուշտ ու կուռ ճաշակելու, լորձնաշուրթն  
ըմբողջնեզոս: Մեզի քննչ:

էջ 180՝

Նորեն ո՛չ ո՛ր դուռն զարկաւ այսօր... ,  
Ու երբ ճաշի մասայ առանձին՝  
Ծ՛մկ էին ո՛չ միայն օտրեփնեք իժ՝  
Այլև կարասներք թուր... :

Խոսերու լսութիւնն մը և ուրիշ  
աչինչ: Երազամտի գոռանցանք:

էջ 307՝

Գլխահամ կամայ մը ուսույ՛ի՝  
Ղ՛ւնի մը մեզ կը նշուի՛

Երկու ճամբարազանցութիւն: Անշուշ  
իրերը շնչաւորներու տեղ գնել, զանոնք  
խօսեցնել արտօնուած ենք երբեմն գրա-  
կանութեան մէջ: Բայց ամականներ ու  
մակբայներ անեղիտէն փակցնել մտա-  
ծումի, գաղտարի, զգացումի, և նման  
անխիթ իսկութիւններու ալ զոյն ու  
տարազ հագցնել՝ այլանդակութիւն է  
պարզապէս և ուրիշ ոչինչ:

էջ 323՝

Մեղու մը զինով՝ հեծած  
Շօուկի մը վրայ օդապար  
Օդային խօսք:

Նայն էջ՝

Ու կոյնիսկ սիրեա  
Մարտիկներ դուրս կը ցասեն

Մարտիկներ մեզքերն են արգեօք:  
Հայ քերթողութեան հանգչպ ունեցած  
մեղանշուսնեքը:

Ու կտրելի է զեւ շարքը անհունօրէն  
երկարել:

Մեղքանանի քերթուածներէն ոժանք  
արտաքուստ պնդուած են բանաստեղծա-  
կան սակեւուր պատմուածանով: Բայց կ'ըր  
է որ շարքը կրցած է տեսարար պարտկել  
միջնակին անանկութիւնն ու փառութիւնը:

Դժբախտաբար զրկուած ենք իրեն  
թաղողութիւն մաղթելու ալ մխիթարան-  
քէն: Վասնզի Միջբունեան հասած է տա-  
րբերի մը, ուրկէ դժուար է ակնկալել  
փնչպէս նկարագրի՝ օյնպէս ու իմացա-  
կան յիշաշրջում կամ բարեփոխութիւն:

« Բ Ո Յ Ե Ր »

Տպ: Պէյրութ, 1973, էջ 180

« Հ Ո Ղ Է Ն Ե Ր Կ Ի Ն Ք »

Տպ: Լոս-Անճելիս, 1977, էջ 127

Հնդկական՝ ՄԵՐՏԻՉ ԼԱՃՍԱՆ

Նախորդին մեզքերը կրկնող և ա-  
ւելիով և (բայց հակառակ տարբ. մրցա-  
նակի ալ երթանայած) այս զոյգ հատոր-  
ներով թեթեւ անեղիտք լլլլուր զբողիւ  
Սակայն Մկրտիչ Հոսեան արտօնուածակներէ  
ի վեր հրապարակը տղկող անձն մըն է:  
Մուշուրած Մեքսիկայի խարթ, ուր շօշա-  
փելի և կազմակերպեալ հարկական զաղութ  
մը իսկ չուծի զոյսեթիւն, գրայիթ Միտցեղ  
Պահանջներու և Բարեկարծակունէ հովա-  
նաւորուած չըջանակներու մէջ ծանօթ է  
վաղուց իրրև դրող ու մանուանք բա-  
նասեղծ: Չենք գրածը եթէ ի՞րն է Մ.  
Հոսեան անունով 1948ին Պոլիս բոյս տե-  
ած «Կնաստեցը» թնասերական պորթը:

Երկուսը երկու երկերուն մէջ, Հոսե-  
ան չսփածոյ խօսքին տեղ տեղ խառնած  
է Խրձակը, որ սակայն սրեւէ կապ ջուշի  
Քորթակի բանաստեղծութիւնն անունով ծա-  
նօթ գրական սրձեղք սեւուն չեա:

Պիտի չխօսինք իր գրելուներն մա-  
սին: Իր գործին մէջ արուեստի չգոյու-  
թիւնը փաստելու համար աւելի քան բա-  
ւարար են գրքերէն կատարուած նմա-  
կալ մէջբերումները:

Առանք ասային գրքէն էջ 30՝  
Իմաստընեկն  
զհատընեկն  
ևս պատերազմեկն առաջ  
մարդիկ սերը սեղծած էին:

Սեղծել բայց սէրին խորթ, անյա-  
բիր, բունի հագցուած շապիկի կը նմանի:  
Իսկ էջ 37ի Վաստակ Անուաներուն  
խորագիրը կրող շնաշխարհի կտորն ալ  
ըմբողջնեցէք ստանց մեկնարանութեան,  
ու եթէ քայ էք՝ ձեր ծիծաղը զօպեցէք:  
Ի՛ծաղ մը սակայն՝ որուն խորքը ցաւ  
կայ ու ցատու՛մ, ի տես հայ բանաստեղ-  
ծութեան հանդէպ գործուած այս սրբա-  
պծութեան, անոր մակարդակի այս ցաւ  
ծութեան, անոր սօսան սպրանքի ձերած-  
ուելուն:

ԱԼԻՍ Գոհաբ Գառնուկ Գալլուկ  
 Յառմիկ Կաբառ Զուարթ Նուարդ  
 Կարապ ուլիկ Ենիկ փսիկ  
 Իսկ յաջորդ էջին՝ «Գոռնուար բառեր»  
 Լեռ ամպ արիւն ձիւն ձայն կարապ  
 կաման

ջուր ցայգ ծառ անիւ արեւ սերեւ  
 զմեռիս բուրակ մութ ծով փուտ  
 Իրարու հետ ոչ մէկ կապ սւնեցող  
 բառեր — «ժողովուրդի գոյական իսկ չէ —  
 ա՛ն է քով քովի շարէ է . . . կ'ըլլայ  
 քերթուած, Ի՛նչ գիւրիւն է, ահասա՛ք»

Արտագրուած կառոններուն մէջ նկա-  
 տեցիք անշուշտ կէտադրութեան նշաննե-  
 րու բացարձակ բացակայութիւնը:

էջ 26ի Վատուան հապա — նկատել  
 երկու տերու գրացնութիւնը —, գլուխ—  
 գործոց խեղկատակութիւն.

- Սառու մարմին
- Սառու բովանգ
- Սառու դիւրանգ
- Սառու ալօլ
- Սառու հաւիտ արփիւն ու կնդրուկ
- կը բաւականանք երկրորդ հասո-
- բէն արտագրելով մաս մը էջ 98ի «Արե-
- ւին» խորագրուած քերթուածէն.
- Կասկածելի է արեւը
- որ ապահովաբար
- մեզ քաջցնելու համար չէ գրուած հող
- Ի՞նչ ծրագրած է արդեօք
- Ի՞նչ կը խորհի մեր մասին . . .
- Հարցուցի եւ կուրցուց զիս
- Գոնէ աղուոր չըլլար . . .

Անճահ ու անկապ խօսքեր, ոչ աւելի  
 է ոչ պակաս:

Հաճեան բառաստեղծութիւնը կ'երևի  
 թէ կը չիօթէ բանաստեղծութեան հետ —  
 ա՛յնքան մտա են անոնք իրարու՝ հնչու-  
 մով: Եղած — չեղածը տառ մըն է, Ահաւա-  
 սիկ փունջ մը իր պէտքուն բառացանկէն.  
 յղովնալոյժ, քառմարփի, գոռոզաբար, զեր-  
 մաւարտուռ, հրաբխահուր, փայլաբարալիտ,  
 ժանտարիչ, ալլաբեւեռ, ստապառ էայլն:

Հաճեան ալ տարիաւոր է: Ուրեմն,  
 լաւ պիտի ըլլար այս գրութիւնն ալ փա-  
 կել նոյն խօսքերով՝ որով փակեցինք մեր  
 նախորդ գրութիւնը:

Գ. ՃԱՐՏԱՐ

## ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿ ԾՆԵԳԵԱՆ ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ

Անցեալ տարի, երբ մեծավաստակ  
 գրողէս — քննադատ Յ. Օշականի ծննդեան  
 դարադարձի տոբթով Վերինքի բացառիկ  
 թիւ մը հրատարակեցինք, «Համապատ-  
 կերճի կսթողական գործէն շնորհեցինք  
 Դ Վարուժանի յատկացուած բաժինէն  
 գլուխ մը, առանց անդրադառնալու թէ  
 հասած էինք սեմին 1984ի, որ իր կար-  
 գին ծննդեան դարադարձն էր մեծանուն  
 բանաստեղծին: Ապա թէ ոչ, Ի՛նչ աւելի  
 յարմար՝ քան տրուածը, նշելու համար  
 ոչ նուազ կարևոր ա՛յս դարադարձը է ու  
 Ուտարի, թող ներուի մեզի յետագայ տկար  
 տողերով բերել մեր համեստ բաժինը,  
 վեր ա՛նելու համար անձն ու գործը քա-  
 նաստեղծի մը՝ որ, հակառակ իրեն շնորհ-  
 ուած տարիներու քակաւութեան, եղաւ  
 փառքերէն մէկը մեր քերթողութեան:

Երբ կը խօսինք բարձրատանգ բայց  
 վաղամեռիկ մեր գրողներու (ու նաև այլ  
 արուեստներու սպասարկողներու) մասին,  
 անկարելի է որ չայցուինք ցաւառիթ  
 մտածումէ մը. — Որքանո՞վ աւելի ճոխ  
 պիտի ըլլար մեր գրականութիւնը, եթէ  
 թուրքն ու թաքախար, կարծես իրար հետ  
 դաշնակցած, չհնձիին կարևոր թիւ մը  
 մեր գրողներէն: Սիւմանթօ, Ռ. Սեւակ,  
 Վարուժան՝ առաջիններէն, Գ. Գուրեան,  
 Մեծարեց, Տէրեան՝ վերջիններէն, Ի՛նչ  
 փառքերու պիտի տանէին չափածոյ խօսքի  
 մեր արուեստը:

Միւս կողմէ, համաշխարհային գրա-  
 կանութեան և երաժշտութեան պատմու-  
 թեան մէջ ալ պակաս չեն գէժքեր՝ որոնք  
 քառասունէն՝ վար մտնը դիմաւորած ըլ-  
 լալնուն հակառակ՝ մարդկութեան կտա-  
 կած են արուեստի հոյակապ գործեր:  
 Քից, Շէլի, Ալպէր Սամէն, Շուպէրթ,  
 Մօցարթ, Շօփեն գերազանց նմոյշներ են  
 այս գեղարվեստի: Բայց անոնք զուտակ-  
 ներն են մեծ ու դարերով ազատ ապրած  
 ժողովուրդներու:

Վարուժանի քերթողութիւնը, մանա-  
 ւանդ «Յեղիւն Սիրտը» և «Հեթանոս Եր-  
 գեր»ը, գերազանցօրէն յղուած ու ազնւո-

ւական — ներուժի թող հոս քիչ մը ան-  
տեղի այս բառը — իր սեռով ու գունապեղ  
պատկերներու առատութեամբ, հաւասար  
ողջ չունենցաւ մեր քնարերգութեան մէջ,  
ի բոց առեալ թէքէնանը: Արիւնտ ապագայի  
մը երկարաձուլած քանի մը տարիներու  
միջոցին, մեր դարաւոր պատմութեան  
փառքերը վերափոխ կեանքին կոչելու ու  
հայ նորահաս սերունդը անոնցմով զին-  
ուած լուսաւոր (ինչպէս կ'ըսեալայսէր)  
ապագայի մը լարելու վսեմ առաջադրան-  
քին սպասարկու, վարուժան իր քնարին  
վրայ երգեց հայրենիքն ու հայ ցեղը,  
վսեմ ու անգերագոյնցելի արուեստով:

Եւ քէ մեզ այս առիթով հաստատել  
թէ սփիւռքի մօր նորահաս սերունդը —  
իրենց մայրենի լեզուին տիրապետածները  
անշուշտ անոնցմէ — կ'լսնուած ամբողջ-  
ովին առօրեայ մտնողութիւններով և  
կամ հմտութիւն տակը տեղական, օտար  
մշակոյթներու, անտեղեկ կը մնայ մեր  
ցեղային արժէքներուն մէջ իր ուրոյն  
տեղը գրաւած քերթողական արուեստին,  
մասնաւորաբար Արուեստադէմ Սերունդի  
դէմքերուն, որոնք Եւրոպական մշակոյ-  
թին լաւապէս հաղորդ՝ չափածոյ խօսքին  
արուեստը հասցուցին շքեղ բարձունքնե-  
րու: Նոյն յանկերգը, պիտի ըսեն շատեր,  
այս էջերէն: Կրնանք հոսանքն ի վեր  
թիւովարել:

Որքանով սակայն մեր մշակոյթի  
մեծ երախտաւորները պիտի բարոյալը-  
ուէին, եթէ հրաշիւք իմն գիտնային թէ  
իրենց շիջումէն ոչ շատ յետոյ, ժամա-  
նակը դեռ դար չկապած, նոր սերունդը  
կունակ պիտի դարձնէր անոնց գործին,  
ակամայօքէն ստիպուած ըլլալով, իրր թէ,  
կպատակիլ կեանքի հրամայական պահանջ-

ներուն: Բայց գիտենք թէ կամքն է կա-  
րեորը: Երբ կամքը կայ, ժամանակը կը  
ճարուի զգեանին տակէն, ինչպէս կ'ը-  
սեն, իսկ երբ չկայ՝ դիւրաւ կը ճարուին  
պատրուակները:

Ժամանակակից սերունդը, տարբեր  
ժողովուրդներու ժօռ: Բայց օտարներ —  
հայրենիքի մը հովանին վայելողները —  
չունին կարիքը, մեղի չափ ու նման, ի-  
րենց անցնալն ու արժէքները օգնութեան  
կանչելու, դիմանալու համար դարերու  
մաշումին:

Վարուժանի գործը կենսախայտ է և  
բարսխուն, որովհետեւ իր ներշնչումը  
առած է ուղղակի հայու սրտին արդար  
ու առողջ զարկէն. անոր պատկերները  
յստակ են ու թովիչ, որովհետեւ վերցուած  
են հայու հարապատ կեանքէն, ուր վառ  
մնաց միշտ ջանք յոյսին:

Բագնիքի մէջ — ամենէն թովիչ շքե-  
ղունը մեր բնաշխարհին — Չպուքքեար-  
եան ընտանիքի համեստ երգիքին տակ  
իր աչքերը բացած, Եւրոպայի մէջ հա-  
մալտարանական կրթութիւն առած ու Յ  
տարեկանին ամենէն անգութ միջոցներով  
այս աշխարհէն հեռացուած հայ քերթու-  
ղութեան այս մեծ քնարակիրին ծննդեան  
դարադարձը, դժբախտաբար, համապա-  
տասխան շուքով ու պատշաճ հանդիսաւոր-  
ութեամբ չնշուեցաւ մեր շտա մը գա-  
ղութներուն մէջ: Կը կասկածիք թէ ար-  
գիւնքը կասկածելի կուսակցական կամ  
քաղաքական գէպքի մը դարադարձը պիտի  
գիմաւորուէր նոյն գաղջութեամբ: Չմոռ-  
նանք սակայն թէ մենք մեր մշակութա-  
յին զանձներուն շնորհիւ է որ կրնանք  
ճակատաբաց կենալ սագքերու մեծ պատկե-  
րասրահին մէջ:

Գ.







● Բշ. 5 Նոյմ. — Ս. Յովսէփի Ասուսածափորն: Ըստ սովորութեան, Ս. Գատարագ մատուցուեցաւ ի Ս. Ասուսածափին, Հայր Յովսէփի գերեզմանին յիշատակ: Գատարագին էր Տանարին Տեսուչը՝ Հոգչ. Տ. Հայրիկ Վրդ. Գալաչեան:

● Եր. 10 Նոյմ. — Ս. Երզնասան վարդապետացն: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գըլ-խաղիբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

— Կէսօրէ ետք, Ամեն. Ս. Գատարագը Հօր գլխաւորութեամբ, Միաբանութիւնը շարժափառով մուտք գործեց Ս. Յարուստեան Տանար: Ս. Գերեզմանի և Գիւս Խայի ալբի ուխտերէն ետք, վերջնայ կից՝ Ս. Գր. Լուսաւորէշ եկեղեցւոյ մէջ պաշտուեցան ժամերգութիւն և նախաստեակ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբաբանեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տանարէն ներս: Թափօրապետն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Վրդ. Երպէլիճեան:

● Կիր. 11 Նոյմ. — Գիւս Խայ: Գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան և Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Լուսաւորիչ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան: Ապա կազմուեցաւ մեծահանդէս թափօր, որ նախ իյաւ Գիւս Խայի ալբ և ապա բարձրանալով Ս. Գերեզմանին շրջափակը, Ամեն. Ս. Գատարագը Հօր գլխաւորութեամբ — որ ամպօղանի տակ՝ Կենաց Փայտի մատուցն ունէր ի ձեռին — երկու թափօր դարձաւ: Եկեղեցւոյ մէջ էր Գատ. Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ:

● Եր. 17 Նոյմ. — Տօն Անկեղծ Մրցոց: Մայր Տանարի Ս. Գլխաղիբ մատարան մէջ պատարագեց Հոգչ. Տ. Կոմիտաս Վրդ. Երպէլիճեան:

● Կիր. 18 Նոյմ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արդ. Ալեանեան:

● Աւր. 23 Նոյմ. — Նախաստեակը պաշտուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Հանդիսապետն էր Գեր. Տ. Կիւրեղ Սպա:

● Եր. 24 Նոյմ. — Տօն Ս. Հրեշտակապետացն Գարբիէի եւ Միխայիլի: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Գատարագը մատուցուեցաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան: Բարբարուհի Աղաւնի ձեւափրկեանի և պարագայից հոգիներուն համար կատարուած տարեկան հոգեհանգիտարին նախագահեց Գեր. Տ. Կիրիկ Սպա:

● Կիր. 25 Նոյմ. — Դարձեալ առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ս. Հրեշտակապետ, իսկ Ս. Գատարագը մատուց, ըստ սովորութեան, մատուց նոյն վանքի Տեսուչը՝ Հոգչ. Տ. Սեան Վրդ. Վարդապետ:

● Եր. 1 Դեկտ. — Առաւ. Անդրէի եւ Փիլիպպոսի: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում Վրդ. Գէշիճեան:

● Կիր. 2 Դեկտ. — Բարեկեղան Յիսուսի պահոց: Ս. Գատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տանարի մեր վերնատան մատարան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ռուբէն Վրդ.

● Բշ. 3 Դեկտ. — Նախաստեակին ի Ս. Յակոբ նախագահեց Գեր. Տ. Կիւրեղ Սպա:

● Գշ. 4 Դեկտ. — Ընծայումն Ս. Ասուսածափ: Առաւօտեան, Լուսարարապետ Գեր. Տ. Գարեգին Սրբազանի գլխաւորութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժերով մեկնեցան Գերթեմանի մօրը ու շարժափառով մուտք գործեցին Ս. Ասուսածափնայ Տանար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին յիշատակուեցան հանգիսաւոր: Գատարագը մատուց Հոգչ. Տ. Սեան Վրդ. Ղաբրիւկեանի եպիսկոպոսական զգեստաւորմամբ: Ըստ սովորութեան, հոգեհանգիստան պաշտուեցաւ կատարուեցաւ ազգիւս և Ս. Աթոռոյ բարեբար կիւլլապի կիւլլակեհեանի և իր գերեզմատանի նշնեցելոց հոգիներուն համար:

● Եր. 8 Դեկտ. — Ս. Նիկողայոսի սխալեղազօրին: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արդ. Ալեանեան: Վերաբերուել կատարուեցաւ գաւթի՝ Ս. Նիկողայոսի սեղանին վրայէն:

● Կիր. 9 Դեկտ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Ս. Ասուսածափնայ խորանի յիշատակ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:

● Աւր. 14 Դեկտ. — Նախաստեակին ի Ս. Յակոբ նախագահեց Գեր. Տ. Կիւրեղ Սպա:

● Եր. 15 Դեկտ. — Առաւելոցն Խաղեղոսի եւ Բարդղիմէոսի: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Վրդ. Երպէլիճեան:

● Կիր. 16 Դեկտ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արդ. Ալեանեան:

● Աւր. 21 Դեկտ. — Նախաստեակին ի Ս. Յակոբ նախագահեց Գեր. Տ. Կիւրեղ Սպա:

● Եր. 22 Դեկտ. — Յզոյրիւն Ս. Ասուսածափ: Առաւօտեան, Գատար. Փոխանարդ Գեր. Տ. Կիւրեղ Սպա: Գլխաղիբ գլխաւորութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժերով մեկնեցան Գերթեմանի մօրը ու շարժափառով մուտք գործեցին Ս. Ասուսածափնայ Տանար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին յիշատակուեցան հանգիսաւոր: Գատարագը մատուց Գեր. Տ. Հանգիսաւոր:

● Կիր. 23 Դեկտ. — Բարեկեղան Ս. Յակոբայ պահոց: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ռուբէն Վրդ.

● Աւր. 28 Դեկտ. — Նախաստեակին ի Ս. Յակոբ նախագահեց Գեր. Տ. Կիւրեղ Սպա:

● Եր. 29 Դեկտ. — Ս. Յակոբայ Մըքնայ հայրապետի: Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ.

● Կիր. 30 Դեկտ. — Ս. Գատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատարան մէջ: Ժամարար՝ Տ. Համբարձում Վրդ.:



## Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Պ Ի Ի Ր

### Ե Ր ՈՒ Ս Ա Ղ Ե Ս Ի Կ Ի Լ Պ Ե Ն Կ Ե Ա Ն Մ Ա Տ Ե Ն Ա Դ Ա Ր Ա Ն Ի

# 1984

Ա) Ելեւմտահան

	Շեֆեկ
1. - Նոր գիրքերու և թերթերու գնում	727,408.00
2. - «Սիոնյին» փոխանակուած թերթերու նաշուոյն	1,300.00
3. - Գիրքերու և թերթերու կազմին	42,200.00
4. - Աժստականք	254,000.00
5. - Աշխատավարձք	45,005.00
6. - Գրանդան պիտոյք	107,273.72
7. - Ընթացիկ ծախքեր և առանին պիտոյք	131,500.00
8. - Դրոշմաթուղթ և թղթատար	148,870.00
9. - Հեռախօս	32,396.50
10. - Մանր նորոգութիւններ	10,000.00
	<b>Գումար՝ 1,499,953.22</b>

Բ) Նոր գիրքեր եւ թերթեր

	Գնուած	Նուէր տնայում	Գումար
1. - Հայերէն	53	438	491
2. - Անգլերէն	175	187	862
3. - Ֆրանսերէն	36	46	81
4. - Գերմաներէն	3	16	19
4. - Արտերէն	23	24	47
5. - Եբրայերէն	2	-	2
	<b>292</b>	<b>710</b>	<b>1002</b>

ՍԱՀԱԿ ԳԱԼԱՅՃՅԱՆ  
Քարտուղար

Բ Ա Ր Ե Պ Ա Շ Տ Ա Կ Ա Ն Ն Ո Ի Է Ր Ն Ե Ր

Շնորհակալութեամբ և օրհնութեամբ կ'արձանագրենք 1984 ամսույ քննարկին Ս. Յակոբեանց Մայր Յան Երկն և այլ Սրբավայրերուն եղած հեռուեայ բարեպաշտական նուէրները:

1. — Երուսաղէմարնակ Տիար Արամ Պէլեանէ՝ վեց արծաթապատ աշտանակներ Ս. Գլխադրի համար:

2. — Երուսաղէմարնակ Օր. Ազնիւ Կարապետեանէ՝ չորս խաչի ձեռագործ բռնիչներ, չորս դննջակներ և մէկ Աւետարանի բռնիչ:

3. — Գանատայէն Տիկին Ռիթա Թոսիյանէ՝ թե թաւիչի վրոյ կապոյտ յուլունքներով աշխատուած քորփուրայ մը:

4. — Գանատայէն՝ Օր. Տիանա Լուս-Անճէլեանէ՝ երկու Աւետարանի բռնիչներ:

5. — Երուսաղէմարնակ Երէզդին Եղիսարեթ Անդրէասեանէ՝ Ս. Յակոբեանց Տանարի Աւագ Խորանին համար սակիթել ձեռագործ քորփուրայ մը:

6. — Երուսաղէմարնակ Տիկին Սուլաթանիկ Մանուկեանէ՝ Ս. Յակոբեանց Տանարի Աւագ Խորանին համար սակեղնագործ քորփուրայ մը:

ԳՍՐԵԴԻՆ ԱՐԲԵՊՍ. ԳԱԶԱՆՃՕԱՆ  
Լուսարարուպիտ Ս. Արժող

Ս. ԱԹՈՌՈՅՍ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴՈՒՐԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ  
ՍՏԱՅԱՄ Է ՀՏՏԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հայ ժողովրդի Պատմութիւն (Հատոր Գ.) — Բազմաշառքեակի Խմբագրական կոլեգիա — Մ. Գ. Աղայան, Բ. Ն. Առաքելյան, Գ. Ա. Գալստյան, Ս. Տ. Երեմեան, Լ. Ս. Խաչիկեան, Ա. Մ. Յակոբեան, Մ. Գ. Ներսիսեան: Հայկ. ՍՍՀ Գիտ. Ակադեմիա, Պատմութեան ինստիտուտ, Երևան, 1976, էջ 1023:

Դիւան Հայոց Պատմութեան — Վարդան Գրիգորեան: Նոր Շարք, Գիրք Առաջին, Ղուկաս Կարեցի, Հատոր Ա., 1780-1785: Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1984, էջ 594:

Պատմութեան Հարցեր — Գիտական Աշխատութիւնների Միջբուհական ժողովածու: Բարձրագոյն և Միջնակարգ Մասնագիտական կրթութեան Մինիստրութիւն: Երևան, Համալսարանի Հրատարակչութիւն, 1978, էջ 250:

Բանասիրական Ուսումնասիրութիւններ — Հրաչեայ Աճառեան: Երևանի Պետական Համալսարան: Հայագիտական Հետազոտութիւնների կենտրոն: Երևան, Համալսարանի Հրատարակչութիւն, 1976, 235:

Վերիք — Պիոն Յակոբեան: Վաւերագրական Պատմութիւն Առաջին Անգամ Արարատի Գաղաթ Բարձրանալու Մասին, բա Ծ. Գարրոտի և Խ. Արովեանի ճամբորդական նոթերի ու նամակների, հնօրեայ պաշտօնական գրագրութիւնների ու գրառումների: Երևան, ՎՊՊՊՊՊՊՊ Գրոյք Հրատ., 1982, էջ 182:

Երգարան — Վ. Չաքմաչեան (կազմող): Դասական և Գուսանական Երգեր: Երևան, ՎՀՅՅՅՅՅՅՅ Հրատարակչութիւն, 1971, էջ 335:

Acolyte Training Program of the Armenian Apostolic Church — Very Rev. Haigazoun Melkonian. (Armenian & English). Graphics by Rev. Fr. Garabed Kocchakian. New York, St. Vartan Press, 1983, pp. 56.

The Same — Teacher's Manual. Fp. 76.

The Same — 10 Tests.

Wedding Service & Betrothal Ceremony — New York, St. Vartan Press, Diocese of the Armenian Church of America, 1983, pp. 63. (Armenian and English).

- Reflective Meditation* — Kay Mouradian. A Quest Book. Wheaton, Ill. the Theosophical Publishing House, 1982, pp. 175.
- The Armenian Evangelical Church* — Vahan H. Tootikian. Detroit, Michigan, Armenian Heritage Committee, 1982, pp. 322.
- Classical Armenian Culture (Influences & Creativity)* — Thomas J. Samuelian (Edited by him). Univ. of Pennsylvania — *Armenian Texts and Studies*. Supported by the Sarkis Tarzian Fund. Series Editor — Michael E. Stone. No. 4 — Classical Armenian Culture — Influences & Creativity. Proceedings of the 1st Dr. H. Markarian Conference on Armenian Culture. Chico, California, 1982, pp. 223.
- Federal Grants Handbook Annual* — November 1980. Washington, D. C., published by the Armenian Assembly of America, pp. 149.
- The Armenian Genocide (First 20th Century Holocaust)* — Richard Diran Kliian, 65th Anniversary Memorial (1915-1980). Berkeley, Calif., 1980, pp. 304.
- Armenians Recall 1915 Genocide*. Los Angeles Herald Examiner. How Long Justice? Memorial Edition, 1982, pp. 40.
- Armenian Atrocities: The Murder of a Nation* — Arnold J. Toynbee (Fellow of Balliol College, Oxford). With a Speech delivered by Lord Bryce in the House of Lords. New York, Tankian Publishing Co., 1975, pp. 125.
- Definitions & Deflations* — Jack Antreassian. A Personal Dictionary of Terms Commonly Misconstrued in the Armenian-American Community of 1970s and early 1980s. New York, Ashod Press, 1984, pp. 87.
- Armenian Language: — A Contrastive Analysis* prepared by Sylva Manoogian — Principal Foreign Languages Dept., Los Angeles Public Library. Report No. 2. The Armenian Assembly California Council and Resource Center, 1981, pp. 12.
- Annual of Armenian Linguistics* — Cleveland State University, Cleveland, Ohio, U. S. A. Volume I — 1980, II — 1981, III — 1982, IV — 1983, V — 1984.
- Classic Armenian Recipes: Cooking Without Meat* — Alice Antreassian & Mariam Jebajian. Designed and Illustrated by Adrina Zanazanian. New York, Ashod Press, 1981, pp. 308 + XXXI.
- Armenian Needlework and Embroidery* — Alice Odian Kasparian. A Preservation of Some of History's Oldest and Finest Needlework. Foreword by Dickran Kcuymjian. McLean, Virginia, EPM Publications, 1983, pp. 127.
- Mamigon* — Jack Hashian. A Novel. New York, 1982, pp. 318.
- The Perils of Politeness* — Hagop Baronian. Translated from the Armenian by Jack Antreassian. Introduced by Michael Kerimian. Illustrated by Adrina Zanazanian. New York, Ashod Press, 1983, pp. 140.
- Voice of Conscience* — The Stories of Krikor Zohrab. Translated and Introduced as above. New York, St. Vartan Press, 1983, pp. 148.
- Musa Dagh and My Personal Memoirs* — Haroutune P. Boyadjian. N. J. Roskeer Press, 1981, pp. 135.
- Armenia: The Continuing Tragedy. Background Information, 1984/1*. Commission of the Churches on International Affairs. Compiled by CCIA in collaboration with Middle East Council of Churches. Geneva, 1984, pp. 55.
- Eastern Armenia in the Last Decades of Persian Rule — 1807-1828* — George A. Bournoutian. A Political and Socioeconomic Study of the Khanate of Erevan on the Eve of the Russian Conquest. Malibu, Undena Publication, 1982, pp. 290.
- A Modern History of Transcaucasian Armenia (Social, Cultural and Political)* — Manuel Sarkisyanz, Ph. D. Nagpur, India, Privately Printed for the Author by Udyama Commercial Press, 1975, pp. 413.

*Britain and the Armenian Question - 1915-1923* — Akaby Nassibian. Croom Helm - London & Sydney. New York, St. Martin's Press, 1984, pp. 294.

*Armenia* — Gevorg Emin. "Soviet Life" Magazine, May 1983 Issue, pp. 10-66. Published by the Embassy of the Union of Soviet Socialist Republics, Washington.

*Armenia in the Twentieth Century* — Ronald Grigor Suny. Scholars Press - Occasional Papers in Armenian Studies. Chico, California, 1983, pp. 87.

*Armenians in the Eighties* — Prospects and Challenges. Proceedings of Conference - Sept. 11-13, 1981 — University of California, Berkeley: Organized by: California Council of the Armenian Assembly, in cooperation with: Armenian Student Association, U. C. Berkeley.

*California Armenians: 1981 Survey* — Aghop Der-Karabetian & Arminé Proudian (University of La Verne). The Armenian Assembly California Council & Resource Center - Report No. 3. Fall 1981, pp. 17. [1975, pp. 28.

*Regards sur la Presse Armenienne (1794-1974)* — Dr. Kevork Baghdjian. Montréal, La Procession (Poésie, 1942-1984) — Rouben Melik. En Couverture et Frontispice Gravures d'Abram Krol. Avec des Ecrits de Marie-Claire Banquart, Jean-Claude Renard et Claude Roy. Paris, Messidor/Temps Actuels et Rougerie, pp. 322.

*Kunst des Mittelalters in Armenien* — Burchard Brentjies, Stepan Mnazakanjan and Nona Stepanjan. Berlin, Union Verlag, 1981, pp. 349. [76,

Ծննդավայր Կորուստալ — Եղուարզ Պոյաճեան: Պէյրուսթ, Տպ. Ալթափրէս, 1984, էջ Տաք Մոսխիր — Մանուէլ Աղամեան: Պէյրուսթ, Տպ. Սրազ, 1984, էջ 110,

«Ե Խորոց Արարի» — Լեւոն Վարդան: Պէյրուսթ, Տպ. Ալթափրէս, 1982, էջ 63: (Յիշեալ երեք գրքերն ալ բանաստեղծութիւն են)

Ծանիր Ջրեզ — Գործիչին Բ. Կաթողիկոս Սարգիսեան: (Բ. Տպագրութ.): Անթիլիաս, Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1984, էջ 174:

Հասկնալ Մանուկները — Փրոֆ. Խաչիկ Մ. Գալուստեան: Պէյրուսթ, Տպ. Կ. Տօնիկեան & Որդիք, 1984, էջ 228: [էջ 123:

Նայիրեան Մորմոք (Տրամա՝ Երեք Արարով) — Սարգիս Վանդան: Պէյրուսթ, 1982, Մուսա Տաղի Քառասուն Օրերը (Գիրք Ա.) — Տրամոց Վերջէլ: Թարգմանեց՝ Տաքթ. Բ. Փափազեան: Անթիլիաս, Տպ. Կաթողիկոսութեան Կիլիկիոյ, 1984, էջ 347:

Դիւան Ատրպատականի Հայոց Պատմութեան (Ա. Հատոր, Բ. Տպագրութիւն) — Վարդան Եպո. Տէմիրճեան: Պէյրուսթ, Տպ. Շիրակ, 1980, էջ 288:

Նոյնին Գ. Հատորը — Գործիչները Հայաստանի & Իրանի, Տեղեկութիւններ Ատրպատականի Մասին, Յօդուածներ: Պէյրուսթ, 1977, էջ 109:

Գաւազանագիրք Լիբանանի եւ Մուրիոյ Հայոց Թեմերու Առաջնորդութեան (Ա. Հատոր) — Հեղինակ՝ Նոյն: Անթիլիաս: Տպ. Ալթափրէս, Պէյրուսթ, 1980, էջ 510:

Մրցիւններու Վերջալոյսը — Ջուէն Պրոպան: Իսթանպուլ, 1984, էջ 329:

Տալ Միայն — Իրմա Աճեմեան: Իսթանպուլ, Եհոպէլը Հրատ., 1975, էջ 190:

Հայ Դատի Ձիտուորներ՝ Լաւ Մտիկ Ըրէք — Հրամա Սիմոնեան, Գծանկարներ՝ Ջոմեանի: Հօրիվուս, Կ. Իրինթիկ, 1983, էջ 298:

Ընթացք ի Կրոց Բարբառ (Ա. Տարի, ԺԱ. Տպագրութ.) — Եղիշէ Արքեպոս. Դուրեան: Երաստանգէտ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1984, էջ 100:

Հարիւր ու Մէկ Հայրէն — Նանուպետ Գաւազան: Հայերէն & Անգլերէն: Անգլերէնի Թարգմանեց՝ Ewald Osers: Երևան, «Ապրիլ»-Կոմիտաս Գրոցը Հրատ., 1979, էջ 272:

Էջմիածնի Գանձեր (Հայերէն, Ռուսերէն & Անգլերէն) — Լուսանկարիչ՝ Պօզոս Պօզոսեան: Խմբագիր՝ Մանիա Հազարեան, Կեդրառեւեստական Խմբագիր՝ Գրիգոր Խանջեան: Հրատարակչութեան Գլխաւոր Խմբագիր՝ Վարդգրես Գարակազեան: Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1984: Editions Erebouni, Printed in Finland by Yhteiskirjapaino Oy, 1984.

- Մայր Յուզակ Հայերէն Ձեռագրաց Մաշտոցի Անուան Մատենագարանի* — Օ. Եղանեան, Ա. Ջէյթուհեան և Փ. Անթարեան: (Հատոր Ա.) Խմբագրութեամբ՝ Ա. Մնացականեանի և Օ. Եղանեանի «Մատենագարան» Հայկ. ՍՍՀ Մինիստրների Խորհրդին Ազընթեր Մաշտոցի Անուան Հին Ձեռագրերի Ինստիտուտ: Երևան, Հայկ. ՍՍՀ Գև Հրատարակչութիւն, 1984, էջ 1984 (Կրկնհանգ):
- Հայրենիքի Պարգեւները Սփիւռքահայ Գործիչներին* — Վարդգէս Ե. Համագտական, Երևան, «Հայաստան» Հրատարակչութիւն, 1984, էջ 66:
- Ի՞նչ է, Ո՞վ է* — Հատոր 1, Ա-Գ — Կրտսեր Տարիքի Գարջականների համար, Երևան, Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրութիւն, 1984, էջ 364:
- Շեղտ եւ Իմաստ* — Իսահակ Մ. Վրդ. Ղազարեան: Իմաստասիրական մերձեցում մը Սմբողջին և տնոր մասերուն, արամատութ. ճամբորդ: Նիւ Եորք, 1984, էջ 138:
- Հռոմիլյա* (Հայագիտական Տարեգիրք, Գ. Տարի, 1984) — Առաջնորդարան Հայոց Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմին: Կլէնտէյլ, Գալ/Ֆ., էջ 310:
- Մեղապարտը եւ Մասիսի Դատաստանը* — Լևոն Այվազեան: Հոս Անճելըս, 1984, էջ Առանձնութիւն (Քերթուածներ) — Անդան Էօզէր: Իսթանպուլ, 1984, էջ 159: [95:
- Մածուկ Իրականութիւններ (Քերթ.)* — Անդան Էօզէր: Իսթանպուլ, 1984, էջ 205:
- Ներքողը* (Տաղաչափաւք, ոչ մուրացածայ, այլ ինքնարուխտ առ Գոռեխն) — Հրանդ Փափազեան: Իսթանպուլ, Տպ. Գոտիք, 1984, էջ 40:
- Հայերը Լիբանանի մէջ* — Սիսակ Յակոբ Վարժապետեան: Հանրագիտարան Լիբանանահայ Գաղութի. Գ. Հատոր, 1920-1980 Շրջան: Պատկերագրող, Կազմակերպչութիւններ, Մշակութային Կեանք: Պէյրութ, Տպ. Սևան, 1981, էջ 583:
- Նոյնին Գ. Հատորը: Գրականութիւն, Դէպքեր և Շարժում, Ազատ Ապարէզի մարդիկ, Առեւտուր, Ծորտարարուեստ և Արհեստներ*, 1975ի քաղաքացիական կռիւները: Ֆերիտ (Նիւ Ճըրջի), Տպ. Ռոսլքիք, 1983, էջ 484:
- Barefoot Boy from Anatolia* — Haig Baronian. Cover Design & Illustrations Paul Sagsoorian. Los Angeles, Abril Printing Co., 1983, pp. 130.
- The Armenian Quarter of Jerusalem* — Victor Azarya. Urban Life Behind Monastery Walls. Berkeley, Los Angeles. London, Univ. of Calif. Press, 1984, pp. 252.
- The Eating of Names* (Poems) — Michael Akillian. New York, 1983, pp. 43.
- Shadows of Time* (Poems) — Haig Khatchadourian. New York, 1983, pp. 5.
- The Mission and Message of the Armenian Church* — Archbishop Sion Manogogian. Edited by Dennis R. Papazian, Ph. D. U.S.A., Meditation Press, 1983, pp. 74.
- Armenian Lace* — Nouvart Tashjian. Edited by Jules & Kaethe Kliot. Berkeley, California, «Lacis» Publications, 1982, pp. 36.
- The First Genocide of the 20th Century* — Mark D. Bedrossyan. The Perpetrators and the Victims, with Notes on Armenian History. A Compilation of Facts and Events. Flushing, N. York, Voskedar Publishing Corporation, 1983, pp. 479.
- Histoire d'Arménie* — Takvor Takvorian. Des Origines Jusqu'à la Perte de l'Indépendance. Manuel Scolaire destiné aux Classes 3e et 4e. Année des Cours d'Arménien et à l'Enseignement Secondaire aux Epreuves de Baccalauréat — Option «Arménie». San Lazzaro, Venezia, 1984, pp. 183.
- Les Oeuvres de Philon d'Alexandrie 34b* — *Quaestiones et Solutiones in Genesim III-IV-V-VI* — e versione armeneaca. Traduction et Notes par Charles Mercier. Complément de l'Ancienne Version Latine. Texte et Apparat Critique, Traduction et Notes par Françoise Petit. Paris, Editions du Cerf, 1984, pp. 549.

(Շարունակելի)

Գրառուղար Մանեհարոսեթ  
ՍՍՀՍԿ ԳԱԿԱՑՍԱԿ

# Ս Ի Ո Ն

## ՅԱՆԿ ՆԻՒԹՈՅ 1984 ՏԱՐԻՈՅ

**Ա. ՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ. —**  
**ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԱՆ. —**  
 Տասական Աստուածաբանություն 36,  
 77, 142, 201

**Բ. Ա. Ն. Ա. Ս. Ս. Ս. Ս. Ս. —**  
**Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Մանրագրասուն** 161

**Բ. Ա. Ն. Ա. Ս. Ս. Ս. Ս. Ս. —**  
**Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. — Սերովբե Աբ.**  
 Մանուկեանի յիսասակին 29  
 (բրգմ.) Չայթ Հարություն աղետոս-  
 րիւնը (Լուս Պայրբնի) 81, 146, 205

**Գ. ՃԱՐՏԱՐ. — Լայն աղօթք**  
 Մաալ խոհե 85  
 Ամբասուն 151  
 Մորս յիսասակին 210  
 Մսամուծի փորանցներ 210

**ՅՈՎ. ՇԻՐԱԶ. — Արձան Աբովյանին**  
 80  
 80

**ԴԵՂԱԹՈՒ ՄԵՆԱԶԶԻ. — Սուրբ Յակոբ**  
**ՆԱԶԱՐԷԹ Պ. ՉԱՓԱՏԱՐԵԱՆ. — Ծու-**  
 սայեմ վիրաւոր 152  
 Գովերգություն հայրենի 209

**ԳՐԱԽՈՍԱԿԱՆ. —**  
**Գ. ՃՐՏԱՐ. — Վնասահար հարց** 102  
 «Ինքներ» արոնց հետ դեմ առ  
 դեմ եկայ 181  
 Վեհեր վիհերու մեջ 239  
 «Իրեր» եւ «Հողեք Երկինք» 241

**ԾՈՎԱԿԱՆ. — Վսեփամնա Կասեցի»**  
 «Մայր Յուդայի Հայրենի Ձեռագրաց  
 Մ. Տ. Կիրիլիոյ Կարողիկոսութեան» 238

**ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. —**  
**Ս. — Սերովբե խոհեմագրոյ** 19

**ՔՈՐԳՈՄ ՊԱՏՐԻՐՔ. — Պատգամ եւ**  
 ոչ պատմություն 72  
 Բարեկարգություն Հայց. Եկեղեցւոյ  
 130, 196

**ԿՐՕՆԱԿԱՆ. —**  
**ՌՈՒԲԷՆ ՎՐԳ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ. —**  
 Ամանորի պատգամ 33  
 «Ես աղալուրիւն ձեզի» 76  
 «Ես աղալուրիւն ամենեցուն» 139  
 Բերդեհեմի Մանուկը 214

**ԳԼՈՒԳ Ս. ՃԵՆԻՒԹՅԱՆ. — Փրկչին**  
 Յնունդը 34  
 Նուարսակի դաշինքը 35  
 Խոսիւն ոյժը 140  
 Ուրախ բլլալ 141  
 Կեղծաւորություն 199  
 Ապաշարություն 200

**ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ. —**  
**Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Ս. Յակոբեան**  
 վանք, Երուսաղէմ 40, 86, 153, 219

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ. —**  
**Ա. Յ. ՄՐՃՈՒՆԻ (Հրատ.) — Ի գերեզ-**  
 մանն ասուածը կալ '163, 211

**ՊԱՏՄԱԿԱՆ. —**  
**ՏԻՐԱՆ Ս. ԳԻՐԵՆԱՆ. — Մտնու-**  
 ւոր պատմագրություն Ս. Նեան  
 վանուց Սեբասթոյ 44, 91, 157, 216

**ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ. —**  
 Ելեւման վախճան Տ. Ղեւոնդ  
 Արեւայ. Դուրեանի 53

**ՅՈՐԵՆԱՆ՝ Բանաստեղծ Վահան**  
 Թեհեանի 54

**Պ. Գալուս Կիրիլեհեան մեր մեջ** 54

**Ման Թարու Թարամանեանի** 117

**Տ. Ելիք Դուրեան Պատմագրի**  
 անիւններու փոխադրությունը 183

**Ման Կարապետ Մեղանեանի** 183

**Ս. Հրեատկապետաց Եկեղեցւոյ**  
 սալայնասակումը 183

**Արարողութիւնի բայման դամբա-**  
 րանի Հոգեկոյ Տ. Ելիք Ս. Պատ-  
 րարի Դուրեան 244

<b>Ս. ՅԱԿՈՒԲԻ ՆԵՐՍԷՆ. —</b>		կան Տեղեկագիր Ս. Քարզմանչաց	
Յունուար-Մարտ Ամսօրեայ լուրեր	57	Երկրորդական Վարժարանի	104
Ապրիլ-Յունիս » »	120	<b>ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ (հրատ.). —</b>	
Յուլիս-Սեպտեմբեր » »	184	Հրաչեայ Անտոնանի Ճամակները	
Հոկտեմ. - Դեկտեմ. » »	245	Վիեննայի Մխիթարեաններին 166,	227
		<b>ԻՍԱՀԱԿ Ծ. ՎՐԻ. ՂԱԶԱՐԵԱՆ. —</b>	
		Նորայ Արեւիկա. Պաղարեան	236.
<b>Տ Խ Ր Ո Ի Ն Ի. —</b>		Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ.	
<b>Տ. Սերովբե Արեւիկա. Մանուկեան</b>		Վազգէն Ա.ի Ծննդեան քառօրը	2
(Կենսագրական գիծեր)	32	Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ.	
<b>ԱՐՄԵՆԱԿ ԳՈՒՅՈՒՄՅՆԱՆ. — Մտերմիկ</b>		Վազգէն Ա.ի Զատիկական քառօրը	66
խօսակցութիւն յիս մահու	25	Ամեն. Ս. Պատրիարք Հօր Ծննդեան	
<b>Գ. ԶԱՐՍՍԻ. — ճեմտուչ Հայաստանը</b>	30	պատգամը Քերթիզեանի Ս. Այրեան	5
<b>ԱՐԱՅ ԳԱԼԱՅՅՆԱՆ. — Ներսէս Քա-</b>		Շնորհաւորական գիր՝ Մեծի Տանն	
մամեան	115	Կաթողիկոս Կաթողիկոսարանէն	8, 69
		Շնորհաւորական գիր՝ Ռուսաց Պիմեն	
<b>Ա. Յ Լ Ե Ի Ա. Յ Լ Ք. —</b>		Պատրիարքէն	9
<b>ՎԱԶԳԷՆ Ա. ԿԱՔՈՂԻԿՈՍ. — Հայրա-</b>		Շնորհաւորական գիր՝ Վասիկանէն	10, 70
պետական Կոնցակ	194	Շնորհաւորական գիր՝ Քենթրլըպրիի	
<b>ՅՈՎՀԱՆՆԷՍ-ՊՕՂՈՍ Բ. ՊԱՊ. —</b>		Արեւիկոսկոպոսէն	10, 70
Կոչ՝ ճեղատարբեան Օրճուան		Շնորհաւորական հեռագիրներ՝	
առբիւ	12	յուրաքանչեւ Ս. Արտոնէն	11, 71
<b>Գ. Զ. — Համառոտ եւ բազմապիստեան</b>		Ամանորի Հանդես ժառ. Վարժարանի	
ակնարկ՝ մեր եւ հոյր Եկեղեցի-	46, 49,	եւ Ընծայարանի	56
ներու Տօնացոյցներուն վրայ	171, 231	Ամավերջի հանդիսութիւնք Ս. Քարզ-	
<b>ՎԱՀԱՆ ԲԺՇԿԵԱՆ. — Ուսումնասիրու-</b>		մանչաց Երկր. Վարժարանի	114
թիւն շարականաց	50, 93, 176,	ՅԾԻՐ Զարեգարծ Ապրիլեան Լիւդուհի	118
	223	Ծննդեան դարադարձ Դանիել Վա-	
<b>Գ. — Եկեղեցիներու միութեան եօթն-</b>		րուժանի	242
եակը Երուսաղէմի մէջ	54	Զեկոյց Հայկական Բարեգործական	
<b>Տիրամօր տարիք Փրկչին ծննդեան</b>		Ընդհանուր Միութեան	119
առեան	152	Բարեպաշտման նուէրներ	49
<b>ՍԱՀԱԿ ԳԱԼԱՅՅՆԱՆ. — Տարեկան</b>		Ցանկ՝ Կիւլպէնկեան Մատենադարանի	
Տեղեկագիր Երուսաղէմի Կիւլ-	61, 248	կոյմէ ստացուած գրեթու	62,
<b>ԿԻՒՐԵՂ ԵՊՍ. ԳԱՐԻԿԵԱՆ. — Տարե-</b>			124, 187, 249

ՄԱՍՏՈՒԼԻ ՏԱԿ ԵՆ ԵՒ ՇՈՒՏՈՎ ԼՈՅՍ ԿԸ ՏԵՍՆԵՆ Ս. ԱԹՈՌՈՅՍ ՏՊԱՐԱՆԷՆ ԴԱՐՁՈՏԻՊ (ՈՅՈՒԹ) ՏՊԱԳՐՈՒԹԵԱՄԲ

**ՄԱՅՐ ՅՈՒՅՈՒԿ ԶԵՂԱԿՐՈՑ ՍՐԲՅՑ ՅԱԿՈՐԵԱՆՑ**  
(Ժ. Հ Ա Տ Ո Ր)

Կազմեց՝ ՆՈՐԱՅՐ ԱՐՔ. ՊՈՂԱՐԵԱՆ

**Ժ Ա Մ Ա Գ Ի Ր Ք**  
(ԳՐՊԱՆԻ)

Ը. Տպագրութիւն — էջ՝ 672


**ԱՄԱՐՈՂՈՒԹԻՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ**

Գ. Տպագրութիւն — էջ՝ 196

**ՅՈՒՅՈՒԿ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ  
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ Գ. ԿԻԻԼՊԷՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆԻ  
ՀԱՅՆԻՆ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔԵՐԻՆ  
(1512 -- 1800)**

Կազմեց՝ ԱՐԱՅ ԳՒԼԱՑՅԱՆ

Վերջաւորութեան Յաւելուած՝ Հայ Տպագրիչներու, Մեկնասներու, Մեկնահարներու,  
Սրբագրիչներու Ցանկով եւ Ընթանեկան Ծառով  
մօս 450 էջ



**Տ Ա Ղ Ա Ր Ա Ն**

Ե. Տպագրութիւն — էջ՝ 383

**ԸՆԹԱՑՔ Ի ԳՐՈՑ ԲԱՐՔԱՌ**

ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻԱՐՔ ԴՈՒՐԵԱՆ

(Ա. ՏԱՐԻ)

ԺԱ. Տպագրութիւն — էջ՝ 100

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ի Թ Ի Ի Ն

Կոնգոյի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետեն		194
<b>ՓՈՒՆԱՆ ԽՄԻՆԻՐԱԿԱՆՆԵՐ</b>		
— Բարեկարգութիւն Հայոց. Եկեղեցւոյ	ԹՈՒԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ	196
<b>ԿՐՕՆԱԿԱՆ</b>		
— Բերդենեմի մանուկը	ԹՈՒՐԵՆ ՎՐԳ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ	214
— Կեչմաւորութիւն	ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՋՅԱՆ	199
— Ապաւստոսութիւն	» » »	200
<b>ԱՍՏՈՒԱԾԱՐԱՆԱԿԱՆ</b>		
✓ — Տեսական աստուածաբանութիւն	ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ	201
<b>ՐԱՆԱՍՏՈՂԾԱԿԱՆ</b>		
— Զայն Հարօթի ուղեւորութիւնը	ԹՐԳՄ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	205
— Մօրս յիշատակին	Գ. ՃԱՐՏԱՐ	209
— Մտածումի փերաններ	» »	209
— Գովերգութիւն հայրենի	ՆԱԶԱՐԷԹ Պ. ԶԱՓԱՍԱՐԵԱՆ	210
<b>ՄԱՏՆԱԿՐԱԿԱՆ</b>		
— Ի գերեզմանն աստուածընկալ	ՀՐԱՏ. Ա. Յ. ՍՐՃՈՒՆԻ	211
<b>ՊԱՏՄԱԿԱՆ</b>		
— Մասնաւոր պատմագրութիւն		
Ս. Նեան վանուց Սեբասիոյ	ՏԻՒՐԱՆ Ս. ՔԻՐԻՇԵԱՆ	216
<b>ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔՆԵՐ</b>		
✓ — Ս. Յակոբեանց Վանք, Երուսաղէմ	Ն. ԻՐՔ. ԾՈՎԱԿԱՆ	219
Ուսումնասիրութիւն Շարականաց	ՎԱՀԱՆ ԲԺՇԿԵԱՆ	223
Հրաչեայ Աճառեանի Նամակներէց Վիեննայի		
Մխիթարեաններէն	ՀՐԱՏ. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍՅԱՆ	227
Համառօտ եւ բաղլասական ակնարկ մեր եւ		
հայր Եկեղեցիներու Տօնացոյցերուն վրայ	Գ. Ճ.	231
Նորայր Արեհաս. Պողարեան	ԻՍԱՀԱԿ Ծ. ՎՐԳ. ՂԱԶԱՐԵԱՆ	236
<b>ԳՐԱԽՅՍԱԿԱՆ</b>		
— «Մայր Յուցակ Հայերէն Զեռագրաց		
ՃԵՃ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան»	Ն. ԻՐՔ. ԾՈՎԱԿԱՆ	238
— «Ղեկներ վիճերու մէջ»	Գ. ՃԱՐՏԱՐ	239
— «Բոցեր» եւ «Հոյէն Երկինք»	» »	241
Ծննդեան դարադարձ Դանիէլ Վարուժանի	Գ.	242
<b>ՅԻՍՈՒՆ ՅԱՐԻ ԱՌԱՋ</b>		
— Արարողութիւնք բացման դամբարանի		
Տ. Հնդիսե Պատրարի Դուրեան		244
<b>Պ. ՅԱԿՈՒՆ ՆԵՐՍԷՆ</b>		
— Հեռագիր		245
— Եկեղեցականք - Բեմականք		245
— Պատճառականք		247
Տարեկան Տեղեկագիր Երուսաղէմի Կիւլպէնկեան Մասենադարանի ՍԱՀԱԿ ԳԱՎԱՅՃԱՆ		248
Քարեպաշտական նուիրներ		249
Տանկ՝ Կիւլպէնկեան Մասենադարանի կողմէ անացուած գրքերու		249
Տանկ նիւթոց 1984 տարւոյ		253